

9(566),  
2.54

ԶԵՅԹՈՒԽԵՑԻ

ԱՌԵՒՐԱՍՈՒԻ  
ՎԱՀԱՆ Մ. ՔԻՒՐՔՃԵԱՆ  
Նիւ Ենրք

Gift of  
VAHAN M. KURKJIAN  
New York

# ԶԵՅԹՈՒԽԵՑԻ

ԱՆՑԵԱԼԵՆ ԵՒ ՆԵՐԿԱՑԵՆ



ՀԵՎԱԾ

ՎԻԵՆԱ 1900

ՄԻ ԽԹԱՐՆԱԿ ՑՊԱՐԱԿ

## ԵԼԽԵԳԻՑՏԵԼԻՔ

ԴԻՐՔ ԵՒ ԱՌՀԱՄԱՆՔ ԶԵ ՅԹ ԱԿԴԱԿՆԵՐ

ԶԵՂՋՄՈՒՆ ՄԻՒԾԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՂՄՈՒ ՀԱՅՈց (ԱՄԵՐԱՄԱՆԳՐԵԼՄԻ) ԺՈՂԷՆ  
46 Ժամ՝ ՀԵռաւորութեամբ եւ ծովուն երեսէն 3500 ոսք բարձրու-  
թեամբ լեռնային երկիր մ'է, Մարաշի հիւսիսային արեւմտեան կողմը,  
եւ Ափլիկիոյ մայրաքաղաք Սսի արեւելեան հիւսիսային կողմը, 36 Ժամ՝  
Հեռու, Հալեպի կուսակալութեան առկ կ'իջնայ ։ ԶԵՂՋՄՈՒՆի բարձրու-  
անդակի գլխաւոր լեռներն են, հիւսիսէն Չըշչ, Պերէտ, Սուլ-առև  
(աջ թեւ), Ալուլ-առև եւ Եերէ-դորուշ (Եօթն եղայցներ), արեւել-  
քէն Պերչէնչայ, Մուսւլ եւ Աւան, հարաւէն Ավորէտին (կրասաւն) լեռը  
համանուն բերգով մը, արեւմտառքէն Ավուն-ուռչուն լեռը։

Այս լեռնեց մէջ նշանաւոր է Պերէտ իւր բարձրութեամբը, իսկ  
Չըշչ, որ ԶԵՂՋԻ ազաւաղութիւնն է, իւր լանջի վրայ ունեցած ժայռիկ  
ապրիւրի մը պատճառաւ այսպէս կոշուած է եւ չունի իւր վրայ ո եւ է  
բուսաբերութիւն, այլ լերկ ապաւած մ'է, տար համար ի հնումն  
Այր-Ճ լեռ կը կոչուի եղեր։ Այրա համած տեղը, որ տեղական բար-  
բառով Քերծեր (քար ծայր) կը կոչուի, կը բնակին 30 տուն Հայեր։

Այս լեռներ, որք բնական պարիսակ մը ճեւացուցած են ԶԵՂՋՄՈՒՆի  
շուրջը, անառիկ երկրի մը հանգամմարը տուած են անոր, ժաղսվարդն  
ալ օգուտ քաղած է միշտ իւր գիրքի պա առաւելութենէն, բայց եւ  
այնպէս բազդատմամբ Հ-ճնէն։ ԶԵՂՋՄՈՒՆի դիրքն այնքան անառիկ չէ։

ԶԵՂՋՄՈՒՆ առանձինն 1500 տուն կը պարանակէ՝ ամբողջօվին  
հայ (24 տուն միայն թուրքեր կային, որոնք 1896ին գաղղթեցին),  
իսկ ամբողջ ԶԵՂՋՄՈՒՆի գաւառակը, որ ընդ ամենը 32 հայ եւ թուրք  
գիւղերէ կը բազկանայ, ունի 21.500 բնակիչ, յարաց 18.500-ը հայ,  
մացեալը թուրք։ Գյիւսաւոր գիւղերն են Արերէն, Ա-ս-հ-ան, Գրնուն  
(տե՛ս ԱՅԱՎԵՐՈՎԱԾՆԵՐ)։

Աղյն գաւառակին առհմանը հիւսիսէն կը հասնի մինչեւ Երէտէն  
գիւղը կամ Է-ճն-ուրէ-դուռը (ԶԵՂՋՄՈՒՆին 10 Ժամ՝ ՀԵռաւորու-  
թեամբ), արեւելքէն՝ Մուլինչա առանցարնակ գիւղը՝ 9 Ժամ՝ ՀԵռու,

Հարաւեն՝ Արեգինի Խվանեալու հայաբնակ գիւղը՝ նոյնպէս 9 ժամ՝ հեռու, արեւմուտքէն՝ Չսուսուս-հեռ (հայերէն Կանչի) տաճկաբնակ գիւղը՝ 10 ժամ՝ հեռու:

### Ալիք Հայ

Զէյթունի կլիման բարեխառն է եւ առողջաբար (ձմեռը քիշ ցւրտ, ամառը՝ մեզմ') եւ թէեւ տեղ տեղ բարձր ու ցած գիրքերուն համեմատ կը տարբերի, սակայն ընդհանրապէս օդտակար եւ կազդուրիչ է, այնպէսոր ժաղովուրդը ամառ ատեն առ հասարակ տանիքներու մրայ եւ այլ բացօգեայ տեղեր կը գիշերէ:

### Աւանելք

Բաց ի վերսիշեալ լեռներէն՝ Զէյթունի շուրջը կան բազմաթիւ մասք մունքը լեռներ ալ՝ մեծ մասամբ միւսներէն ձեւացած. յիշնը հետեւեամբերը.

Աւան-Աւանը, որ Ֆէրգինկայի ետեւը կիրճ մը կը ձեւացնէ:

2-Շուշ-Տէր (Հաթաղ քար, երկմեղ) Աօլախ-աւանէի վերջացած ծոյրը:

Աւան-Եղիշէ (Զաթարի այգի):

Անիշնը, Քէշ-Պաղ, Պանդը, 2-Քաջը, Է-Քըշը, Ծէնալի և Բարսիսը, սրածայր լեռ մը, սրոյ գաղտօնէն ճանապարհ մը կայ գէպ ի Մարտը:

Գուախունը, որ Ֆրնաւզի Ս. Կարապետի վանքին հիւսիսային արեւամեան կողմը կը դանուի: 2 ժամ՝ հետաւորութեամբ: Բրդարեւ ծշմարիս գրախաւ մը իւր դալարագեզ բայսերով եւ քաղցրաթրոյր ծաղկէներավ, զօրս կը վայելին տեղացիք ամառն այն լերսն դլուխը բարձրանալով իրենց հօսներով եւ արջառներով:

Աշ-Աւանը, Դ-Աւանը, սրագաղաթ լեռ մը, ուրկէց ճանապարհ կանցնի գէպ ի Մարտը:

Ա-Դէր, փոքր լեռ մը արեւելեան կողմէն, ուրկէց կու գայ միշտ թշնամոցն բանակը Զէյթունի վրայ:

Սոյն լերանց մեջ կան բաղմաթիւ ու կարեւոր քարսյրներ, իսկ իրենց սոսորստները գեղեցիկ արօտառեղիներ, ինչպէս Գընուընը, Խընչեւու, Էլլիշ-Զալը, Գ-Հիշ-Պալը, Գ-Հիշ-Յալը, Ալ-Այը, 2-Հորը՝ մեծ ու փոքր:

Ասոնց մաս կը գտնուի Խանաւոր Ավան-Ավանը (ազգուկի լիճ),

## Յ Ե Թ Ա Զ Բ Բ Ա Ն

Ձեյթուն, որ մէկ դար շարունակ յանուե ազատութեան մղած բազմաթիւ ղիցազիական կոփւներու մէջ, հակառակ իր ազգաքնակութեան անհամեմատ սակաւաթիւ ըլլապուն, միշտ յաղթական հանդիսացած է թուրք բոնակարաց վիթխարի զօրութեան դէմ, ահազին տպաւրութիւն մը թողուցած է ամբողջ Հայութեան եւ նոյն իսկ օտարաց մորին ու սրտին մէջ:

Այս ազդեցութեան ու տպաւրութեան տակ զանազան հրատարակութիւններ եղած են թէ՛ մերայլոց եւ թէ՛ երուղացի բանասիրաց ոմանց կողմանէ, տակայն անոնք իրենց ամեն առաւելութիւններուց հանդերձ, շատ մը պակասներ ունենալով, չեն ներկայացներ Ձեյթունն իր առողջութեամբ։

Ուստի սոյն գրքոյկա հրատարակութեան տալով կը կարծեմ ծառայութիւն մը մասուցած ըլլալ ազնի բանասիրաց, ուստիմնասիրութեան նոր նիւթ մատակարարելով նոցա եւ լուրջ ըննութեան ասպարէզ բանալով սիրելի հայրեննաց անցեալին ու ներկային, յորս պատահած անցքերու շատերոն ականատես վկայ ըլլալով ի զիր արծանացուցած եմ զայնս. շատ դէպքերու պատմութիւնն ալ հաւաքած եմ ծեռազիր յիշատակարաններէ եւ ժողովրդական աւանդութիւններէ, զորս գուրզուրանօր կը սպանէ զեյթունցին իր սրբավայրերու եւ սրտի խորերու մէջ։

Ասով թէեւ կատարեալ գործ մը ներկայացնելու յաւակնութիւնը չունիմ, առկայն կը յտասմ թէ Կիլիկեան Աղբածներու արժանաւոր մասցորդաց օրինակելի կեանքը եւ իրենց հինգնալի բաջազործութեանց վսեմ թատըրը հանդիսացող աննման երկիքն իր բազմապիսի երեսոցթներով պատուերացնելու փոքր ի շատէ յաջողած եմ:


Քաղցր պարտականութիւն կը համարիմ ինձ անվեղ  
շնորհակալիքս յայտնել աստ մեծապատի Ա. ին և Յ. ին,  
որք մեծապէս նպաստեցին ինձ աշխատութեան նիւթը  
գրականորէն մշակելու մէջ, եւ այն ԶԵՐԹՈՒՆԻ բարեկամ  
երիտասարդներուն, որք նիւթապէս օժանդակեցին զլրիս  
հրատարակութեան գործին:

ગ્રંથાલઘન

## ԱՐԵՒԵԼԵԱՆ ԿԻԼԻԿԻԱ

1 : 1,000,000.





2.

Աւա. քերլիկ է օմէլը պաշընտան,  
Քիմու պիլէմէղ եաշընտան.  
Տէմիր քէսէրլէր թաշընտան.

Քիսպի քեարտըր իշին, Պէրէր:

Աւ. կարաւր կ'երգէ սարերէդ.  
Վնծ անօթ ենց տարիներէդ, դաշերէդ.  
Առատ երկալժ կը հանեն քու քա-  
րիրէդ.

Ամրողջ շահ է գործդ, Պէրիտ:

3.

Աադ տալընտա Եշտի գարտաշ.  
Ճիւ հելտէն օլուր տէմիր թաշ  
Գար ուր վալը կէսոմժ էրին պաշ.  
Էրծիաստըր էշին, Պէրէր:

Քու աջ թէւդ է Եշոմժն-եղբայր.  
Հանքերէդ կ'ելիէ երկալժ քար.  
Չիւնով պատած է միշտ քու նար.  
Էրծիասն է նմանդ, Պէրիտ:

4.

Մասէնէրէ կիրէնէրին,  
Մէրատլարա էրէնէրին,  
Թիփի, հազմուր, պօրանլարին,  
Նև պէլալը գրըն, Պէրէր:

Հանքերուդ մէջ մանողներուն,  
Կպատակի համնողներուն,  
Մըրիկդ ու ըուքզ, ահճեւդ ու ձիւն,  
Ի՞նչ փորձանք է ձմեռդ, Պէրիտ:

5.

Աշօգ օրմուշոմ խանիւնտէն.  
Քիմու պիլմիյոր սիննինկտէն.  
Հազրէթի լատէմ, Դուհ կիւնիւնտէն.  
Հիշ պիլինմէզ եաշնն, Պէրէր:

Աշուգ ըրեր է զիս քու մեծ անուն,  
Քու տարիքդ ծանօթ չէ մէկուն.  
Կայիր Ադամի, Կոյի օրերուն.  
Զհաւկցուիր քնառ տարիքդ, Պէրիտ:

Այս բանտառեղծութեամբ անմահացած Պէրիտ լերան վրայ՝  
Պայնիւնտէն, Առը-սիւնդէւն, Ներէն եւ այլ ազգի ազգի քաղցրաբյր  
ծաղիկներէ զատ կը գտնուի նաև իւնի իւսունին (միւշկ) կոչուած ծա-  
զիկը, որոյ հսոր խիստ տիսորելի է, եւ փորձով տեսնուած է, որ չոր-  
տալէն քանն տարի վերջն ալ իւր հսոր կը պահէ: Ասոր ծաղիկն շոր-  
ցածը մերթ ընդ մերթ ընծայ կը զրկուի Երթուազէմի պատրիաբքին և  
Հալէպի կուսակալին:

Թէ այս եւ թէ Ֆրնուզի լերանց վրայ մայիս ամսուն կ'աճի նաեւ  
չէն (գար, խաւըրծիլ) ըստած բոյսը, որ իւր մէջտեղէն կու տայ ծիւ-  
մը թթաւաշ եւ տիսորժուհամ, որ մինչեւ մէկ կանգուն երկայնութիւն  
կ'ունենայ:

Ալնոր-նէս+ Ե- Շուշուն+

Ընտանի եւ վայրենի կենդ անիներէն կը գտնուին կալ, եղ, այծ,  
ձի, ջորի, էշ: Արեգինի մէջ ալ՝ ահազին մեծութեամբ շաներ: Լերանց

մէջ՝ գարշլ, արջ, վարազ, կուզ, աղաւես, նապաստակ, վերէ (և զծերու), էշէկ (վարշակլ մասն քառաժամկետ), սրուն մորթը մինչեւ 2—3 հարիւր դաշտիկան կ'արժէ:

Գետերուն մէջ կան պատուական իշխանութ (կարմրախայտ), բենջական եւ շնչառակ (ջրշտուն): Թառշնոց մէջ կայ ուղարկի, գեղեցիկ տեսակ կաքաւ մը, որ միայն պէրիս լեռար՝ կը գտնուի եւ որմէ Պօլիս բնծայ զրկուեցաւ Սուլթան Համբարին Տէտէ փաշայի ձեռքով: Կան նաև հասարակ կաքաւ, տատրակ, աղաւնի, սազ, սախակ, կուկկու (կիռու), արծիւ, բազէ, հուրօլ (հաւրալ), բադ, սարեակ, աղուաւ, մեզուամեռաջուն, ճագուով (ճայ աղուաւ): Խրիվ, որ խայտ թռչուն մ'է, մածնապուր, որ պահտակ մեծ թռչուն մ'է (տնկ, քերքէզ), ճումբ եւն:

### ԲԵՐՔԻ ԵՎ ԱՐԴ-ԴՐ-ՇՐ-ՌԵՆ

Զեյթուն թէեւ լեռնային եւ քարուաւ սակայն իւր փաքրաւարած դաշտօրէից մէջ կ'արտագրէ շերամ, ցորեն, գարի, սազ, սիսես, լուրիս, որու, եղիսաւացրեն, քիւշնէ, շողգամ, գետնախնձոր, փաթաթէս, բողէ, ճակնդեղ, գոռողիստեր (աղաւթեզ), տուեպղին, պատնջան, խաղող: Որ մինչեւ 21 տեսակ կը համրաւի (աշոնց մէջ խիստ նշանաւոր է Շ-Կ-Ա-Ն-Ր-Ե Խ-Ե-Ն-Լ կ'աշուածը, որ բնկուզի մեծութիւն ունի), այլ եւ այլ տեսակ խնձորներ, որոց մէջ մինչեւ 100 տրամ կշառավներ կան, սալոր՝ հաւկիթ մեծութեամբ, թռւակ՝ մի քանի տեսակ, դեղ ու տանձ՝ շատ պատուական, նուռ, սերկեւիլ, կեռաս, թութ, ընկցյդ, աղտոր (սումախ), սամարդ, ունկումրէ, ալոմ, ձիթապրտուզ՝ ախսրժահամ, նուշ, պիստակ, մօրենի, շննիկիօր<sup>2</sup>, վարունկ, ձմբրուկ, ասօնցմէ զատ կ'արտագրէ բնտիր ու պատուական մեզք, որ շատ անդամ՝ հեռաւար տեզքը կը զեկուի իրբեւ նուեր:

Ունի նաև վայրի ծառեր, բնչպէս խնկենի, լուսունգրուինէ, ճապիի, բաղիկնոց, մայրի, փիճի, գէ (գիճի): բեռեկնի, կաղնի, թեզի, թրոխի, տօսի, մաթուր, մաթուրը, բարդի, ուռենի, սոսի, թմբի, ճազուպի, ձրդը (ցրդի), փշտափ եւն: Քանիշաբանոցի ճաղկանց մէջ նշանաւոր է ուշհանը՝ կանաչագոյն ու մանիշակագոյն խոշոր տերեւներով:

<sup>1</sup> Պէրիս լեռը ուրիշ պռաւելութիւն մ'ալ ունի, — անոր վայ տրանց կենդանեաց ականեները կ'ասեցունուն գարնան եղանակին:

<sup>2</sup> Ալպիսթանցիր կը կուեն անուռ: մարտցիր խըթա:

Եմեն յերբեռուն մեջ խաղողը միայն առաջ կ'ըլլայ, որմէ կը պատճառատան ի ընտիր զիսի շամիչ, պատճեղ, ոռոփ, շարոց (սուջուն), ոզի եւն. Խակ միւսները նուազ քանակութեամբ արտադրութեածն Զեյթուն պարունարած է իւր անհրաժեշտ պէտքերը հագալ ուրիշ տեղերէ: Ճորիեն ու գարին կը ստանան Ելբաթանէն, Դարփուղէն ու Կոկիսանէն:

Հանըերուն մեջ ունի միայն երկութեամենարնաթիր տեսակեն: Գոր պէտիս յեւսէն կը հանեն նահապետական ձեւագ եւ օրով անզացիք կը շինեն հրացան, ատրճանակ, առար եւ այլեւայլ գործիքներ: Ար պատրաստեն նաև ընտիր վասով՝ դրեթէ անզլիակունի հուռ անարք Բաղմատեսակ ներմուծութեանց փոխարէն կ'արտահանեն միայն շահմէ, մեղր, ոռոփ, մորթ, երկաթ եւ տախտակ:

### ԱՐԱԿԵՐ

Գլխաւոր արհեստերն են այլեղործութիւն, խազախորդութիւն, վառագալաքինութիւն, կօշկակարութիւն, համեստագործութիւն, տաղղագագործութիւն, որմանինութիւն, մասգործութիւն, ջորեպանութիւն: Եւ

### ԿԱՐԱՎԱՐ

Եւանդութեամբ կ'ըստուի, թէ Զեյթունն ի սկզբան եօթն տան Հոյ բնակիչ ունի եղեր<sup>1</sup> (բնիկ տեղացիները՝ յոյն): Այդ հայեր կառացներ են Ա. Լուսաւորիշ անուն մի մաստու յանուն նախկին Լուսաւորչին Բարգաղիմիք. յետ ժամանակաց՝ սորա վրայ կառուցաւեցաւ արգի Ա. Գրիգոր Լուսաւորիշ անուամբ եկեղեցին: Այս վորք հատուածին վրաց տակաւ կ'աւելնան մեծաւ մասամբ ուլնեցիներ եւ նոյնպէս Անիկն դաղթող շէհիրճօկիցիներ, որոց նախկին բնակավայրն Շէհիրճօկ<sup>2</sup> ամայի է այսօր եւ որոնք բռնակալներու ճնշումն նեղուած կը թռաղուն իրենց Ժննդավայրն եւ կը հաստատուին Զեյթունի մեջ: Աւլնեցի գաղթականներուն պատճառաւ Աւլնիտ անունն ալ կը արուի Զեյթունի, մինչդեռ Աւլնիտ կը գտնուի Ֆրնուղի կողմք: Հինգեղ կ'ը-

<sup>1</sup> Այս եօթն տան հայերը կը կարծուի թէ Եպեսիոյէն գաղթած են Զեյթուն:

<sup>2</sup> Ասոր նախկին անունը մեզի յայտնի է: Երբոր գաղթականներ Ընիկն եկան, Շէհիրճօկ անունը սահցաւ: Շէհիրճօկի առջեւ կը գտնուի ձոր մը, որ կը կոչուի Ան-Հեր, որով կ'առացաւցուի այն անջի հայոց Անիկն գաղթած ըլլուն անգութիւնը:

առ ի եւ Զէյթունենի ժ ժամ՝ հետո ու եւ Հոն կը մնան միայն Խայլարինդ երես քեզ պատերը պար ուրժմ կը կոչուին Ըշխարինը եւ Հիմա գաղթած են թե թելք ու վահանաց բառ առ աշխատի օնս ու առ առ բացի բառանունոց անկումնի յի տագ (1045)։ Եսիի դագթ տկան ներեն մաս մ' այ Առութեն իշխանին առ աջ արդութեամբ կու գոյ կ' ապաստանի Հարգան (Համբի), որ Տաւրոս լեռնաց մէջ խիստ ամեւր եւ անառիկ գիրք մ' ունին Բասնցմ կարեւոր հատուած մը եւս Զէյթուն կու գոյ, եւ այսպիսով քառ ական կը սառւարանոց ոսցութիւն ու գրեթէ 700 տան կը հանի. ոյս թուակոն առաւելութիւնն համարձակութիւն կու կու տայ առա վանելու իրենց մէջն բնակուից յայները, որը ամեն հայու ատելի գարձած էին արգենի Զէյթունի ապատութեան ձգտումը կը սկսի այս թուականեն:


### Թէ իւշ Զէյթուն իւ չուսէ ոյ երիբ

Զէյթունի Ա. Սարգիս եկեղեցւոյ մէջ գտնուած գանձ անուն մի ձեռագիր պատմութիւն, որ Քրիստոսի 1624 թուականին գրուած է, հետեւեալ կերպով կը բացարէ այս հարցը :

Երբ զաղթականաց յաջորդաբար աւելնալովը Զէյթունի ժողովրդեան թիւն աճեցաւ, գատաւոր կառավարչի մը պէտքը զգալի եղաւ. ուստի մի արժանաւոր անձնաւորութիւն բնարելու համար ժողով կազմեցին եւ միաձայն հաւանակ թեամբ իրենց պետ նշանակեցին Ութ անուն ըստ ձեռագործ համար համար հակաց մի անձ, որ Զէյթունի հիւն եօթն տան մերունդներեն միտին կը պատկանէր։ Առ արդարութեամբ ու անաշառութեամբ կառավարելով ժողովուրդը՝ մէծ անուն եւ համբաւ ստացու, այնպէս որ շընակայ գիւղորեկից ժողովուրդը՝ նոյն իսկ ստարագդիք, փոխանակ Մարտի գիւմերու՝ ասոր կը դիմէին, իրարու յորդ որ կարգալով, թէ Աւելին դնացէք. ոյս յորջործումը այնշատի կը սկսէին, առ հուսկ ապա երկրին անունն աւ Աւելին յետոյ Զէյթին կամ Զէյթինի փառուած է 1545 իւն:

Այն ձեռագրի վերջ կայ մի այսպիսի միշտակարան. «1624 յուլիս 4. զբեցաւ Գանձ զբացով ընդ հսկանեաւ սրբայն Սարգոսի զօրավարին եւ որդւոյն նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինուորացն»։

«Յիշեցէք միտ հայր մեղացիւ արուագ քահանապահ Ծիծաղանեան Աւական երեց. յառաջնորդութեան 8էր Ակրախ աբքեպիսկոպոսի»։



268 *Journal*

- |                            |                                 |   |                               |
|----------------------------|---------------------------------|---|-------------------------------|
| 1. Բարձր (գործադրություն), | 5. Ամեն քառորդի վեցություն,     | 8. Կազմակերպություն,                    | 12. Ա Ապրիլ 19 ի դրույթի,     |
| 2. Ա ամբ Ա Առաջ աշխատանք,  | Արարած [առաջ առաջ] քառություն), | 9. Ա Բարձրացնել հիմք աղքատի,            | 13. Կա սպառագիտ պարզություն,  |
| 3. Պարզեց գործադրություն,  | Ա Լ Ա առաջ առաջ աղքատի,         | 10. Ա Բարձրացնել աղքատություն,          | 14. Ա Առաջ աղքատ չարգություն, |
| 4. Զարգաց,                 | Ա Լ Ա առաջ առաջ աղքատություն,   | 11. Ա Առաջ աղքատ էլեկտրոնական համակարգ, | 15. Բարձր համակարգ,           |

Վեպեր

Ըստ այս պատճենի մասն առաջ կազմուելով՝ Զէյթունի արեւմտեան կողմէն կ'անցնի եւ կը հոսի գեսփի հարաւ սեւ աղբիւն ալ մէջը ունենալով. ասոր վրայ, բայց ի միւս կամարջներէն, Զէյթունի առհմանին մէջ կայ երկու կամարջ, մին կառակ կայութը՝ անուամբ, որ կը տանի Սուրբեան թաղը, իսկ միւսը՝ Ըստ այս իշխութը (Յօհաննէ մէջը բարձրաթեամբ), զար Պալմեանք շինել տուած են, կը տանի Եազուպեան թաղը։ Ծուզուրին ապածութիւնը թեւեւ խիստ քիչ է, ասկայն գարնան եղանակին անկարելի է անցնիլ այս գետակէն առանց կամուրջի, զար տեղայիր կանուգոյ կ'անուանեն։

Չոր գետով, որ Սու-ու-լը լերան աղբիւներէն ձեւացած է, Պերզնկայ լերան ստորափ ձորէն հսկելով, հիւսիսէն գեսփի հարաւ կ'երթայ եւ ապա, դէպ յարեւմուստ խոսորելով, կը միւսնայ Ծուզուր գետին հետ, որով Զէյթունը թերակզբի մը ձեւ կը տանայ։ Չոր գետակին վրան ալ շինուած է երեք կամուրջ՝ Պու-ու-լէնի կամուրջ, Ո. Պէտու-Պէտրոսի կամուրջ, Աստուածի յորի կամուրջ։

Զանան՝ Զէյթունի հարաւային արեւելեան կողմը կը գտնուի, անկէ օ ժամ հեռաւարութեամբ. այս գետը սկիզբ կ'առնու Ելզիսաթանէն (Էլզիսաթէյն), որ Զէյթունի հիւսիսային արեւելեան կողմն է։ Անուշը՝ Զէյթունի հարաւային արեւմտեան կողմը 2 ժամ հեռաւարութեամբ։

Տ-լ-ի-ն-ց-ը յոր, արեւմտեան կողմը 8 վայրկ. Հեռու:

Թէ-ի-ը, 8 ժամ հեռու։

Ս-ս-լ-ը, 6 ժամ հեռու։

Ան յոր, 3 ժամ հեռու։

Սովո՞ Ծուզուրի եւ Ֆրնուզի գետակին հետ միասին գեսփի հարաւ հսկելով՝ կը միանան Զահան գետին հետ։

Աղբերեներ

Նշանաւոր է Պէտ-ու-լը (պաղ աղբիւր) կոշուածք, որ իւր անուանը համեմատ խիստ պաղ է, այնպէս որ ամիան եղանակին իսկ չի կրնար մէկը երկար ժամանակ թուզուլ ձեռքը անոր մէջ։ Այս աղբիւրին չէնքը Գորո-ու-լոյ-նէ անուն մարաշիք գաղթական մը շինել տուած է։

<sup>1</sup> Զէյթունի նախկին գաղթականներուն մէջ կային նաև կորսեցիներ՝ որոնցմէ մնացած է այս անուանը։

մարմարիսնէ: Ծքեզ եւ գեղեցիկ քանդակներով զարդարաւն հսկայ կամարի մը երեք կամարակիներուն մէջէն երեք բերանով կը հսկ ջուրը առատութեամբ:

Փալմէնց ողբէ-ը, որ կը գանուի Ա. Աստուածածնոյ վանքին մատ. ջուրը խիստ պաղ ու առաս է եւ մարսեցուցիչ յատկութիւն մ'ունի՛ ինչպէս վահեցի մէջն եւ գրաի ուրիշ աղբիւրներու ջուրը:

Կունուուկ ողբէ-ը, սորա ճօն ժամնակաւ Յակով անոն մարացի կօշկակար մը ոպաննուուծ է իոցէ անոն միւսիւ լմանի մը ձեռամբ, որը վախնալով զէյթունցոց վրէժինդրութենէն՝ խօս տուած է Մարտա. այս պատճառով նահասակ աղբիւր կոչած են այս աղբիւրը, որ կարսի կամուրջին եւ Զէյթունի մէջ տեղն է:

Աէ ողբէ-ը՝ կէս ժամ հեռու քաղաքէն գէպի արեւմուալք. այս տեղ կաւ գան զէյթունցիք զքոսանքի համար, եւ աշուղները նուագարաններով կ'երգեն իրենց հերոսներու քաջազործութիւնները: Սուսուբը (սօսիփ աղբիւր)՝ արեւմուեան հիւսիս մէկ ժամ հեռու, ունի առատ ջուր, այնշապի ցուրտ՝ որ մէջը գրսւած խաղողը կէս ժամէն կը ճամթոտի ամրան մէջ իսկ: Այլուն-բունաբը (8 ժամ հեռու, Պէրիտ լերան սոսրուար, գէպ հիւսիս), որոյ ջուրը կաթի նման սպիտակ է ու փրփրուն: Առոնցմէ զատ նշանաւոր է եւ Խուռառ-բունաբը<sup>1</sup>:

Խուռառ-բունաբ (եօմէն եղբայր)՝ համանոն լերան սոսրուտէն եօմէն ակէ կը բղիսի եւ ասկէ առած է իւր անունը: Առոնք կը միանան եւ Շուզուր գետակը կազմելով՝ Զէյթունի քովին կ'անցնին. սոցա տեսարանի գեղեցիկութիւնը հրապուրելով աշուղները՝ հետեւեալ տողերը ներշնչած է անոնց ցաւալի է, որ թուրք լեզուաւ երգած են<sup>2</sup>:

## 1.

Հէր գոյագտան սույնուն աղար. իմա կէյթբէրին պագար.

Ակներէզ ջրեր կը հսկն. Եղնիկներդ մեծ մեծ՝ չորս կողմ կը դիսն.

Ալայթարան, զիւմզի լիւն գոգար. խօշ սէֆալը պաշըն, Պէրէն:

Ալայթարան, սմբուլ կը բուրեն. Հեշտալի է դլուխի, Պէրիա:

<sup>1</sup> Խէտա՛ Ա. նիսոյ բարբառով կը նշանակէ խասուաթիկ, պիսակաւոր. աղբիւրը սյօսէս կոչուած է իւր մէջ գանուած խասուաթի խմելերուն պատճառաւ. թուրքերէն եւան կ'ըսուի Վաղարշանար, որ նորն նշանակութիւնն աւաք:

<sup>2</sup> Այս եւ հետեւեալ բոլը թուրքերէն սուանաւ սրները հայերէն թարգմաներ եւ, մեր բարեկամներէն մին Հ. Ա., որու անունը անցարմար կը գանենը տաղնել եւ որուն կը յայտնենք մեր սրաադին ջորհակալիքը:

Վերոյիշեալ բացաւարութենէն առորբեր՝ կայ միւուրիչ կամքիք եւս՝ որ աւելի պարզ եւ բնական կը թշուի. այսինքն՝ Զէյթանցիք իրենց անհան այդիներան հետ մած քանակութեամբ ձիթենիներ առ անիներվ, որոց հետքեր գեա եւս կը աւելուինասա անդ, առել. Զէյթանցիք յորթորջուած է երկիրն ալ ։

Առաջ ու որի առանձին ինչուն է Զէյթանցիք

եւ առեղուին որուիւացաւ.

Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյ քահանաներէն Ենոքք քահանայ Քանիթ Երեցեանի յունական գրով ու հին Հայերէնավ գրած մաղաղաթեայ ձեռագիր աւետարանին եաւելը կար մի ծանօթ ութիւն զէյթանցոց քրիստոնէութիւն ընդունելու մասին։

Այս աւետարան, որ Մանկութեան աւետարան կը կոչուէր, գրուած է քրիստոսի 250 թուականին։ Աւազ որ այս անգին հնութիւնը Գող Աւազի Հայակաւոր աւետարանին եւ ուրիշ կարեւոր ձեռագիրներու հետ սցրեցաւ 1884 ի մեծ հրդեհին։ Այս իրողաթիւն հետեւեալ կերպով կը պատմուէր յիշեալ ձեռագիրն մեջ։

ԱՅսի տեսան 75 Ա. Քարգողիմէսս առաքեալ, երբ Հայաստան կ'երթար գքրիստոս քարոզելու, կը հանի Գերմանիկ (Մարաշ) ու քաղաքէն քառորդ ժամ հեռաւորութեամբ Քարգութեան ակ (Գքրգիկօց) կոչուած տեղը, որ Առքէ-Էլ Հլու-Է (Փունար-բաշի) ալ կ'ըսուի, հրաւիրելով գքաղաքացիս կը քարոզէ նաց եւ հաւասացեալները կը մլրտէ նայն ջրով յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Արրոյ։ Այժմ այս տեղ կը կոչուի Թաքս-առաքէօլ (Թագէսս առաքեալ)։

Ցեայ Քարգողիմէսս առաքեալ այս քաղաքէն հեռանարավ կու գոյ Զէյթանի հարաւային արեւելեան կողմը Շէհիրձոկ (Քաղաքիկ) կոչուած տեղը, որ Զէյթանին 2 ժամ հեռաւորութիւն ունի, ու այնաւեղ բնակող կու ապաշտ ժողովրդեան ալ կը քարոզէ իւր վարդագետաւթիւնը, բայց նոքա մերժելով զայն սաստիկ կը բարկանան անոր գէմ եւ վրան յարձակելով կ'ուզեն սպաննել, իսկ նա մօտակոյ անտառ մը վախչելով կ'աղատի. այն զիշեր բոլոր քաղաքացիք բարո-

1 1780 թաւականին Խօսէր փալան Զէյթանի վաց զայն բոլոր սց ձիթենիները կորել առաւ իւր զօրաց։

2 Այս անուանական թիւնը եւ վերոյիշեալ ձեռագրի հշանական քարգութիմէսս առաքելոց վերագրուած քարոզութիւնը կը հականան իրար։

ուն թե եանէ ախտակ վարակաւելով՝ ոյս զժքապես թիւնը կը վերագրեն տա պրելոյն եւ ի խոյզ կը լինին նմա սրտի զղմամբ, որպէս զի գալ եւ բժշկէ դիրենքը, երեք օր յետոյ Աստուծոյ հրեշտակը երազին մէջ երեւնալով տեղուցին քաղաքապետին՝ կը վանդիմնէն նոցա չարթիւնը եւ կը հրամայէ անպատճառ գտնել առարեալը եւ չետեւիլ անոր քարոզութեանց, եթէ կ'ուզեն բժշկուիլ իրենց հրւանդութենէն. երբ քաղաքապետը երկիւղածութեամբ անոր տեղը կը հարցնէ, “քաղաքին արեւելեան կողմը անտառին մէջն էր՝ պատառխանելով, անյայտ կ'ը լսոյ հրեշտակը”:

Հետեւեալ առաւոտ քաղաքապետին հրամանաւ բոլոր ժողովութը կատառուելով հաւաքուելով կ'ունկնդրեն քաղաքապետին տեսած երազին, եւ անոր հետ դիմելով նշանակեալ վայրը՝ կը գտնեն Աստուծոյ մարդը, որ կ'ազօթէր, արտառուալից տչօք կը պաղատեն զայն, որ բժշկէ զիրենք, նա ալ ի գութ շարժելով կ'առաջնորդէ զանոնք քաղաքին հրւախային կողմը, քառորդ ժամ հեռաւորութեամբ, ուր կայ ծձմրահամ ջերմուկ մը, եւ կը հրամայէ անոնց լուացուիլ այդ ջուրին մէջ, ապա Աւագ լերան լանջակողմը հանելով ծնրագիր կ'ազօթէ Աւագարեալը, պատուիրելով միանգամայն բոլոր ժողովութեան տղօթակից ըլլալ իրեն, նոյն պահուն երկնային պայծառ լոյս մը ցուլանալով կ'ողագէ ամբողջ վայրը, եւ Ա. Առաքելոյն ազօթած տեղէն ալ ջուր մը բզիսելով կ'արրուցանէ բոլոր ժողովութը. այդ ջուրէն ներկայ աւագան կազմելով Առաքերյն հրամանաւ կը մկրտուին եւ խիստ բժշկութիւն կը գտնեն իրենց ախտէն, այս պատճառաւ տեղույն անունը Փքիւ կը կոչեն. յետոյ նոյն անուամբ մատուռ մը եւս կը կանգնեն, ուր ջերմենանդ քրիստոնեայք ուխտի կ'երթան, 2 ժամ տեղ բոկսան քալելով:

1829 ին հոգեզոյս 8. Յովհաննէս Եպիփոկոպոս Այնթապի առաջնորդ շարսանջախցի եւ 8. Յակոբոս Եպիփոկոպոս զէյթունցի տեղույն ժողովութեան աջակցութեամբ՝ այն մատրան տեղը գմբէթաւոր շըեղ եկեղեցի մը կառուցին ձեռամբ եւդոկիացի ճարտարապետաց, յոյժ գեղեցիկ նկարներով ու պատկերներով. սակայն 1895 դեկտեմբ. 2 ի թրբական կույյն ժամանակ գմբէթը քանդուեցաւ:

Այս եկեղեցւոյ շրջակայքը այնպիսի գեղեցիկ ու դմայելի տեսարան մ'ունին, որ բոլոր տեսողաց հիացում կը պատճառեն: Սորա հրւախային արեւելեան կողմը քառորդ ժամ հեռաւորութեամբ կը

գտնուի Եռչքալը կոշուած գիւղը, որ Ա-լըհլը ալ կ'ըսուի (Գրըթիր)։ Սորա բնակիչք ի սկզբան անկրօն՝ քիւրտեր են եզեր ու յետոյ քրիստոնէւթ եան գարձեր, ոյժմ ջերմեռանդ հաւատացեալներ ու քաջ պատերազմազներ են։

Մարաշու իշխանութեան տակ Փառարհը կոշուած աւանին մէջ զարդիս գտնուած զբլընը մականուաննեալ քիւրտերու գոյութիւնը կենդանի ապացոյց մ'է սոյն աւանդական պատմութեան ճշմարտութեան։ Միեւնդյն բանը կ'ըսուի նաև Ա-լըհլը (Աւագ լեռ) կոշուած գիւղի հայ բնակչաց համար ալ։ Այս երկու գիւղերն ալ Արեգինի՛ կը պատկանին։

Բաց ի Ա. Փրկչէն՝ Քարդողիմէոս առաքեալը Ա. Կարապետ առնաւամբ մենաստան մ'ալ շինեց ջերմեռի հայը չի մոռնար երթէք իւր ուխտատեղին, թէեւ քարուքանդ եղած ըլլայ ոյն, անոր փլատակն ալ կը յարդէ, անոր հողն ալ կը պաշտէ, եւ այս է թէերեւս իւր բարդական զօրութեան զիխաւոր կառւանը։ Քրիստոս ու իւր խաչը, կրօնքն ու եկեղեցին հայուն համար եղած են միշտ անձեռնմխելի սրբութիւններ, նեղութեանց մէջ իւր միմիթարաւթիւնը եւ կախւներու մէջ իւր զօրավիրքը։ Աւստի զէյթունցին տարին միանդամ՝ կ'այցելէ Ա. Կարապետի տերակ մենաստանը (Արդավագուի մեռելոցին օրը), ուր Պազպայիր թաղի քահանայք կը պատարագեն։

Աւանդութեամբ կը պատմուի, թէ թէեմիրլեցի վրանաբնակ թուրքմէնները տնարանոցէն վերադարձած ատենինին այս կողմէն տնցնելով՝ այն վանքի մէջ գտնուող մէկ վարդապետը կը սկսին չարչարել, որպէս զի պահուած դրամներուն տեղը ցոյց տայ, այլ նա միշտ լուռ կը մնայ, այն ատեն կը մերկացրնեն զինքը, ու բլուրին գագաթէն մինչեւ ձորը քաշկրտելով տմբողջ մարմինը կը խոշանակեն, վարդապետը գարձեալ չի խօսիր, չարագործները յուստկուուր եղած կը թողուն

1 Մինչեւ ոյժմ ալ այդ տեղեր կան քիւրտեր, որոնք անկրօն են կամ, առել ճիշտն տանիք, տարօրինակ կրօն կը գտնանին. կը հաւատան հոգեփոխութեան եւ այլն։ Այդ քիւրտեր թէուրքերուն եղիս կ'ըսնեն, թէուրքերն ալ անոնց եղիս՝ զըզըլզաշ կ'ըսնեն։

2 Արեգին կամ Աւագաշ, որ Զէյթունի հարաւային արեւելեան կողմն է, նշանաւոր եղած է Աւուրինեանց ժամանակ։ Միեն Լեւոն երբ փառաւոր հանդիսութ թէազաւոր օծուեցաւ Սոյն մէջ՝ հանգիստադիր 14 նպիսկոպուաններէն մին ալ Արեգինի արքէպիսկոպոսն էր։

արիասիքտ եկեղեցականը ու կը մեկնին, բայց շուա կը պատժակ իրենց  
անզգամն թիւնը: Հեղեղանման անձրիւ մը տեղարով ձարերն ու  
հօվիտները՝ մանաւանդ Անիի ձարը ահագին գետերու կը վոխարկեն,  
եւ թռուըքմէնները իրենց կիներով ու որդիներով, արջաւներով ու  
հօտերով, բեռնակիր անտառներով եւ ամեն կահկարամիներով  
գետամոյն կը լինին ամենամեծ մասամբ, նման փարաւ սնեան բանակին,  
որ ընկղմեցաւ կարսիր ծովի մէջ. փոքր մաս մը միայն կը յաջողի պատ-  
աիլ սաստիկ ճիգերով եւ այս դժբազգ պատուհանը մերագրելով  
վարդապետին գէմ գործած իրենց անդթութեան՝ կ'ըսնեն այս մեր  
գլխուն եկածը անխօս գարապաշէն (վարդապետն) եղաւ: Այս պատ-  
ճառաւ թռուըքերը այն ձարը Անչայէնէշ-ու-ուշիւն (Անխօսի ձօր) կը կոչեն  
մինչեւ ցայսօր:

Զէյթունիի արեւելեան կողմը մէկ ժամ՝ հեռաւորութեամբ  
պերպինկայ յերան կողին վրայ շնուռած է Ա. Աստաւածածին անուն  
վանը մը, ուր եթ գտնուի Անանիս ասապէկըյն Ա. Աջը: Կոյնպէս Զէյ-  
թունի արեւմուեան կողմը անկէ Յ ճամմ հեռաւորութեամբ Դիտիունէ  
յերան ասորսար Ա. Փրկիչ վանից գէմ առ գէմ կայ Ա. Կարապետ  
անուն երկրորդ վանք մ'ալ, որ Գմբնըցցւոց կը պատկանի. ասոնք եւս  
Ա. Առաքելոցն գործունեւութեան պատշաճներն են:

Ա. Փրկիչ վանքի առաքելական հաստատութիւն մ'ըլլալը հե-  
տեւեալ ժողովրդական հին երգն առ կ'ապացուցանէ.

Բարգուղիմէ յայս աղօթեաց,  
Եցի ի վերայ կամար կապեաց,  
Ծնդգատեցաց սուըր ջուր բղիւեաց,  
Ով սուըր փրկիչ եւ ազատիչ,  
Վզատեալ զեղզ, Ցիսուս փրկիչ.  
Ցոյս, ապաւ. Էն քրիստոնէից:

Աւագ յերին կոչի տեղի,  
Ծաղկունք բուսեալ ի չարս կողմի:  
Քառը եւ պարժանք Աւլնիս քաղքի.  
Ով սուըր փրկիչ եւ ազատիչ, եւն:

Ցիսուս Քրիստոս յերկնից իջաւ,  
Առաքելոցն երեւեցաւ,  
Մարգիան ազգի մեղքն բարձաւ,  
Ով սուըր փրկիչ եւ ազատիչ, եւն:

Եօթանասուն եւ հինգ թռուցիւն  
Ի դալ որբոյ առաքելովն,  
Յախտէն բաւժեաց փրկին յանուն.  
Ով սուրբ փրկիչ եւ աղատիչ, եւն :

Երբեւ նուիրական սրբութիւններ՝ զեյթունցին յարդական  
խորին զգացում մը կը տածէ նաև հետեւեալ առաքաներու նկատ-  
մամբ :

Աբըն-ու-որբութ (անբանի քարտակ) մեծ քար մ'է, որոյ գագամթը  
անկուած կայ երկաթեայ մի օծեալ խաչ, յայժ վաղեմի ժամանակ-  
ներէ հետէ : Ամառ ասեն ասոր տակը անդործ մարդիկ կու գան զո-  
վանալու համար : Ար գտեւուի քաղաքին արեւելեան կողմը 5—6 վայր-  
կեան հեռաւորութեամբ :

Սուլ-ու-որբ (կլոր քար), արեւմտեան կողմը՝ միեւնոյն հեռաւու-  
րութեամբ, նոյնպէս ունի վրան երկաթեայ մեծ խաչ մը :

Տ-շ-է-ի-ո-ը (տափակ քար) հարաւային կողմը :

Թ-շ-լ-լ-լ-լ-ը (թօղլեանց քար) հարաւային արեւելք :

Գ-ո-ւ-շ-ի-ո-ւ-մ-ը (Գուշախցեանց բլուր) արեւելք :

Պ-ո-ւ-ը (մարտկոց) հարաւային արեւմուտք :

Այս նշանակեալ քարերը Զեյթունի իրեւ անանցանելի պատ-  
ճեներ նկատուած են, շնորհիւ իրենց նուիրագործեալ հանդամանքի,  
զոր կը վայելեն սոքա անյիշատակ ժամանակներէ հետէ, եւ արդարեւ  
այնքան բազմաթիւ կուներու եւ պատերազմներու մեջ չէ պատահած  
գեթ մի անդամ, որ թշնամույն ոուրն այս սահմաններէն ներս անց-  
նելու յանդդնած ըլլոյ :

### Զեյթունի նույնեւութեան մասին

Բնական ամրութիւններով ու սրբագործեալ պատճեներով  
պահպանուած ոյն քաղաք, որ գրեթէ քառակուսի ձեւ մը ունի,  
բաժանուած է չորս գլխաւոր թաղերու .

- Շ-ք-ք-ե-ա-ն նույն (Պող-պայիր), արեւելեան կողմը, սրաւն հա-  
րաւն ու արեւելքը կորելով կ'անցնի Զոր գետակը :

Է- Ե-ո-ւ-ո-յ-է-ա-ն նույն (Գարկըլար), հարաւային կողմը, նոյն գետն  
ասոր ալ հարաւէն կ'անցնի :

Հ- Ե-ն-է-ո-յ-է-ա-ն նույն (Աերի թաղ), հիւսիրային կողմը՝ Քերծերէ  
ասորսար, որուն արեւմտեան կողմէն կը հոսի Շուղաւը գետն եւ ա-  
րեւելքէն Զոր գետակը :

Դ . Առ-բէնեն Բ-ւ (Արիջեն թաղ) Ենի-տիւնեաւ ու Ետաղուպեան թաղերու մէջտեղն եւ Ծօվրօնեան թաղի հիւսիսային կողմը կ'իյնի Ասրա եւ Ետաղուպեանի արեւմտեան կողմէն կը հոսի նոյնագէս Ծուղուր զետք :

Այս թաղերէն իւրաքանչիւրն իւր յորջորջումն ստացած է իւր վրայ իշխող հոյ ցեղերու մականունէն, որոնք նշանաւոր հանդիսացած են իրենց խելքով, քաջութեամբ ու հպարենասիրութեամբ :

### Հիշխութեւ + Հուշանուննեանց


Սուրէնեան թաղի իշխանութիւնը կը սկսի 1545 թ. վերոյիշեալ Սեթէն եւ իւր յորջորջումն ստացած է սորա եղաօրը Սուրէն իշխանի անունէն: Ամենահինն է սո այս իշխանութեանց մէջ: Զէյթունի բերդին՝ տէրն ըլլալով սորա՝ մինչեւ հիմա այստեղ կը բնակին, 30 տունէ կը բաղկանուն եւ եօթ ճիւղ ունին, Սուրէնեան, Սեթեան (Սեթէնք), Բատիլոսեան, Աէյիկեան, Մահտեսի Արդիվարեան, Ախուց շեան եւ Թումիկեան:

Ետաղուպեանց հիմնագիրն է Յակօր անուն մի անձ, որ 1780 թուականին Զէյթունի վրայ արշաւող Էօմէր փաշան սպաննեց տարորինակ միջնոցաւ մը ու զարմանալի ճարտարութեամբ: Աւոյ ամենը պիտի պատմենք իրենց կարգին:

Ենի-տիւնեաւ թաղի իշխանութիւնն ի սկզբան Արարտեան ցեղին կը պատկանէր, սակայն յետոյ Ենի-տիւնեաւ Հաճի Պազմար աղայի հօր (որուն անունը գժբազգաբար դեռ անծանօթ մնացած է) յանձնաւեցաւ համահաճութեամբ Զէյթունի կրօնական եւ աշխարհական երեւելիներու, վասն զիստ Կապանի մէջ տիրապետոց նշանաւոր թուրք հարատահարիչ մը սպաննելով անոր ձեռքէն ազատեց հոյ հարս մը, 1790 թուականին, ու ինքն եկաւ Արեգին: Հօրեվորորդին ալ Համբըն փախուա: Սպանութեան գէովքը յաջողզրնելէն վերջն բոեր են “Ենի տիւնեայա կէլտիք” (նոր աշխարհ եկանք):

Ծօվրօնեան թաղի իշխանութիւնը կը սկսի 1800ին հաճի Ստհակ ազա Ծօվրօնեանէն, որ իւր քաջութեամբ նշանաւոր հանդիսացած է Վայէնտեր փաշայի գէմ մղուած պատերազմին մէջ եւ ամսի մը շափ

<sup>1</sup> Այս բերդի բարձրութիւնը 70 մէթը կը հաշուըսի գետի կողմը, միւս կողմէն այնպան բարձր չէ, միջնաբերդ մըն է սա:



Մեծ Քարայր  
Աօքախ տէտէկ





շառաւում առաջանակ կերպութած է աղքատ ժողովրդեան, եւ առի ծագում առաջ է այս ցեղին Ծօվածեան մականունը:

Այս շրաբ իշխաններէն իւրաքանչիւրն իւր թաղի վրայ միայն կ'իշխուր<sup>2</sup>, այդ առհմանէն գուրս չունենալով ո եւ է աղդեցութիւն, իսկ իրենց առհմանին մէջ ամենազօր էին գրեթէ, իրենց հպատակաց կեանքին վրայ ալ իրաւունք ունենալով, այնպէս որ չնացող այր մը կամ կին մը երկու-երեր անգամ խրատուելէ յեայ երբ անսատեր՝ իշխանին հրամանաւ կը սպաննուեր, իսկ մարդասպան մը կրնար ազատուիլ միայն իւր թաղեն աւրիշ թաղ մը խցու տալով և տեղայն իշխանին պաշտպանութեան առկ մտնելով։ Այս պարագային 12 շառաւունէրը, որոնք՝ իրեւ խորհրդական ու զինակիր՝ իւրաքանչիւր իշխանի կ'ընկերանային ամեն կարեւոր խնդրս մէջ, մարդասպանին առևնին երթալով հիմնայտատակ կը քանդէին զայն իշխանին հրամանաւ, եւ այսպէս գոհացում առաջ կը բացին սպանելոյն ընտանեաց . ժամանակ անցնելէ յեայ, երբ այդ ընտանիք ներեր<sup>3</sup> մարդասպանին ու հաշուեր անոր հետ՝ կարող էր նա այլ եւս ազատորէն շրջիւ ամեն տեղ, ոչ ոք իրաւունք ունէր անոր մի ո եւ է վեա հացներու, որով հետեւ հակառակորդը երբ կը հաշտաբին, արդէն կ'եղքայրանան իրարու։

Խշխանական այս առանձնաշնորհ հում վերցաւ 1865ին, երբ թուրք կառավարութիւնը մուտք գտաւ ի Զէյթուն։ Չորս թաղերու պետերը, որոնք ընդունօք (ծեր) կը կոչուին, ժառանգական իշխանու-

3 Այս շրո իշխանաց սկրունդէն մեացած յիշտակի, 1. Ենազու ուեան Մկրտիչ աղպայի թուրք Լեռ ու Էփենսի, 2. Ծօվածեան Հազօք աղպայի եզրօրդի Կարապետ Էփենսի, 3. Սուրեննեան Նազարէթ աղպայի զաւուկ Կարապետ Էփենսի, 4. Ենիտիւնացին Վաստածառուր աղպայի զաւուկ Յակով Էփենսի։ Արա ներկայիս ողջ եւ առողջ են եւ պատուաւոր Զէյթունի համարական թեան։

4 Բաց ի Զէյթունէն իշխանը 1865-էն առաջ կը տիրեն նուեւ, քանի մը գիւղորէց. 1. Սուրեննեան Ղազան զազ, Համբ-աւերէ, թանըր (առանձիւրնակ) եւ Տէսնէլ, (աճ), 2. Խաղուպետն Աւակ-կալ, Խերէզէն, Պուռ-գայտ, 3. Ենիտիւնացին Նորդին, Ելյէնէն, Քէթան (առանձիւրնակ). Սարը կեօզէլ կամ Քիւրէնիշ (առանձ), և. 4. Ծօվայեան Ֆէնկ կամ Խէզիկ (Քէցոր) և. Տէսնէլ բէր (առանձ), Խշխանները կամ անսեց զարկած մարդիկ ամեն տարի այդ իւրաւ կաւերը կը շափէն և. 28 շափին մէկը կը վերընէն իրեւ, իշխաններու։ Թիւրուն արքալը (գարինոց)։

5 Նէրու մը ու պէտք կ'ըլլոր թաղին իշխանն եւ միւս պատապան եղեալ իշխանը՝ 12 զայտաւոյինք միտակէդ, մարդասպանը ուսմին վրայ և կանգուն Շերմակ կամ իր պատամադ կրելով՝ կու դան սպաննու ամիւնուուր, այս առևն կը ներսուի։

թիւն ունէին, այնպէս որ՝ երբ անսնցմէ մին մեռնէր, բոլոր եկեղեցաւ կան դասը, միւս իշխանները եւ իրենց ուսուուայները հանդուցելոյն տունն երթարով՝ նորա որդին կամ եղայլը (եթէ չ'ուներ որդի) մէջ անգ կը բերէին եւ եկեղեցականք անոր վրայ պահպանիչ եւ օրհութիւն կարգարով կը նստեցնէին զայն բարձր բարձրոցի մը վրայ եւ այսպէս կը հրատարակէին զայն իշխան նոյն թաղի, այնուհետեւ բոլոր թաղեցիք պարտաւոր էին պատկառանոք հնապանդիլ անոր, թէեւ ըլլար տիօք անչափահաս, անչնապանդ անձինք նոյն իսկ մահուամբ կը պատժուէին: Այժմ եւս թէեւ այդ պաշտօնական ձեւակերպութիւնք վերցած են, սակայն ժողովուրդը միշտ յարգանոք կը վերտարուի գէպի իշխանական ցեղերը, մանաւանդ պատերազմներու ժամանակ, յորս ի վաղաւց անտի մեծ գործունէւթիւն ցոյց տուած են նոքտ իրենց միաբան գործակցութեամբ:

Արծու, Պապոց, Եւ Նշանական և Կանագուական

1500 տունէ կը բաղկանայ Զէյթուն քաղաքը, զուտ հայ եւ կրօնքով լուսաւորչական: Անի այժմ չորս եկեղեցի, — Ս. Աստուածածին՝ Սուրբնեան թաղի մէջ, Ս. Ասրդի՛ Եղաղուպեան թաղի մէջ, Ս. Յօվհաննէս՝ Ճօվրօնեան թաղի մէջ եւ Ս. Լուսաւորի՛ Ենիտիւնեան թաղի մէջ: (Թէեւ փոքր մասուռներ եւս կային, բայց մեծ հրդեհին այրեցան, այն է Ս. Հրեշտակապետ, Ս. ԲարոսաՄ, Ս. Թորոս, Ս. Պօղոս-Պետրոս ինչպէս եւ Ս. Յակով մեծ եկեղեցին):

Ըստոց իւրաբանչւերն ունի մեյմէկ նախակրթարան դպրոց իւր մօտ, հատմ'ալ աղջկանց վարժարան: Վերցիշեալ Ս. Յակով անուամբ մեծ եկեղեցին մեծ հրդեհի ժամանակ այրելով՝ նորա անգ հրկիվելոց օգնող մասնաժողովին կողմէն դժիւռած դրամական նախատի շնորհի գեղեցիկ վարժարան մը կառուցաւեցաւ կեսարացի Գոյյումձեան Քերոսի էֆէնտիի հսկողութեամբ: 1866—67 թւին թէեւ կրօնական բաժանում մը մտաւ Զէյթունի մէջ, մի քանի տուններ կաթողիկութեան, մի քանիններ ալ բողոքականութեան յարելով, սակայն ասոնք մինչեւ հիմա չունին իրենց յատակ կրօնական: Եւ է հաստատութիւն<sup>1</sup>, վասն զի շատ սակաւաթիւ են, գրեթէ 20 ական տուն:

<sup>1</sup> Բողոքականներն ունին մը փոքր ժողովարան, իսկ կաթողիկոնները կը պատրազեն սոսէ սենեւակի մը մէջ:

Այս բաժանումը՝ քաղաքական տագնապի մը հետեւանքն էր, ապա թէ ոչ զեյթունցի հայր սաստիկ ջերմ սիրով յարած է իւր մայրենի Ա. եկեղեցյայն, եւ այս սէրը միշտ վառ պահելու ջանադիր եղած են եկեղեցական ու հարք, որը ի սկզբանէ անտի կարեւոր դիրք մը ունեցած են այս արկածաշատ երկրի ամեն յեղաշրջմանց մէջ։ Առանցմէ նշանաւոր անձնաւորութիւններ ալ ելած են, մեծ մասամբ Ա. Աստուածածնի վանքին մէջ դաստիարակուած, որը եկեղեցական ամենաբարձր աստիճաններով օգտակար հանդիսացած են նաև ընդհանուր հայութեան։ Սոքա են։

Սիմէօն	Կաթողիկոս	Ասլի	1539 թաւականին
Պաղար	η	η	1545
Խաչատուր	η	η	1570
Կարապետ <sup>1</sup> Գ.	η	Ա. Էջմիածնի	1726
Սարգիս	Պատրիարք Ա. Պօլոսյ		1587
Ցովհաննէս	η	η	1590

Տ Եսիկա, ինչպէս որ Աստուածաշունչ գրոց յիշատակարանի մէջ երկարութէն կը պատմէ իւր անձնին վրայ։ ԱՅօմնաննենի ծննեալ, առէ, ևս եօմն ամ վկամեն առեալ ի մօրէս, յաղագս որոց նէլլի իմ մակամայնեցեալը, առ Զէյթան ծնած է 1661ին, իր հօր անունն է Մարտիրոս (Մէրտիրիս) Դանաւի մականուանեալ, մօրն անունը Մարիամ (Մայրօս)։ Գահուկէն աղաւաղեալ դաշնկնեց կամ Գեղիւնց կը կառուի, այժմ դաշնկոց սերունդը կայ քաղաքին վերի թաղը քերծէր ըսուած տէզը. բան (դա՞) Զէյթունի բարբառով տարիքում մարդ կը նշանակէ։ Իւր ծննդաց մեռնելք եսք լսելով իւր հայրենակից Սաշու հուշեցալն Սահման վարդապետի Գաղատիոյ մինակին վրայ եպիսկոպոս ձեռնադրուիլը, անոր քով զնաց Խնկերիս եւ անոր ձեռաց տակ վարժուելով (1681) արեգայութեան կար առաւ անկէ, իսկ 1684—1687ին ծայրագունութեան տասիճան, և վանքի նորոգութեան համար շատ աշխատեցաւ ու շատ մը սպասներ հգեց հոն եւ ապա զրկուեցաւ Կաչասեական կաթողիկոսանին քայլ եպիսկոպոս ձեռնադրուելու ու յետոյ անզույ յաջորդ եղու եւ ՅՈ տարիեն աւելի պաշտօնամարեց (1694—1726)։ Լազար Զահկեցին նորին սրբազնութեան համար կ'ըսէ որ Ա. պէտք է վառ պարզաւուել և իւր տօթուակս լութեան երկրա տարիներուն մէջ Գաղատիոյ եկեղեցին ներուն եւ վանքերուն մէջ շատ մը նորոգութիւններ եւ շնութիւններու ըսու, գրեթեով ու սպասներով ճնշացոց Եւեայ իւր ձեռնասուն աշխարհու Մավուս վարդապետի հետ (1705) ուխտի զնաց Երուսաղէմ, Հռոմեայ եւ իւր հայրենիք, ուր շոր ամփա կեցաւ թէ իւր եղբայր Աստիանու Ներէցի հետ տեսնուելու հաւմար եւ թէ սպասամբաց երեսէն համապարհներ երկի զններու պատճառաւ։ Այս մասին իւր ընկեր Մավուս վարդապետ կը գրէ թէ Ա. Ա. (ի Զէյթուն) զրիխու մեր կատարեցաք, թէ ի Ա. Փրկիչն, թէ ի Ա. Աստուածածնուց վանքն եւ թէ Ելնանիա Առաքեցյն Ա. Ա. Ա. որ ի Զէյթունոյ վանքն կայ եւ ուսուցին մերը գերեզման (Անեփաննսու եպիսկոպոսի), եւ անշէն զտեղի կալոր աւուրս

Աւելորդ շնչը համարիր այս բարձրաստիճանն եկեղեցականաց կարդին միշել նաև այն եպիսկոպոսներն ու վարդապետները, որք յաջորդաբար պաշտօնավարեցին ի Զէյթուն իբրև։ առաջնորդ կամ իբրեւ վանահայր։

### Սոքո են. —

1586	Յովհաննէս Ա.	Եպիսկոպոս	
1596	Օսերուն	"	
1624	Մ'կրտիչ	"	
1666	Մովլէս	"	
1694	Ստեփան	"	(Աաշխու մականուանեալ)
1720	Կարապետ Ա.	"	
1800	Յովհաննէս Բ.	"	
1806	Յարութիւն	"	
1808	Միքայել	"	
1817	Մարտիրոս	"	
1821	Պօղոս	"	
1823	Յակոբ	"	Պրշտեան
1826	Մատաթմիա	"	Վաղիկեան
1828	Յակոբոս	"	Պատաննան պարմակը քէսիր (մատնատ)
1832	Սարգիս Ա.	"	Խանդըորեան

Հորինը և քանն յահէ թորգոմանց՝ որ իրբեւ զատիւ ծ շքչին շուրջ զեւքը, բայց յետոյ փախասեաց ճանապարհաւ հազիւ հասար ի Հածնայ վանքն, առ Ավհաննէս Կաթոսպէկոսնոյ Աւրիլ շինութիւններէն մերջ։ Աստուածառուր Կաթոսպէկոսին վախճանելէն ետք, Ա. Պօղոս մեջ կամթովելոս օծուեցաւ 17 փետր, 1726թ., ուր տեղ Յովհաննէս վարդապետ (Առլուս) եպիսկոպոս ձեռնադրեց, որը եղաւ Պատրիարք Ա. Պօղոս, և ապա ինք մեկնեցաւ ի Ա. Հշմբածին և լորս տարի դաշտակելով վախճանեցաւ 1730 թուականին (Համեմատէ Ալիսուանց Հ. Ադշանել)։

Եպիսկոպոսութեան թամանակ Զէյթուն ոյթելած տանեն Ա. Հրեշտակապետ եկեղեցւոյն փաքը և պատական սկիզ մը նու իրած է հետեւ եալ յիշտուակարանով, որ մինչեւ ցայտօք կը մնայ.

"Յիշտամակ է Ա. Ակինս Ա. Ընխոյ Ա. Հրեշտակապետ եկեղեցւոյն Ա. Սեղանին Յամիր Տեառն 1705 նուիրատուս ծձկեր Կարապետ Եպոս. Գանձենց ։

Առաջնորդ Գաղաքարեայն:

Գիբեղզմանը կը դանաւի Ա. ազգարշապանի Ար. Հռիփիսիմէ վանքի զալիքն աջակողմը, բայց սապանաբարը լաւ չե որոշուի թշնակայ ոալերէն։

1851 Յաշհաննես Գ. Եպիսկոպոս Խօստիւզիան. ուս մեծ ծառայրւշ  
թիւն ճաւայց Ա. վանդին շի-  
նութեանը

1861 Սարգիս Բ. Ալիլիկեան

1883 Կարապետ Բ. Քէշէեան. այժմ ողջ ՀՀ

### Մարտիրոս Վարդապետ Պալեան Մարտիրի

Յարութիւն Տ. Դաւթեան

Դաւիթ Տ. Դէղիբ-Քէօփրին վախճանած է,

Պէտրոս Ք. Քէշէեան. Զէյթուն վախճ.

Պօղոս Տատիշչեան "

Սարգիս Ալիլիկեան. Գարաման Ք. վախճ.

Ստեփան Աղամազեան. Պրուսա Ք. վախճ.

Գայլուստ Տ. Եղիզ Փաշոյի պատերազմին  
նահատակուեցաւ 1862 ին:

Մամբրէ Զմշկած ակցի. Ա. Փրկչի վանքը նահատա-  
կուեցաւ նոյն պատերազմին (1862):

Յովհաննես Զօֆուրեան. Զէյթուն վախճ. 1896 ին:

Գրիգոր Աբարդեան. այժմ ողջ Կ. Պօլիս կը գտնուի:

Կառնաւոր եկեղեցականներէ զատ Զէյթուն ունի նաեւ իւր  
նահատակիներն ու ճղնաւորները, որոնցմով կը պարծի նա կրօնասի-  
րական հպարտութեամբ:

Քրիստոսի 300 ական թուականներուն Ստեփանոս<sup>1</sup> անուն  
չերմսուանդ քրիստոնեայ մը, իւր մօր եւ 34 ընկերաց հետ, իւր կրօնքին  
ոիրայն համար կոտապաշտ դատաւոր Ասկրատի հրամանաւ նահատա-  
կուելով, կը թագուի կանչին մէջ, որ թուաքերը Զուգուր-հիսար կը  
կաշեն, Ֆրնուզէն և Ժամ հեռաւորութեամբ. վրան կայ մի փաքը  
մատուռ, ուր կրօնական պաշտօն կը կատարուի տարին միանգում  
Եղիսական պահոց յաջորդող կիւրակէ օրը, եւ այն պահըն ալ Ա. Ստե-  
փանոսի պահոց կը կաշեն զէյթունցիք. "Սբբութիւնիւս պաքը իկիք, ո  
ու սուրբ Ստեփանոսի պահոցը եկաւ, կը ըստն:

Աերջերս ալ կար Մելքոն անուն մի ճգնաւոր, որ խիստ ժուժ-  
կալութեամբ ու ասկաւապիտութեամբ կ'ապրէր. օրը մի անգամ խիստ

<sup>1</sup> Ունեցեցի Ա. Ստեփանոս տարին անգամ մը հայ Ա. եկեղեցին կը առնէ եւ  
յառաւուի շարական ունի:

թեթեւ անոնդ մ'ընդունելով, ժամանակին ամենամեծ մարտով քով կանցընէր. Ծ տարի Ս. Երուսաղէմ, Ծ տարի Աստարիոյ Ս. Կարապետի վանքը, 15 տարի ալ Զէյթունի Ս. Աստուածածնի վանքին մէջ բնակելով՝ մեռաւ 1896 Ռոպիլի 7ին վաժտանամեայ հոսակին մէջ. 95ի պատերազմին ժամանակի իւր ազգովից ու մաղթանաց միակ նիւթն էր հայոց ազգի փրկութիւն և Զէյթունի զինուց յաջողութիւնը: Զերմեռանդ ունիացին սորամաղթանքներուն կը վերագրէ իւր փառաւոր յաղթանակը:

Բաց յայոցանէ յիշատակելի անձնաւորութիւնը պէտք է համարուին Զէյթունի տարեգրօւթեանց մէջ որպէս հայրենասիրութեան նահատակներ ու անձնուէր մարտիրուներ՝ Երկու օտարազգիք, Գէրիզ օղլու Մէհէմմէտմէրիկ և Զէօքիսկ Մէհէմմէտը, որը 1862ի պատերազմին մէջ հայոց հետ միացած քաջաբար կառւեցան Ազիզ փաշայի զօրաց դէմ, և Զարուհի պէտէրէ-Եփէր կոչուած աեղը կարեվէր խոցուած ինկան մեռան: Քահանայք ասոնց վայ և հոգւոց, կարդալով՝ յարիանական հանդիսատ մաղթեցին իրենց ազնիւ հոգիներուն:

Ասոնց նախնիք, թուով 14 հոգի, որը լազ կոչուած ցեղէն էին, 1547 ին Տրապիզոնէն Զէյթուն գալութեցին: Ասոնց գլխաւորներն էին Հաջի Խաքահիմ ու իւր աղան Օսմանն եւ Էղրաբը Անէմ Ալի ու Զէօքիսկ Մէհէմմէտ, որը սոսկալի ոճրագործներ էին ու տեղական կառավարութեան ձեռքէն խոյս առաւած իրենց ընտանէօք հանգերձ: Անթ իշխաննին քաջութեան ու մարդասիրութեան համբաւը մինչեւ ասոնց հասած ըլլարով՝ եկան անոր ապաւինեցան. նա ալ ընդունեց զիրենը եւ տեղացւոց վայելած ամեն ազատութիւնները շնորհեց անոնց, այնպէս որ իրենց կրօնական պաշտամունքը անարգել կը կատարէին ու ամեն տեսուկ շահագործական ձեռնարկներ կ'ընէին. տոով քիչ առենէն հոգերու և այդիներու տէր գառնալով հարատայան, Առուենեան թագին մէջ ալ ընակարաւ շնեցին: Ասոնք իրենց վայելած շատ մը բարիքներէ զատ՝ հարկատուութենէ և զինուորական ծառայութենէ ալ ազատ մասցին մինչեւ 1853 թուականը, որ առեն Թահիր փաշոն 200 զինուորներով Զէյթուն գալով՝ Ս. Աստուածածնի վանքը իջեւանեցաւ և պահանջեց, որ անոնք զինուորական ծառայութեան մէջ մանելով բառ օրինի կատարեն իրենց պարտականութիւնը: Եսոյն ժամանակի հայոց առաջնորդ Յովհաննէս Եպիսկոպոս Խօսիւղեան, որ փաշային ըրած մեծամեծ պատիւներուն համար շատ համա-

ըւեմ ունեցած էր անոր քով, աղաչեց զայն, որ իւր գրակից այդ մահ-մետականները ազատ կացուցանէ այդ պարտականութենէն. Նա ալ չկնարով մերժել անոր խնդիրը՝ բնդունեց, այս կերպով սոյն եկամուռ թուրքեր կրկնապէս երախտապարա մնացին հայոց եւ ի մասնաւորի բարեսիրա որբազանին: Աւոտի մշտնջենական հաւատարմնութեան ուխտ ու երդում անելով՝ խոստացան անսնց հետ ապրիլ ու անսնց հետ մեռնիլ: Ահա այս երախտապիտական զգացմանը անձնագոհ եղան իրենց յաջորդող այս երկու թուրքեր, որը լեզուով ու բարբով արգեն հայացած էին:





## I.

*Զարմանուհի.*

*Հեթում։ Մուրատ Դ.-ի հրովարտակը։*

Ձեյթունի հողն ու քարը, օդն ու ջուրը, որ կարծես  
քաջութեան, հայրենասիրութեան ու աղատասիրութեան  
հոգի կը ներշնչէ իւր բոլոր բնակիչներուն՝ նոյն իսկ տկար կո-  
չուած սեռին եւ որոյ գերեզմանը դիւցազնց քնարան կոչել  
նիս շափազանցութիւն մը չ'ըլսար, դարեր առաջ անուցած ու  
ննջարան հանդիսացած է, մի նշանաւոր հայ հերոսուհւոյ։  
Այդ հերոսուհին էր Ռուբինեանց Հեթում սպարապետի  
տիկին Զարմանուհի, որ Գրիգոր անուն մի վաստ հայի ձեռամբ  
իւր սիրելի ամուսնոյ սպանումէն յետոյ (Ռուբինեանց ան-  
կումէն վերջը) վախառ եկաւ Կոկիսօնի եւ Ռւընիոյ լեռները  
եւ այն տեղեր հինգ տարիի շափթափական պտակով իւր  
Գեորգ որդւոյն հետ՝ յաջողեցաւ վերջապէս 300 քաջ լեռ-  
նականներ հաւաքել իւր մօտ ու անոնց գլուխն անցնելով  
յարձակեցաւ տաճկաց վրայ, զորս յաղթերվ տիրեց կապա-  
նու 65 տարի։ Սորա գերեզման որ կողմէ ըլլալը թէեւ անյայտ  
սակայն տեղացիք աւանդութեամբ կըսին, թէ Ձեյթունի  
տէրն է եղեր նա եւ առանց կերակուրի լոկ մրգեղէններով եւ  
անուշեղէններով կերակրեր է միանգամ իրեն հիւր եկող 60  
հոգի տաճիկ հեծեապներ։

Ի սէր եւ ի յիշատակ այս քաջարի տիկնոջ՝ շատերը  
Օչարնան կը կոչեն իրենց աղջկանց անունը եւ սոյն անուամբ  
կիններ խիստ շատ կան մինչեւ ցայսօր։ Սորա որդւոյն Գեորգայ  
սերունդէն էր Հեթում անուն ուսեալ եւ արիստօնիս քա-

համան, որ կը սպաշտոնավարեր Միջին թաղի Ս. Առառածածածին եկեղեցւոյ մէջ եւ որոյ համար աւանդութեամբ կը սուի, թէ Կ. Պօլիս երթալով յաջողած է ձեռք բերել Սուլթան Մուրասա Դ.-ի այն նշանաւոր հրովարտակը, որ այրեցաւ 1884ի հրդեհին շատ մը անգին հնութիւններու հետ:

Ահաւասիկ յիշեալ հրովարտակին ամբողջ պարունակութիւնը.

«Զէյթուն գասապատը թաշլրդ օլուակ կէնիշ արագիսի պուլունմատրզընտան՝ խարեի թէայիսշէրի իշխան կիւճիւք չէքմէրէրի վէ հընթա, շայիր վէ ձէմի հուպուպաթ թաշրալարտան կէլմէսի իյժապ իթտիկի տէրքեար օլուլորդնտան՝ մէմալիքը մահրուսէմու, պուլունան ձիւմի թէապամտան Մարաշ սանճաղնա թապի Զէյթուն գասապատը միւս թէսնա թութուլարագ թէտիյէ իտէ՛զէրէրի խարած վէրկիւսինտէն ափկը շահանէմ օլմուշառուր. եազնիրզ սէնէվի մաղթու վէրկիւլէրի օն պէշ պին զուրուշ օլուակ պու մրգտար աղձէի տէ Այա Սօֆիա ճամփի շէրիֆին միւթէվէլլիսինէ թէտիյէ օլունուն, քի գանախլէրէ զէյթ եազը ալուակ ճամփի շէրիֆէ նուր ու լէման օլուն, օն պէշ պին զուրուշ տաքէնու քիլիսալէրնէ էտա էլլէսունլար, եինէ գանախլէրի իշխն. խարտէթխանէլէրի միւնէվէր օլուն. կէրէք Այա Սօֆիա ճամփիսինէ վէ կէրէք քէնուուլէրնն քիլիսալէրննէ վազրֆ սայըընլար, սպաշգա հիշ պիր հիւքիւմասար միւսախիէ իթմէսուն թէվէճճիւհը շահանէմ նայիլ օլան Զէյթունա, վէ տախի Օսմանլը մէմուրէյնտէն տէրունը գասապատա պուլունմատան, հէմանէ Օսմանլը մէմուրէյնտէն պիրիսի եօլծուլուգլա գասապայա թէսատիփ իտէր իսէ՞ օ սէյյահ տէրունը գասապատա եաթմայուակ շէհրին տըշալրսընտա եաթսուն, շէօյէ քի վէրմիշ օլուուզըմ իսմիխայիէթ ու իսմիջլալիյէթէ հիշ պիր թարափտան խալէլ կէլմէյուակ»

քենտու քենտուլէրինի իտարէ էյլէսունլար. շէօյլէ սկիլէրէ  
ալամէթը շէրիֆէմ, իթիմասա գըսալար

սէնէ սիթթէ ութէլութին ու էլփ

Ասիթանէի իսթամպու, ֆի շէհը իւլ շէվլաւ ۴۹

### ՄՈՒՐԱՏ

#### Թարզմանութիւն

Զէյթուն գաւառակը քարտա ըլլարվ, բնակիչք ըն-  
գարձակ հողեր չունենալուն, իրենց պարէնը հայթայիթելու  
համար շատ դժուարութիւններ կը կրեն, այնպէս որ ցորեն,  
գարի եւ այլ ամեն ընդեղէններ գուրսերէն թերելու հարկա-  
դուած են, ուստի յիշեալ գաւառակը, որ կայսերական հա-  
ռավարութեանս մասը կավաղ Մարտաշի կառավարութեան  
տակն է, որպէս արտօնացեալ երկիր՝ զերծ կը կացուցանիմ  
զիւահարկի տուրքէն, զոր պարտաւոր էին վճարել կայսերա-  
կան Գանձուն, միայն տարուէ տարի 15.000 դաշեկան որո-  
շեալ քանակութեամբ տուրք մը պարտին հատուցանիլ Այս  
Սօվիա մզկիթի հոգաբարձուն, որպէս զի կանթեղներուն  
համար ձեթ տոնելով լուսաւորուի մզկիթը 15.000 դաշե-  
կան ալ իրենց եկեղեցեաց կանթեղներուն համար վճարեն,  
որ անոնք ալ լուսաւորուին: Թէ Այս Սօվիա մզկիթին եւ  
թէ իրենց եկեղեցիներուն՝ որպէս կրօնական տուրք (վագրի)  
համարուի այս գումարը. ասիէ աւելին պահանջելու համար  
իմ յաջորդներէս ոչ ոք համարձակի կայսերական շնորհացս  
արժանացող Զէյթուն գաւառակի վրայ ծանրանալու: Բաց  
յայսմանէ այն գաւառի մէջ թուրք պաշտօնեայ չի պիտի  
գտնուի, նոյն իսկ ծանապարհորդութեամբ այստեղ հանգի-  
պող թուրք պաշտօնեան քաղաքէն ներս շմոնելով՝ պէտք է  
գուրս տեղ մը պատկի, այնպէս որ բնաւ մէկ կողմէ մը վնաս  
հասնի այն բացառիկ ու ինքնավարական դրութեան, զոր

շնորհած եմ անոնց՝ ինքզինքնին կառավագելու տուանց արտաքին միջաժառութեան:

Այսպէսպէտք է գիտնան ու կայսերական ինքոյս վստահին:  
Ե. Թօլիս. 29 չեղալ 1036<sup>1</sup>:

### ՄՐՄԻՐԱՑ

Այս հրովարտակի արամագրութեան համեմատ նշանակեալ 15.000 գահեկան գումարը, որ յետոյ մինչեւ 24.000 իրարձրացաւ, տարու է տարի հաւատարիմ անձի մը ձեռքով ուղղակի Պօլիս կը զրկու էր Այս Սօվիսայի մզկիթի վերատեսին:

### II.

*Հօմեր փաշայի պատերազմը. Խոյ Յակոբ:*

Զեյթունցիք թէ իրենց երկրի զրից պատճառաւ եւ թէ իրբեւ առանձնաշնորհեալ ժողովուրդ մը՝ շատ աղատ եւ համարձակ վարմունք ունեին ոչ միայն իրենց լեռներու մէջ, այլ նաև այդ սահմաններէն դուրս ալ. միւս կողմանէ որոշեալ 15.000 գահեկան տուրքն ալ ուղղակի Պօլիս զրկելով Մարտշի կատավարութեան, ինչպէս նաև թուրք հասարակութեան նախանձը կը շարժէին իրենց վրայ. այս նախանձը գնալով ատելութեան ու թշնամութեան փոխուեցաւ մինչեւ պատերազմ յառաջ բերելու աստիճան:

Սուլթան համբաւ և . . ի օրով պայթեցաւ այս կոխւ ընդ մէջ հայոց եւ թուրքաց, երբ Մարտշի կառավարիչ էր Հօմեր փաշան, որը սասարիկ զրգուեցին թուրքերը ուղղութեան բերելու համար այս անպատճառ զէլթունցիները, որոնք սարկար զբուխ չեին խոնարհեցներ իրենց:

Հօմեր համաձայնեցաւ իւր կրօնակիցներու արած պահանջումին եւ՝ բաւական թուով զօրք առած 1780 թուա-

<sup>1</sup> Քրիստոնի 1618 Փետրուար 17:

կանին եկաւ բանակեցաւ վարի թաղի ջրաղացներուն առուին մօսւ, պահանջելով զէյթունցիներէն, որ տուբբը իրեն վճարեն. Նորա մերժեցին այս առաջարկը, զիանալով մանաւանդ թէ առ երեւոյթ պատրուակ մ'էր այս իւր ներքին թշնամութիւնն սքօղելու համար, եւ պատրաստուեցան զէմ զնելու։ Փաշան լաւ գիտէր, թէ ուզրակի յարձակում գործելով չէր կարող արդիւնք ձեռք բերել, այլ առելի ինք պիտի վնասուէր, այդ պատճառաւ նեղել ուզեց զանոնք պաշարումով, որ Շ ամփս տեւեց եւ որուն հիանալի համբերութեամբ ու արիասրտութեամբ տոկացին բոլոր քաղաքացիք, այնպէս որ սպառած հացին եւ ուրիշ պաշարեղններու փոխարէն չամփչ կուտէին, երբ այն ալ սպառեցաւ՝ անոր կուտն աղալով իրը հաց կ'եփի, ին ու կուտէին։

Եօմէր՝ աեսնելով, որ զէյթունցիք բնաւ անձնատուր ըլլարու մտադրութիւն չ'ունին, եւ ինք անոնց մէկ մտզին անգամ վնասելու անկարող կը գտնուի՝ բոլոր բարկութիւնը թափեց խեղճ ձիթենիներուն վրայ, որք բաւական ընդարձակ տարածութեան վրայ կը զանուէին այն կողմը, եւ ուրիշ շատ մը սյգիներու ծառոց հետ անոնք ալ կտրել տուաւ իւր քաջարազուկ զօրաց, որոնք մեծ հըճուանք կը զգացին ամեն անգամ, որ ահազին շառաչմանի թաւալզլոր կ'ուզային անոնք. կարծես մէյմէկ զէյթունցիներ կը տասպալէին յերկիր։

Երբ քաղըն ու նեղութիւնը ծայրասահճան սասատկացառ քաղաքին մէջ, զիսաւոր անձինք ի ժողով գումարուելով այս վիճակին վախճան մը տալու միջոցներուն վրայ կը խորհէին. այն ատեն վարի թաղէն Յակոր անուն կարծահասակ, բայց ճարպիկ ու արիասիրտ մարդ մը, որ ամենուն քով ալ յարգանք կը վայելէր, յանձն առաւ սպաննել Եօմէր փաշան. «Ես տեսայ երազիս մէջ, ըստ, որ այդ անօրէնը իմ ձեռքով պիտի սատկի, ու անմիջապէս դուրս ելելով խոյ մը մորթեց

ու անոր մորթը եւ լաւ ատրճանակ մը հետն առաջ գաղտառ զոզի եւ զգուշութեամբ զնաց պահուեցաւ ժայռի մը ետեւ, որուն մօտ կ'արտծէր թքքական բանակին պատկանող ոչ խարներու երամակ մը. երբ գիշեր եղաւ, մթութենեն օգուտ քաղելով՝ խոյին մորթը վրան առաւ ու ձեռքերն ալ ոսքի աեղ զործածելով իրեւ չորքուանի մոտաւ հօտին մէջ. ոչ ոք կարողացաւ նշմարել այս նորեկ խոյը, եւ երբ իրենց արօտավայրէն դառնալով ոչխարք մակաղեցան բանակին մօտ, մեր խոյակերպ Յակորիկին յաջողեցաւ թշնամեցն բազմաթիւ վրաններուն մէջէն սպրդելով հրամանատար փաշայի վրանին մօտ անկիւն մը կծկուելու. բոլոր բնութիւնը լուսութեան եւ ամբողջ բանակը խոր քնոյ մէջ ընկզմած էր. Նախախնամութեան ամենատես աչքը միայն անքուն կը հսկէր իւր այս տկար արարածի վրայ, որ օրինակելի անձնութիւնութեամբ մը իւր կեանքը կը վտանգէր յօգուտ հասարակաց բարոյն:

Յակորանհամբեր կը սպասէր արշալուսի ծագման: Ժամերը եւ վայրկեանները կարծես սովորականէն աւելի դանագաղ կերպով կը յաջորդէին իրարու. Հասաւ վերջապէս ցանկալի բոպէն, փաշայի ձայնը լսելի եղաւ վրանին մէջ, եւ քիչ վերջը ջուրի սամփորնի ձեռին գուրս եղաւ սպադէսէն ընելու. Յակոր ծունկի եկաւ եւ «անուն խսիւս քիւրիւսիւս» աւսելով քաշեց ատրճանակին ըլթակը, պատճի ձայն մը եւ ահա իօմէր արիւնաշաղախի ինկաւ գետին եւ «օգնութեան հասէք... զարնուեցայ, ըսելով՝ հոգին փչեց: Խսկ արիսասիրսն Յակոր առանց ժամանակ կորուսանելու կայծակի արագութեամբ հասաւ իւր ընկերաց մօտ, որք արդէն ոչ շատ հեռի յարմարագոյն վայր մը պատրաստ իրեն կը սպասէին եւ ատրճանակի ձայնն առնելով սկած էին արդէն արշաւել թութքաց վրայ, մինչդեռ սոքա հազիւ թէ դժբաղդ իրականութեան վերահասու եղած ահաբեկու մոլորուն չէին գիտեր, թէ ինչ ընել

սպետք էր։ Հայ խմբակի անակնկալ յարձակումէն ալ բոլորովին շուարած խեղճ մարդիկն ամեն բաներնին թռղուցին ու սկսան խառնիխուռն փախչիլ։ Խսկ Յակոբ սուսերամերկ՝ իւր ընկերաց գլուխն անցած ինկաւ գեղարդակիր զօրաց ետեւէն ու անոնցմէ շատերը ջարդեց։ Այս կռուոյն մէջ զէյթռունցիք զիներալ էին ոմանք հրացանով ու սուրով, ոմանք ալ ճիշտով (կացինով)։

Պատերազմին աւարք Սուրենեան իշխանի ձեռքով բաժնուեցաւ զէյթռունցւոց, որք այսպէս ծայրայեղ աղքատաւթենէն յանկարծ հարստացան թէ պարենով եւ թէ զէնքով։ Գեղարդներն ալ վարի թաղեցւոց բաժին ինկան։ Այս պատճառաւ անոնց Գրատիլլար անունը կուաան Տաճիկներ, այժմ ալ ազաւազերով Գրատիլլար կ'ըսեն։

Մեր հայրենակիցք ըստ սովորութեան սոյն պատերազմի յիշատակին մէկ-երկու տող նուիրած են։

Էօմէր փաշա ապտէսթինի էյուձէ ալտը,  
Գօշտան գուրշուն կէլուա էօմրիւն գալտըրտը,  
Լաշէսի շատը գափուսընտա տէվրիլտի գալտը,  
Եագուա իշխան իկիթլիյին պիլտիրտի։

Թարգմ. Էօմէր փաշան իր աղօթքը կատարեց,  
Խոյէն գնդակ մ'եկաւ, հոգին գուրս հանեց,  
Դին վրանին դրան առջեւ գլտորեց,  
Եագուա իշխան քաջութիւնը ցոյց տուեց։

Այս պատերազմի սոյն փառաւոր վախճանը ինդութեամբ եւ երախտագիտական զգացմամբ լեցընելով համօրէն զէյթռունցւոց սիրառ՝ Սուրենեան իշխանին ու բոլոր եկեղեցական դասուն հետ միացած Դառկըսար թաղին վրայ իշխան կարգեցին զՅակոբ, մաղթանկներ եւ օրհնութիւններ կարգարով անոր վրայ։

Այս պատմութիւնը քաղաքածէ է ԶԵՂԹՈՒՆԻ Ա. Հրեշտակապետ եկեղեցւոյ ձեռագիր այսմաւուրին վերջը զբուած արձանագրութենէն, որոյ հեղինակն է տէր Պապուկ անուն քահանայ մը (1781 փետրուար 24 ին):

### III.

*Ալի փաշա. Կիւրետինի պատերազմը:*

Էօմէր փաշայի կորուստը եւ թուրք զօրաց չարաչար պարտութիւնը շատ անմարտելի եկաւ տաճկաց. ուստի նորա յաջորդ Ալի փաշան թելագրեցին վրէժինդիր ըլլալ այս ափ մը կէտէստունէրէն, որք կը նաւմացնէին Նշանաշխէն հաւատացելոց զինուորական փառքը: Այդպիսի թելագրութեան մալ պէտք չկար. Ալի իսկ կը զգար ինքնին իւր ներսու ծշմարիս իսլամի մը ունեցած պարտականութիւնը, ուստի 1782 ին բազմաթիւ զօրքերով եկաւ Կիւրետին, որոյ կիրճը իսկոյն բռնելով հայերը թոյլ չը տուին թշնամեցն, որ աւելի յառաջ գայ: Այնակ սկսաւ պատերազմը, եւ կարճատեւ ընդհարումէ մը յետոյ իսեղք Ալի յազթահարուած սկսաւ խոյս տալ իւր անվեհեր բանակովը մէկտեղ, եւ թէպէտ յաջողեցաւ ողջամբ Մարաշ հանիլ, սակայն կեավուրներէն յազթուած ըլլալու ամօթը եւ զայրոյթը այնքան սաստիկ էր, որ հազիւ մէկ ժամ ապրեցաւ այնտեղ ու կաթուածահար ըլլալով մեռաւ:

Կըսուի թէ այս պատերազմին մէջ նշանաւոր հանդիսած էր ճիկիր իշխանը, որ 300ի չափ հայ կարիճներով հալածեց թշնամին մինչեւ Կոնկուլի-կամուրջը, ԶԵՂԹՈՒՆէն 9 ժամ՝ հեռու, եւ անոնցմէ շատերը սպաննեց՝ մէծ սարսափ ձգելով բանակին մէջ:

Սորա քաջագործութեան համար չնորհակալութիւն յայտնելով զէշթունցիք՝ հրաւիրեցին զինքը քաղաք եւ

հող, բնակարան տալով անոր՝ Պապայի թաղին մէջ բնաւ կեցուցին՝ իրեն հետ ընկերացող 40 տուն հայերով մէկտեղ։ Իսկ իրենց նախկին բնակավայրը, որ Զէյթունի հարաւային արեւմտեան կողմք կը գտնուի 8 ժամ՝ հեռաւօրութեամբ եւ կը կոչուի Շէհէ Մէրէսէ<sup>1</sup> (Ծիկիրի ձոր), այժմ կը գտնուին միայն 6 տուն հայ։

Ժամանակ անցնելով Ծիկիրեանք բաւական զօրացան ու հարստացան եւ երկու ճյուղի բաժնուելով՝ մին կոչուեցաւ Չափական, իսկ միւսը Չալքական։ այս վերջին ճյուղին եր Յարութիւն պատուելին, որ նշանաւոր հանդիսացաւ 1878ի պատերազմին մէջ ու մեռաւ անցեալ 1899ին Բուքրէշտ եւ որ սակայն Չաքրբեան կը ստորագրէր։

Չալքականներ թէեւ ժամանակ մը փայլեցան հարստութեամբ, բայց պրուսացի Գրիգոր անուն գործարանատիրոջ մը խորհրդով Զէյթունի մօտ գործարան մը շնուրու ձեռւնարկելով՝ չյաջողեցան ի զլուխ հանել, եւ այս պատճառաւ իրենք ալ փնացան։ Իրենց հարստութեան միակ միշտակ մնացած է այժմ նոյն գործարանին մէջ գործուած մեսաքսեայ եւ առանց կարի խիստ գեղեցիկ շուրջառ մը, զոր նուիրած ևն Ս. Յովհաննէս եկեղեցւոյն։

Այս փաշա տաճկաց կողմանէ կը կոչուէր Հափէնէ Ալ, իսկ անոր յաղթուած տեղը կոչեցին Ալ-Դայասէ, որ այժմ կ'անու անուի Ալա-դայասը։

Ասոր համար ալ այսպէս կ'երգեն զէյթունցիք։

Ալի փաշա Կիւրետինէ եէթիշտի,  
Զէյթունլուլար իլէ օրտա թութըշտը,  
Մաղլուպ գաչուպ, կիւճլէ Մարաշա տիւշտիւ,  
Տամլա էնտիրիւպ, ախրէթինէ գավուշտը։

<sup>1</sup> Ճիկիրէն աղաւաղեալ է։

Թարգմ. Ալիք փաշան Կիւրենտին հասաւ, եկաւ  
Զէյթունցիներուն հետ բռնուեցաւ,  
Յաղթուած փախաւ, հազիւ հաղ Մարաշ ինկաւ,  
Կաթու ածն իջաւ, օրհասը գտաւ:

## IV.

Գալէնտէր փաշա. Կիրակոս կաթողիկոս:

Եօմէր եւ Ալիք փաշաներու պարտոթեան վրայ անցան  
շատ տարիներ, եւ Զէյթուն իւր ազատութեան ու կէս ան-  
կախութեան բարիքը կը վայելէր լիովին մինչեւ 1808 թուա-  
կանը, որ տաեն Մարաշի կառավարիչ Գալէնտէր փաշա  
կեղրոնական կառավարութեան դադանի հրահանգներովը  
յանկարծ Զէյթունի վրայ եկաւ մեծ բանակով մը եւ, իւր  
նախորդի օրինակին հետեւելով, փոխանակ յարձակում գոր-  
ծելու՝ պաշարումով նեղեց զայն 9 ամիս շաբունակ:

Ծողովուրդը մի քանի աննշան ու փոքր կոխներէ յետոյ  
յանձն տռաւ վերջապէս վճարել տարեկան 60 քատկ (մէկ  
քակը՝ 500 դահնեկան) կամ 30.000 դահնեկան տռութքը, զոր  
կը պահանջէր Գալէնտէր, եւ այսպէս հաշտուելով իրարու-  
հետ՝ հեռացաւ այն տեղէն փաշան:

Բայց դժուար էր զէյթունցւոց այս պայմանը, մանաւանդ  
իրենց ունեցած առանձնաշնորհման հակառակ. հետեւարար  
եւ զրժելով իրենց խոստման՝ չվճարեցին զայն բնդ երկար,  
յայտնի կերպով տարտամբելով կառավարութեան դէմ: Գա-  
լէնտէր փաշա ինքնինքը փոխանակ պատերազմի մը անստոյդ  
հետեւանեքներուն մատնելու՝ գործը անուշ տեղը կապեց:

Այդ միջոցներուն Կիլիկիոյ մեծանուն Կիրակոս կաթո-  
ղիկոսը Սայց վանքին շուրջը բարձր ու ամուր պարապով մը  
պատած ըլլասլուն՝ կասկածելի դարձած էր կառավարութեան  
իրբեւ գործակից ու խորհրդակից զէյթունցի ասպատամբնե-

րուն, ուստի Գալէնոտէր հրաման ստացած էր, որ զայն ձեր-  
քակալերով կախաղան բարձրացնե, բայց անկարելի էր իրեն  
դործագրել այդ հրամանը, վասն վե Զատրքօղու կրչուած  
պէջը, որ կիշխէր Սոյ, մտերիմ բարեկամ ու պաշտպան  
ըլալով կաթողիկոսին՝ անշուշտ պիտի, չյանձնէր զայն  
Գալէնոտէրի ձեռքը: Խորամանկ փաշան պարագաներէն օգուտ  
քաղել ուզեց: Իւր մօտ կանչելով Մարաշի հայ երեւելիս-  
ները՝ համազեց զանոնք, որ կաթողիկոսը այնտեղ հրաւիրե-  
լով՝ Ձէյթուն զըրկեն, որ երժայ աստամք հայերը յորդորե-  
չըմբուտանալ ընդդէմ կառավարութեան, այլ վճարել  
իրենց խօստացած 30.000 դահեկան տուրքը:

Մարաշիք բողոքովին անգիտակ փաշայի չար զիտառո-  
րութեանց՝ համակերպեցան նորա առաջարկութեան եւ  
հրաւիրեցին Սորին Սրբազնութիւնը գալ ի Մարաշ: Խեղձ  
կաթողիկոսն եւս ցիտանալով, թէ ինչ սոսկաի դաւադրու-  
թիւն մը կը նիւթուէր իրեն դէմ, միամստաբ զիմելով  
Զատրքնողութիւն նորա հրամանն ստացաւ ու Ս. ծննդեան  
Աւագ տօներուն հասու Մարաշ, ուր հազեւ մի քանի օր  
հանգիստ առառ եւ ահա ծննդեան խթման երեկոյին փա-  
շայի ազաներէն Աւագի աղաջ Փէյզուլսահ պէկը 10 ոստի-  
կանով եկաւ առաջնորդարան, ուր իջեւանած էր պրազան  
կաթողիկոսը, ձերբակարելու զայն՝ մինչ կը ճաշէր:

Կառավարութեան հրամանը իրեն հաղորդելէ յետոյ  
առաջնորդեցին զայն դէպ ի փաշայի պարագ եւ այնտեղ  
առանձին խուցի մը մէջ բանտարկեցին՝ առաւօտուն կախա-  
ղան բարձրացնելու զիտումով:

Խեղձ կաթողիկոսը յուզուած, այլոցը ինքզինքը  
յանձնեց Նախախնամութեան կամաց, « Ճէր լցա իմ եւ  
կեանք իմ, ես յումիշ երկեայց, սաղմար միմնջերով: Միւս  
կողմէն այս ախտոր զոյժը վայրկենապէս ծաւալելով քաղաքին

առեն կողմք՝ ի խոր սուդ համակեց առբողջ հայ ժողովուրդը, որոց զլխաւորները քահանայից հետ մէկտեղ գիւմեցին փաշային՝ կաթողիկոսին արձակումը խնդրելու համար, խել նա կայսերական հրամանագիրը ցոյց տալով անոնց՝ մերժեց ու եւ է միջնորդութիւն։ Ծառ մը թափանձանքներէ յետոյ հարիւր հաղար գահեկան կաշառքի շնորհիւ յաջողեցան վերջապէս 40 օրից պայմանաժամնվ արձակում ստանալ իրենց երաշխաւութեան տակ։ Այդ ահազին գումարը նոյն խել այն գիշերը հանգանակելով իրենց մէջ հայերը՝ յանձնեցին ընչափաղ Դարձնակերին, որուն անկման պատճառ պիտի դառնար այն յետոյ։

Մէկ օրուան մէջ կենդանութենէ, ի մասէ եւ մահուանէ, ի կեանս վերադարձող Ս. Հայրապետոր անհուն երախտագիտութեամի լի առ Աստուած եւ առ սիրեցեալ իւր հօռը արտասուամթորմ աչքերով կատարեց Ս. ծննդեան պատարագը եւ պատարուզի մասդիմանքներով օրհնեց բորք ժողովուրդը, որոց վիշտը ուրախութեան փոխուելով՝ սկսան կրկնապէս շնորհաւորել զերար Էտէլ Ա. Օհանոնդ կոչելով այն ծնունդը, որ պատահեցաւ Քրիստոսի 1818 թուականին։

Այնուհետեւ փութացին այս եղերութիւնը տեղեկագրել առ Պատրիարքն Կ. Պօլոյ, Տ. Աբրահամ Սրբազն Ռւսապելեան, որ առանց ժամանակ կորուսանելու բողոք բարձաւ Բ. Դրան 150 կղերականներով հանդերձ։ Ծուտով երեւցաւ այս բողոքի արգիւնքը։ Քառամերեայ պայմանաժամքեա լրացած չէր, եւ ահա Գաղենակերի պաշտօնանկութեան հրամանը գուրս եկաւ։ Այս հրամանագրով իւր ստացած 100.000 գահեկանի կաշառքը վերադարձնելու եւ իւր ամբողջ զերգացատանով Մարաթիոյ մէջ ցկեանս աքսոր մնալու կը դատապարտուէր նա։

Հայերը երբ ստացան Բ. Դունէն ելած այս Եշէլ Առան (հրամանագիր) բամաղան պայրամի Արիվեին օրը՝ հաղորդե-

ցին փաշային, որ կարծես շանթահար եղաւ եւ առանց ամբունալու կ'ազաշէր հայ մեծամեծներուն, որ միջնորդեն ուներում բերել տան իրեն։ Անօգուտ էք այդ խնդիրը, չետեւեալ օրն իսկ պարտաւորեցաւ վճարել իւր առած գումարը Հարուն-Եռուսումի անունն հրեայէն փոխառութիւն անելով, իսկ սա՝ փաշայի կահկարասիքը եւ ամեն ունեցածը աճուրդի հանելով՝ ստացաւ իւր պահանջքը։ Պայմանի Գ. օրն ալ ինք մեկնեցաւ դէպ ի Մայաթիա, ուր երեք օր միոյն ապրեցաւ ու կաթուածահար ըլլալով՝ մեռաւ։

Մարաշի թուրքեր շատ սպային անոր վրայ, մանաւանդ իրենց անցուցած տիտուր պայմանին համար։

Ահաւասիկ ինչ կ'երգեն զէյթունցիք ասոր համար։

Քալէնտէր փաշա տա Զէյթունա կէլաի,  
Տէվլէթ վէրկիւսինի թալապ կյլէտի,  
Զէյթուն գուրու իւղիւմի եքմէք պէլլէտի,  
Քալէնտէր օսանուպ սուլչա մէյիլլէնաի։

Սօնրա Զէյթունլուլար վէրկի վէրմէտի,  
Փաշա իսէ միւրատընա էրմէտի,  
Զէյթունու ուրմաղա ադլը սարմատը  
Կիրակոս կաթուղիկոսու պու ուրմարյատը։

Թարգմ. Քալէնտէր փաշան ալ Զէյթուն արշաւեց,

Տէրութեան հարկը անկէ պահանջեց,

Զէյթուն չոր չամիչը հաց նկատեց,

Քալէնտէր ձանձրացաւ, հաշտութիւն առաջարկեց։

Յետոյ Զէյթունցին հարկը չը տուաւ,

Փաշան իրեն նպատակին չհասաւ,

Զէյթունը զարնելու խելքը չհասաւ,

Կիրակոս կաթողիկոսն ինքն ապսպրեց։

Անակնկալ մահե մը այսպէս աղասուելէ յետոյ 8. Դիրակոս կաթողիկոս Բ. Դրան պահանջման համեմատ է. Պօչլիս գետց 1819ին պատրիարքարանի հրատիրանօք եւ այնուելի իւր անմեղութիւնը հաստատելով՝ մեծ պատիւ գտառ թէ տուլժան Մահմուտ Բ. ի եւ թէ մեր ազգայնոց կողմաննէ: Իւր այս դիրքէն օգուտ քաղելով աղքասէր կաթողիկոսը միջնորդեց սուլժանի մօտ ի նսկաստ Զէյֆունի, անոր գժութիւնն հացելով այս աղքաս ժողովորեան վրայ, եւ յաջուղեցաւ 20.000 գահեկանի իջեցնել կառավարական տուրքը, որ 30.000ի բարձրացած էր: Այն տարին 20.000 ամբողջ վճարուեցաւ, իսկ յաջորդ տարիները սուլժան Մուրատի հրովարտակին համեմատ 15.000 ական գահեկան միայն հաւաքուելով՝ կը զրկուէր Պօլիս յատուկ մարդու մը ձեռքով՝ որպէս սովոր էին կանխաւ: Իսկ Ս. կաթողիկոսը մի եւ նոյն տարին Սիս իւր աթոռը դարձաւ եւ երեք տարի ալ ասպելէ յետոյ իւր նախոկին պաշտպան Զատրքօղուի ձեռամբ թունաւորուելով վախճանեցաւ:

Մըսուի թէ կաթողիկոսը սուլժանին ներկայացած առեն՝ սա երկու հրեշտակներ տեսնելով անոր ուսերուն վրայ՝ ահարեկեր է. նոյնպէս իւր բոլոր զպարտիչք հրաշեք իմն յերկիր կործաներ են, երբ սա քրիստոնէական հեղութեամբ ներելով անոնց՝ օքհնութիւն կարգացեր է վրանին եւայն:

## V.

## Հափան-օղլու

1810 թուականի ատենները հալեպի մէջ կար մի նշանաւոր թուրք անձնաւորութիւնն ական մականուամբ, որ այն ժամանակները թիւլքից մէջ գտնուած շատ մը ուրիշ պէյերու նման ինքն ալ ըստ հաճոյից կ'իշխէր երկրին գրեթէ,

ինքնապլուխ եւ շատ անգամ ալ կ'ըմբռստանար սուլթանին կառավարութեան դէմ։ Այսպիսի մէկն էր նաև Նօղատի բռնակալ Զափան-օղլու Շէհէմմէտ փաշան։

Սուլթանը ուղեցավ գայլը գայլին խեղդել տալ, հրամացեց այս վերջնայն երթալ տիրել Հայէպին եւ Հնազանդութեան բերել Հիւլպիւլ-օղլուն։ Նա ալ 50.000 պաշտօղուդներէ բաղկացեալ բանակ մը կազմելով՝ եկաւ յարձակեցաւ ազստամբ քաղաքին վրայ եւ առանց գժուարութեան, քիչ ատենէն կատարելապէս նուածեց զայն։ Վերադարձին (1819թ.) երբ Մարտաշէն կ'անցնէր, տեղացի թուրքերն աղաւեցին, որ Զէյթունի հաշիւն ալ կարգադրէ ու այնպէս երթայ. Շու պիտքու պիր թագրմ ուղուրսուզ տօմուղար վար արք, քի տայիմս պիղի թաճիղ իթմեքտէ տիրլէր, սրունլարը տա փաքլէյուալ էօլէ կիտեսին. — սա անտառին մէջ կարգ մը անզգամ խողեր կան, որոնք միշտ անհանդիսա կ'անեն մեզ, անոնք ալ մաքրէ ու յետոյ զնա՞, ըսին։

Զափան-օղլուն Զէյթունն ալ հալէպինման գիւրապատրաստ որս մը կարծելով՝ յօժարակամ յանձն առաւ եղած առաջարկը, եւ իւր անկանոն զօրաց ահազին բանակովը յարձակեցաւ անոր վրայ արեւելեան կողմէն մինչեւ Գլուռն կոչուած տեղը, որ անփէ Յ ժամ հեռաւորութիւն ունի։

Դարտուն ըլլարուն Զահան գետը յօրգած էր, հետեւարար եւ վրայէն անցնիլն անկարելի. այժմու վարդառէտին էնտէլէն (վարդապետին կամուրջը) ալ, որ Լօքախւզեան Յովհաննէս եպիսկոպոսը շինել առւաւ, գեր. եւս գոյութիւն չ'ունէր, ուստի գտնուած նեղ կամուրջէն հազիւ 500 զօրք կարողացաւ անցնիլ միւս կողմը։ Ասոնք ալ առանց բան մը անել կարենալու 25 հոգի կորուստ տալէ յետոյ ամենն ալ գերի ընկան զէյթունցուց ձեռքը ու Յ ամիս ամենայն հանգստութեատիք ինամուեցան։ Խսկ Զափան-օղլու յուսակառուր եղած-

ձգեց զնաց Նօղյատ եւ այնաևդի հայերուն աղաւեց, որ պրեն  
Կիլեկիոյ կաթողիկոսին միջնորդ հանդիսանալ զէյթուն-  
ցոց մօտ թուրք գերեաց աղատութեանը համար:

Այս միջնորդութիւնը կատարուելով՝ գերիներն արձա-  
կուեցան եւ երթալով իրենց աեղերը շատ գովիստով խօսե-  
ցան զէյթունցոց կողմանէ իրենց ցոյց տրուած հիւրասի-  
րութեան եւ մարդասիրութեան համար: Շատ գոհ մնալով  
Զափան-օղլու՝ շնորհակալութեաննամակ զրեց կաթողիկոսին  
եւ մեր իշխանաց, ուր ի միջի այլոց ըսած էր, “Զեզի պէս  
կարիքներու հետ չէր վայելեր որ ես կուի մզէի, բայց յան-  
ցանքը իմն չէ, այլ մարաշցներուն, որոնք թելազրեցին  
զիս: Ասոր զէմ զէյթունցիք ալ բարեկամական նամակով  
մը պատասխանեցին եւ նամակին հետ աեղական ձեւով շե-  
նուած գեղեցիկ հրացան մը եւս ընծայ զրկեցին անոր Պեր-  
սեան Մանուկ աղայի ձեռամբ, ինքն ալ փոխադարձ 4 ձի  
ընծայ զրկեց 4 իշխանաց:

Ասոր համար ալ հետեւեալ կերպով կ'երգեն զէյ-  
թունցիք.

Օսմանլը թիւֆէնկի հէփ չաթըր փաթըր  
Զէյթուն թիւֆէնկլէրի սայմատը խաթըր,  
Զափան ապէրլէրին վուրտուգ ճառ եաթըր,  
Տօսթում Զափան օղլու, վազ կէ Զէյթունտան:

Թարգմ. Օսմաննեան հրացաններուն խուլ որսուին  
Զէյթունի հրացաններն արժէք մը շտուին,  
Զափանի զօրքերը կը փռեն գետին,  
Ոիրելիս Զափան օղլու, ձգէ սա Զէյթունը:

## VI.

Քէօսէ փաշա, Կոկիսոնի կոխը:

Թիւրքիոյ մէջ հպատակ ազգաց շարժումը եւ անոնց ձգուումը դէպի անկախութիւն սկսած էր անհանգիստ անել կառավարութիւնը եւ մտառանջութիւն պատճառել իւր ապագայի մասին։ Յունաստան նոր ստացած էր իւր կազմակերպութիւնը ու Եղիպատոս կը խթանէր։ Այլ փաշա մը Եանեայի մէջ Բնիքնազլուխ դիլք կը բռնէր ու Զէյթուն՝ իւր ունեցած մէկ հրովարտակի կոթնած՝ կառավարական ամեն նոր առաջարկ կը մերժէր։ ասոնք լաւ ապագայ մը չէին խոստանար Թիւրքիային, ուստի Թիւրքիա նպատակ զրեց իրեն ջնջել այս նորածիլ սերմերը իրենց սաղմնային վիճակին մէջ իսկ։ Մէկդի թողով այն ձեռնարկները, որոնք նա ի գործ դրաւ վերոնշանակեալ մէն մի երկրաց համար, մենք կը պատմենք այն ամէն դէպէրը, որք յաջորդաբար տեղի ունեցան Զէյթունի մէջ կեղրոնական կառավարութեան գաղանի կամ յայտնի թելազրութեամբ։

Մարաշի կառավարիները անյաջող ելած էին իրենց արշաւանքներու մէջ, նոյնպէս Զափիան-օղուու պարտուած ու ձեռնունայն վերադարձած էր, ուստի Զէյթունը նուածնելու գործը յանձնուեցաւ կեսարիոյ կառավարիչ Քէօսէ փաշային, որ 1829 թուականին բազմաթիւ հեծեալներով եկաւ մինչեւ Կէօքսիւն (Կոկիսոն)՝ Զէյթունէն 12 ժամ հեռաւորութեամբ։ Հայերն ալ իրենց փոքրաթիւ գնդով արդէն հն հասած էին, արդիլելու համար զայն, որ աւելի առաջ չի գայ։ Պատերազմի սկսու այնտեղ։

Հազիւ տաք կերպարանք մը առած էր կոխը եւ ահա իւր վախճանին հասաւ այն Տաճկաց կորակոր վախտեամբ, վասն զի Եազուպեան Հաջի Աստուածատուր ազան, թշնամ-

ւոյն Ֆէլադ մականուանեալ զրօշտիակիրը մէկ գնդակով գետին փռելով, մեծ վախ ձգեց անոնց սրտին մէջ, եւ անոնք այլ եւս պատերազմը շարունակելու սիրտ չ'անելով՝ զլուխն ազատողը փախաւ:

Զէյթունցին չէ մառցած յիշատակել այս դէպքն ալ իւր երգերուն մէջ.

Զէյթուն իկիթէրի Կէպսիւնէ կիրտի,  
Փաշա պայրագտարը գարշոյա տուրտու,  
Խաղուպեան իշխան իսէ անը թամբ վուրտու,  
Ամենտան երգըլուապ ճան թէսլիմ' օլուու,  
Փաշանըն օրտուսու հէման պօղուլտու :

Թօարգմ. Զէյթունի քաջ զօրքը Կոկիսոն մտաւ,  
Փաշային զրօշակիրը անոնց դէմ կեցաւ,  
Խաղուպեան իշխան ճիշտ նշան զարկաւ,  
Զիէն գլտորելով հոգին դուրս ելաւ,  
Փաշային բանակը խոկոյն ցրուեցաւ:

## VII.

Ներքին խովութիւն. Սուլյման փաշա:

Զէյթունցիք հակառակ իրենց վրայ ի գործ զրուած ճնշումներու կը շարունակիին ըստ առաջնոյն հատուցանել իրենց տարեկան տուրքը՝ 15.000 գահեկան՝ ուղղակի Պօլս զրկելով:

1830 թուականին նոյն գումարը յանձնուեցաւ զէյթունցի Պերսեան Մահտեսի Մանուկի, որ անձամբ տանելով յանձնեց Այա Սօֆիա մղկիթի միւթէվէլիին, որ շնորհակառութիւն յայնելէ եւ ըստ սովորութեան զայն պատուսիրելէ յետոյ՝ հարցուց անոր թէ ։ Զէյթունի մէջ տաճիկ կայ եւ թէ ի՞նչպէս կը վարուիք անոնց հետ ։ Մանուկ

պատասխանեց, « 14 տուն տաճիկ կայ եւ անոնց հետ կը վարուինք այնպէս, ինչպէս կը վայելէ բարի զբացւոյ մը » : Թուրք միւթէվելին, չը գիտեմ որպիսի խորհրդավով եւ ի՞նչ զբացմանը, կրինեց այն ատեն, « Երբ որ հայրենիքդ գառնաս՝ իմ կողմանէ բարեւ խօսէ չորս իշխանաց, թող ջանան ո՛ եւ իցէ միջոցաւ մը իրենցմէ հեռացնել այդ մարդիկը, վաճա զի իմ ազգիս վատ յատկութիւնները քաջածանօթ են ինձ. երբ կարեւոր ոյժ մը կազմեն՝ փորձանք պիտի քլան ձեր զիլսուն, օձի ձագերու պէս երբ որ մեծնան ձեր սրտէն կը խայթեն. բարեկամաբար կ'ազգաբարեմ ձեզ այս, ինչպէս կ'աւգէք՝ այն պէս գործեցէք» :

Մանուկ շնորհակալութիւն յայտնելով մեկնեցաւ անկէ եւ Զէյթուն վերադառնալով՝ այս խօսակցութեան բովանդակութիւնը հազորդեց իշխանաց, որոնք խորհրդակցելով վճռեցին գործադիմել այդ խորհրդարդը Սուրենեան իշխանի յղացած միջոցաւը, որուն ամենն ալ հաճութիւն տալով՝ իրարմէ զառառեցան:

Սուրենեան այն իրիկուն մի քահանայի ընկերակցութեամբ զնաց Հաճի Խորհրդիչան հասան աղայի տունը եւ առաջարկեց անոր, որ Ուտունէ անուն գուսարը իւր որդւոյն Մարտիրոսին ինութեան տայ. « Ալսահրն էմի իլէ վիշտամպէրինիզին զավլը իլէ Ռազզեկ քերիմէնիզի մախտումը » Մարտիրոսա վերմէնիզի թալապ իտէրիմ, — « Աստուծոյ հրամանաւ եւ ձեր մարդարեին կանոնաւ Ռազզեկ անուն գուսարդ Մարտիրոս անուն որդւոյս տավերնիդ կը խնդրեմ »՝ սովորական բանաձեւով :

Հասան աղան խըլամի մը աղջիկ քրիստոնէի մը որուիլս անկարելի եւ օրինաց գէմ ըլլալը առարկելով՝ աղացեց, որ հրամարի իշխանը այդ խորհրդէն: Սուրենեան պնդեց իւր պահանջման վրայ՝ ըսելով, որ « Աղջիկդ թող նորէն խըլամու-

թեան մէջ մնայ, իւր կրօնական պարտականութիւնները ազատուէն կատարէ, բաւական է որ հաճիս հարմագնել զայն որդւոյս հետ, ասով աւելի եւս կ'ամրապնդի մեր մէջ եղած բարեկամութիւնը. հակառակ պարագային պէտք է ելեւ այստեղէն քո բոլոր ազգակիցներովդ. մինչեւ առաւոտ այս երկու պահանջումներէս մին պիտի գործադրես անպատճառ. այսպէս ըսելով՝ մեկնեցաւ:

Թռութքերը որովհետեւ շատ հովերու եւ կալուածներու տէր դարձած էին, անկարելի էր զանոնք թռողով հեռանային երկրէն, իսկ միւս պահանջման համակերպին ալ իրենց կրօնական զգացման կը հակառակէր. ուստի ուրիշ միջոց մը խորհեցան ու գործադրեցին, եւ այս բանը շատ աղէտալի եղաւ հայոց համար:

Սոյն գիշերը թռութքերը ընդ ամենը 14 տուն՝ թռողով Սուրէնեան թաղը՝ գնացին ապաստանեցան Եաղուպեանց թաղը: Իշխանը ի սկզբան մերժեց զանոնք, սակայն ի վերջոյ անոնց սաստիկ թախանձանքներուն չի կրնալով դիմադրել, զիջաւ իւր հովանուոյն տակ առնել զանոնք: Հետեւեալ օրը, երբ իշխանք իրարու մօտ եկան, Սուրէնեան Հաճի Խաջիկ աղան բայցարութիւն պահանջեց Եաղուպեանի վարմանց մասին, նա ալ ի պատասխան՝ «Առ այժմ թռոյլատրեցի իմ թաղիս մէջ ընակութիւն հաստատելու, վասն զի շատ աղաւեցին եւ խոստացան հաւատարիսմ հպատակ մնալ ինձ եւ ձեզ միանգամայն, սակայն մի քանի ամիս յետոյ կը վանեմ ամենն ալ, ուստի ներդամիտ եղէք ինձ՝ ըստ: Երբ Սուրէնեան նոցա անցաւպաղ հեռացումը պահանջեց, Եաղուպեան մի ամիս պայմանաժամ ինդրեց, առարկելով, թէ իւր արժանապատութեան դէմ էր միանգամ հիւրընկալութիւն նորհելն յետոյ ելեւ մէկէն զանոնք վանելը, միւս իշխանք ալ այս առարկութիւնը իրաւացի գատելով՝ ի նպաստ Եաղուպեանի սկսան

միջնորդել։ սակայն Սուրէնեան իւր պահանջման վրայ անզրգուելի մնալով՝ ընդդիմաբանին զայրոյթը շարժեց, որը խստութեամբ գոռաց՝ թուրքերը պաշտպանութեանս տակ առած եմ։ ինչ որ կարող ես անել՝ արած, եւ այսպէս բաժնու եցան նորա իրաբմե։

Հետեւ եալ օրը Սուրէնեանք պատերազմի յայտարարութիւնն արին՝ նաղուպեան թաղի ջրաղացին ջուրը կտրելով։ այս վերջնք վանք երթաղով բողոքեցին եպիսկոպոսաց այս իրաղութեան դէմ։ սրբազններն ու թաղեցիք Սուրէնեանի տունն երթաղով յօրդորեցին, համովեցին զայն, որ թողու իւր բռնած այս թշնամնկան զիրքը, որ ժանտ աղետներու դուռ պիտի բանոար իւր աղգակից եզրարց համար։ մանաւանդ որ իւր հակառակորդը ոչ միայն իրեն արենակից ու կրօնակից եզրային էր, այլ նաև ինամութեամբ ալ կապուած էր իւր տան հետ։

Այս ամեն յօրդորնելը բնաւ ներդործութիւն չարին նորա սրտին, վասն զի որոշած էր նա այլ եւս զէնքով չափուիլ իւր հակառակորդին հետ, ուստի սրբազն եպիսկոպոտառնք ճարահատեալ զիմեցին նաղուպեանին, որ խոստացաւ հետեւեալ օրն իսկ վանել թուրքերը։

Նորա այս զիջում հաղորդուեցաւ թէեւ Սուրէնեանի բայց անօգուտ, իրեն համար իւր հակառակորդ այլ եւս ուխտագրուժ մ'էր, ուստի կ'ուզէր անսպատճառ պատժել նորա ու խոտազանցութիւնը։

Հաշտութեան համար եղած բանակցութեան այս անյաջող ելքը սաստիկ վշտացուց բարեսիրտ եկեղեցականները, որոնք լաղով մեկնեցան դէպ իրենց վանքը, եւ պատերազմն սկսաւ։

Նաղուպեանի միացաւ եւ Շօվրօնան, իսկ Սուրէնեանի միացաւ Մնի-տիւնեա իշխան, հետեւաբար եւ ամբողջ Զէյ-

թեան մէջ մնայ, իւր կրօնական պարտականութիւնները աւ զատօրէն կատարէ, բաւական է որ հաճիս հարմացնել զայն որդւոյս հետ, առով աւելի եւս կ'ամրապնդի մեր մէջ եղած բարեկամութիւնը. հակառակ պարագային պէտք է ելքես այստեղէն քո բոլոր ազգակիցներովդ. մինչեւ առաւօտ այս երկու պահանջումներէս մին պիտի գործադրես անպատճառ. „ այսպէս ըսելով՝ մեկնեցաւ:

Թուլքերը որովհետեւ շատ հովերու եւ կալուածներու տէր դարձած էին, անկարելի էր զանոնք թողով հեռանային երկրէն, իսկ միւս պահանջման համակերպին ալ իրենց կրօնական զգացման կը հակառակէր. ուստի ուրիշ միջոց մը խորհեցան ու գործադրեցին, եւ այս բանը շատ աղէտավի եղաւ հայոց համար:

Սոյն գիշերը թուլքերը ընդամենը 14 առւն՝ թողով Սուրբնեան թաղը՝ գնացին ապաստանեցան Նաղուպեանց թաղը: Իշխանը ի սկզբան մերժեց զանոնք, սակայն ի վերջոյ անոնց սաստիկ թափանձանքներուն չի կրնալով զիմադրել՝ զիջաւ իւր հովանոյն տակ առնել զանոնք: Հետեւեալ օրը, երբ իշխանք իրապու մօտ եկան, Սուրբնեան հաճի Խաչիկ աղան բացատրութիւն պահանջեց Եաղուպեանի վարժանց մասին, նա ալ ի պատասխան՝ “Առ այժմ թոյլատրեցի իմ թաղին մէջ բնակութիւն հաստատելու, վասն զի շատ աղացեցին եւ խոստացան հաւատարիմ հպատակ մնալ ինձ եւ ձեզ միանցամային, սակայն մի քանի ամիս յետոյ կը վանեմ ամենն ալ, ուստի ներողամիտ եղէք ինձ՝ ըսաւ: Երբ Սուրբնեան նոցա անյապաղ հեռացումը պահանջեց, Եաղուպեան մի ամիսպայմանաժամ խնդրեց, առարկերով, թէ իւր արժանապատուութեան դէմ էր միանգամ հիւրընկալութիւն չնորհելին յետոյ ելքեւ մէկէն զանոնք վանելը, միւս իշխանք ալ այս առարկութիւնը իրաւացի լատերով՝ ի նպաստ Եաղուպեանի սկսան:

միջնորդել։ սակայն Սուրենեան իւր պահանջման վրայ անզրդուելի մնալով՝ ընգդիմաբանին զայրոյթը շարժեց, որը խստութեամբ գոռաց՝ “թուրքերը պաշտպանութեանս տակ առած եմ”, ինչ որ կարող եւս անել՝ արած, եւ այսպէս բաժնուեցան նորա իրարմէ։

Հետեւեալ օրը Սուրենեանը պատերազմի յայտարարութիւնն արին՝ Նազուափեան թաղի ջրաղացին ջուրը կորելով. այս վերջինք վանք երթալով բողոքեցին եսկիսկոպոսաց այս իրազութեան դէմ։ սրբազններն ու թաղեցիք Սուրենեանի տունն երթալով յօրդորեցին, համոզեցին զայն, որ թողու իւր բռնած այս թշնամնական գիրքը, որ ժանտ աղէտներու դուռ պիտի բանոար իւր ազգակից եզրարց համար. մանաւանդ որ իւր հակառակորդը ոչ միայն իրեն արենակից ու կրօնակից եղբայրն էր, այլ նաև ինամութեամբ ալ կապուած էր իւր տան հետ։

Այս ամեն յորդորները բնաւ ներդործութիւն չարին նարա սրտին, վասն զի որոշած էր նա այլ եւս զէնքով շափուիլ իւր հակառակորդին հետ, ուստի սրբազնն եպիսկոպոսաւնք ճարահամատեալ գիմեցին Նազուափեանին, որ խոստացաւ հետեւեալ օրն իսկ վանել թուրքերը։

Նորա այս զիջում հազարդուեցաւ թէեւ Սուրենեանի բայց անօգուտ, իրեն համար իւր հակառակորդ այլ եւս ու խտադրուժ մ'էր, ուստի կ'ուզէր անսպատճառ պատժել նորա ու խոտազանցութիւնը։

Հաշտութեան համար եղած բանակցութեան այս անյաջող ելքը սաստիկ վշտացուց բարեսիրո եկեղեցականները, որոնք լալով մեկնեցան դէս իրենց վանքը, եւ պատերազմն սկսու։

Եազուափեանի միացաւ եւ Շօվրօնեան, իսկ Սուրենեանի միացաւ Նիկոտիւնեա իշխան, հետեւաբար եւ ամբողջ Զէյ-

թուն բամբուեցաւ երկու հակառակ կուսակցութեան եւ  
երիտ թշնամի բանակներու, որոնց իւրաքանչիւրը կարեւոր  
դիլքեր բոնելով իրարու դէմ ճակատեցան, այնպէս որ մէկ  
կողմէն միւսն անցնող անասունն իսկ անխմայ կ'ըսպաննուելու:

Այս պահուն սարասփառ խոյս տուած էին բոլոր թուր-  
քեր, որոնք անգիտաբար պատճառ դարձած էին սոյն եղայ-  
րասապան պատերազմին, եւ թառաց կոչուած ած տաճկական գիւղն  
ապաստանած՝ Զէյթուննեն դէպ արեւմուաք և ժամ հե-  
ռաւորութեամբ :

Երբ պատերազմը սաստկացաւ՝ Մարտաշու իառավարիչ  
Պայազիտ-օղլու Սուլէյման փաշան, որ արդէն պատեհութեան  
կը սպասէր իւր նախորդաց վրէժը լուծելով հանդերձ կեդ-  
րնի հրահանգն ալ գործադրելու, խորամանկութեամբ լուր  
զրկեց Նազուակեանի այս խմասով՝ \* Որովհետեւ զուն իմ  
կրօնակիցներու պաշտպանութիւն արիր, իմ եւ բոլոր միւ-  
սի լմանաց երախտագիտութեանն արժանի ես. ասոր փոխա-  
րէն ես ալ կուզեմ օգնել քեզ քո թշնամւոյդ դէմ, եթէ  
կուզես ամրօղ բանակովս գամ եւ բոլոր հակառակորդները  
բնաջննջ անեմ :

Նազուակեան վեհանձնաբար պատասխանից. \* Նս իմ  
հակառակորդէս վրէժ լուծելու համար օտարազգիի օգնու-  
թեան չէմ կարօտիր, չէմ ալ սպասէր. Նազուակեանը վաս-  
մի կարծեր, եւ եթէ այս ազգաբարութեանն հակառակ  
յանդգնիս ոաք կոխել Զէյթունի հողը՝ լաւ գիտցիր, որ զէնքս  
քո վրադ պիտի գարձընեմ :

Նենգաւոր փաշան, երբ այս բացասական պատասխանն  
ընդունեց իրոիս իշխաննեն, Սուլէնեանին զիմեց միեւնոյն  
առաջարկով՝ Մարտաշ հրամիրելով զայն միանգամայն : Այս  
վերջնա վատաբար ընդունեց հասարակաց թշնամւոյն սոյն  
ազգամիաս խորհուրդը եւ զնաց Մարտաշ, ուր իրեն կը սպա-

սէին թուզը ջոկատներ, որոց առջեւն ինկած բերաւ բանաւ-  
կեցուց Ս. Աստուածածնի վանքը 1831 ին:

Եազդւակեան տեսնելով զայս՝ կատղեցաւ եւ ամեն ծիգ  
թափեց, որ ի պարտութիւն մասնելով իւր հակառակորդը՝  
օսար թշնամեցն ալ խորհուրդը ի գերեւ հանէ, ուստի  
զիշեր մը խումբ մը սպառապին մարդոցնով յաջողեցաւ անոր  
ամրացած բերդի պալապէն ներս անցնել չուանէ սանդուղ-  
ներու օգնութեամբ։ Բոլոր պատապարեալք խոր քնոյ մէջ  
էին, հետեւաբար եւ առանց գիմազրութեան մը հանդի-  
պելու ամենն ալ ուրի, անցուց, միայն մանկիկ մը աղատե-  
ցաւ օրօրոցին մէջ եւ ուրիշ չորս անձնիք, որոնք դիպուածով  
այն զիշեր բացակայ մնացած էին, ասոնք էին Մարտիրոս  
Սուրէնեան, Յասիլիս Սուրէնեան, Ախաղաշ Սուրէնեան եւ  
Մ. Վարդեգար Սուրէնեան, որոնք վերագառնալով՝ երբ  
տեսան իրենց պատահած այս աշազին աղէտը՝ սարսափահար  
մնացին, այսուամենայնիւ փոխանակ լքանելու՝ աւելի սաստ-  
կացուցին պատերազմը։

Փաշան իմանալով այս գէպքը՝ ահ ու զոզով պաշա-  
րուեցաւ եւ ըսաց։ Պու Նազդւակեանլար ազկին ատամլար  
որը, քէնատի միլէթատաշարընը պէօյէ զրլաճտան կէցիրտիլէր  
իսէ, արթրք պիզի պու թէքքէնին իշնատէ ափի տիրի կըլէր։  
— Այս Նազդւակեանները կատաղի մօրդիկ են. իրենց ագ-  
դակիցները քանի որ այսպէս սուրի, անցուցին՝ անկասկած մեզ  
այս վանքին մէջ կենդանւոյն կը կըլն։ Եւ այս սարսափի  
աղղեցութեան տակ թողլով վանքը մէկնեցաւ գէպի Մա-  
րաշ։ Տեղւոյն տաճիկ մեծամեծները, որոց զրգութեամբը  
շատ մը թուրքեր փաշային բանակը մնած էին իրբեւ կամուոր,  
եկան նորա մօտ տեղեկութիւն հարցնելու, նա ալ, ծածկե-  
լով իւր տկարութիւնը, բաւականացաւ միայն Սուրէնեանց  
կոտորածը պատմելով՝ մխիթարել իւր ունկնդիրները, որոնք

գոհաւնակութեամբ կրկնեցին իրենց սովորական եղած խօսքը ։ իթին տիշի աօմուզուն տէրիսի — շանը ակռան՝ խոզին կաշին ։

Մինչդեռ թշնամիք կուրախանային այս տիտուր վիճակին վրայ, միւս կողմէն ամբողջ Զէյթուն, մանաւանդ եկեղեցական դասը, խորապէս յուզուած երկու եպիսկոպոսներու առաջնորդութեամբ զիմեցին գերեզմանատուն, ուր թաղուած էին սպաներոց մարմինները, եւ այնուհետ հանդիսաւոր ս. պատարագ մասուցաներով եւ հոգեհանգիստ կատարելով միիթարեցին նոցա ընտանիքը, ասպա նոյն հանդիսով բերդը գնացին Սուրբէնեանց մօա եւ շատ ջանքերով յաջողեցան վերջապէս հաշտութիւն կայացնել երկու հակառակորդ կուսակցութեանց մէջ հետեւեալ պայմաններով ։

Եազուպեանք բոլոր իրենց ցեղով երկու տարի շարունակ Միջին թաղուոտք չի պիտի կոխէին։ Սուրբէնեաններուն աչքին չ'երիւնալու համար, իսկ Շօվրօնան բոլոր իրեններով պիտի գաղթէր գէպ ի Ալէսճէկ, որ Զէյթունի հարաւային արեւմտեան կողմը կը զանուի՝ 15 ժամ հեռաւորութեամբ (թէեւ այս վերջին պայման Եազուպեանի ալ առաջարկուցաւ, բայց նա մերժեց ա. պայմանին միայն համակերպելով)։ Այսպէս փոխադարձ զիջումներով իրարու ներեցին ու հաշտուեցան։ Սակայն շատ կորստարեր եղաւ այս պատերազմը, որ ամբողջ 7 ամիս տեւած էր եւ որուն զոհ գնացին 300 հոգի պատերազմիկ կորթէճներ։ Այս միակ դէպքն է, որ սեւ բիծմը կը թողու մէր իշխանաց տարեզրութեան մէջ ։

### VIII.

Կպքահիմ-ուշաղիներու եւ ֆուռնազներու ջարդը. Սուլէյմանի երկրորդ յարձակումը։

Վերը նշանակուած ցաւալի պատահարներէն 9 ամիս յետոյ Սուրբէնեանք՝ որոց պատէն բնաւ մարած չէր վրէժիլն-

զրութեան բողը՝ յարձակեցան Թամնը տաճկաբնակ դիւղին վրայ, ուր կը գտնուէին Հայոց-Կողմանին-սահմանելու եւ Գուստավունին, որոնք պատճառ դարձած էին իրենց միութեան քայլայուելուն ու այն ներքին պատերազմին, 16 մարդ սպաննեցին անոնցմէ ու վերադարձան։ Թանըցիները սպանեց արիւնաժամանակի եւ արիւնաշաղախ զգեսաները Մարաշ Սուլեյմանի վաշային ներկայացնելով՝ ուստիկ բաղրբեցին գէյթունցւոց գէմ։ Փաշան առիթէն օպտուելով խայըն զրեց Պօլիս այս գէպքին մանրասմանութիւնը եւ այնտեղէն հրահանգ ուղեց։ Քիչ ատենէն հրաման ստացաւ, որ անցագաղ Զէյթունի վրայ երթայ ու ամբողջ քաղաքը հիմնայատակ կործանէ։

Մեծ էր Սուլեյմանի ուրախութիւնը՝ կարծելով թէ, այս անգամ պիտի յաջողէր իւր չար խորհուրդն իրագործելու եւ կայսերական բարձր շնորհաց արժանանալու։ Ուստի ամենայն փութով պատրաստութեան ձեռնարկելով կազմեց ահազին բանակ մը՝ որուն զլուխն անցած եկաւ բանակեցաւ. Զերմուկի գաշար 1832 ին։

Սրբազն եպիսկոպոսունք<sup>1</sup> տեսնելով երկրին սպառնացող այս ծանր վտանգը՝ զօտեպնդեցան հայրենասիրական ու կրօնասիրական ծերմ ուղեղով. նորա գիտէին, թէ թշնամւոյն յազթելու ամենէն կարեւոր պայմանը սէրն ու միութիւնն է, վասն որոյ իրենց մօտ կմնչելով Սուրբէնեանները՝ համոզեցին, որ համութիւն տան Շովրուեանց վերադարձին ի Զէյթուն, անոնք ալ, որ վտանգին ծանրութիւնը ըմբռնելու չափ խելք ունէին եւ ընդհանրութեան շահը իրենց անձնական կիրքէն վեր դասելու չափ հայրենասիրութիւն, սիրայժամկեր յանձն առին ս. եպիսկոպոսաց առաջարկը եւ նոյն խէ

<sup>1</sup> Այն ժամանակ բացի Զէյթունի առաջնորդ Քօստանէեան Յակոբոս եպիսկոպոսէն՝ Զէյթուն կը գտնուէր եւ Այնթագու առաջնորդ Յովհաննէս եպիսկոպոս, որ աքսորուած էր Զէյթուն։

իրենք բազմաթիւ ջորիներով կէօճէկ երթալով անձամբ Շօվքուեանները բերին մացուցին Զէյթուն իրենց ամեն կահկարասիներովն հանդերձ:

Սպիսկոսոսները մեծ ուրախութեամբ չորս իշխանները միանդամյն վանքը իրենց մօտ կոչեցին ու այնտեղ երդմամբ կատարեալ հաշոռութիւն կայացնելով անոնց մէջ՝ օրհնեցին զանոնք խաչով եւ աւետարանով ու քաջալերական խոռոչով խրախուսեցին կռու իլ թշնամեցն զէմ մինչեւ իրենց արեան վերջին կաթիլք: Անոնք ալ եղապրաբար ու անփեղծ սիրով զերար համբուրելով՝ մեծ պատրաստութեամբ զիմեցին Դ Հ Յ Ո Ւ Ա Ն Ե Ր Ը (մարտկոց) փաշային բանակին զէմ:

Լսեց փաշան անոնց միութիւնը եւ մեծ ապագապի մէջ ինկաւ, ուստի առաջուց բանեցուցած հնաբքը այս անդամ ալ փորձեց՝ անոնց մէջ նորին բաժանում ձգելու համար: Իւր մօտ կանչեց Նաղուպեան Մ. Ղարդեվար իշխանը ու ըսաց՝ Ես յատկապէս քեղի համար եկած եմ այս անդամ: Թագաւորին հրամանաւ քեզ իշխան պիտի կարգեմ ու գերգաստանիդ բոլոր անդամներուն՝ նոյն խսկ օրօրոցի մանկան թոշակ կապել պիտի տամ, եւ որովհետեւ միւս իշխանները կընդդիմանան ինձ՝ դուն քո կարիճներովդ իմ կողման անցիր, որ Զէյթուն մտնենք:

“ Լաւ — պատասխանեց Նաղուպեան, որ խորասանկութեան կողմէն փաշային վար չէր մնար — երթամ զինուորներս առնեմ ու դառնամ, միայն թէ զօրքերդ պէտք է զինաթափ ըլքան, որպէս զի ժողովուրդս անոնց վրայ կասկած մը չունենայ. զէնքերը պէտք է մեր մարտկոցներուն կողմէ վրաններու մէջ մթերուին աչքիս առջեւ, այն ատեն զօրքերովս կու գամ դիշերայն կը խառնուիմ ձեր հետ, շատ դիւրութեամբ կը նուածենք Զէյթունը, դաւն տեղդ հանդիսան եղիր, ես յանձն կառնում հրամանատարութիւնը: :

Փաշան, փոքր ինչ կասկածելով՝ նորա անկեղծութեան վրայ, ըստոյ՝ <sup>2</sup>Այս զիշեր սպաներուս հետ խորհրդակցութիւն մը կատարենք ու ըստ այնու գործենք, ուստի հետեւեալ զիշեր պէտք է զայ, <sup>3</sup>: Այս առաջարկին ալ համափերպութիւն ցոց տաղով Եաղուպեան՝ մեկնեցաւ դէպի ի վանքը, եւ այս խօսակցութիւնը մի առ մի պատմելով միւս իշխանաց՝ անհեղջ սրտով բացատրեց փաշային ունեցած շար դիտումները. <sup>4</sup>պէտք է ուրիշն, ըստ, որ մենք կանխենք առանց ժամանակ կորսնցընելու. նոյն խկ այս զիշեր յարձակինք ու վանենք այդ անպիտան թուրքը իւր անպիտան բանակով, <sup>5</sup>:

Իշխանք ու եպիսկոպոսունք ամենն ալ համամիտ գըտնուեցան այս առաջարկին եւ այն զիշեր յարձակեցան թշնամոցն վրայ չորս կէտերէ ու լաւ ջարդ մը տաղով անոնց մնացեալները փախուցին:

Խեղճ Սուրէյմանն հազեւ կեանքն աղատելով՝ շունչը Մալաշ առառ՝ ջերմանիի գաշաբն վրայ թողարք 309 իւլանիներու զիսկներ ու շատ մը կողոպուտ, որոց կորուստէն աւելի կաւազէր իւր դժբաղգութիւնը, վասն զի այս կերպով իսպառ կը զրկուէր. <sup>6</sup>Զէյթունի յաղթականը, կոչուելու մեծ փառքէն եւ իւր տիրոջ անոպառ շնորհներէն:

Այս կուռօյն մէջ հայերը 5 անձի կորուստ միայն ունեցան:

Իւր մօտ եկողներուն սրտի գառնութեամբ կըսէր փաշան, <sup>7</sup>Եաղուգ օդու տօմուզու խկեաթ իտէմէտիմ, թամ գուրնազ թիւքի իմիշ. — Եաղուպեան խողը չի կրցաց համոզել, կատարեալ խորամաննկ աղուէս մ՛է եզեր, <sup>8</sup>կաւելացնէր նաև թէ. <sup>9</sup>այդ կեավուրներուն հետ թշնամանալը օգուտ չունի, աւելի լաւ է բարեկամութեամբ վարուիլ:

Այս կռուօյն յիշատակին ալ հետեւեալ տողերը նուիրուած են.

Մարաշ, պայտագիտիլի Սուլեյման փաշա  
Թէքրար ուրուշմագլա չըդ մատոր պաշա,  
Տէտի Զէյթունլաւլարլա տօսթլուգլա եաշա  
Անլարլա ճէնկլէշմէք հաշալար հաշա:

Թարգմ. Մարաշ, պայտագիտիլի Սուլեյման փաշան է,  
Նորէն կը կոռուէ՝ կը կորսնցնէ,  
Վըսէ Զէյթունցւոց հետ հաշտ ապրիլ պէտք է,  
Անոնց հետ կոռուիլ Աստուած չցուցնէ:

## IX.

Թօսուն փաշա. Սուրէնեան Մարտիրոս:

Մարաշի կառավարչութեան մէջ Սուլեյման փաշայի  
յաջորդած էր Թօսուն փաշա՝ որ նոյնպէս պէտք տեսաւ Զէյ-  
թունի հետ չափուելու, բայց խարդախ միջոցներով :

Սա 1835ին Սուրէնեան Մարտիրոս իշխանը Մարաշ  
հրառիրեց, որպէս թէ յանձնարարութիւն մ'ունէր անոր  
ընելու: Առանց կասկածելու զնաց իշխանը, զոր խակցն բան-  
տարկիլ տուաւ փաշան՝ ըսելով թէ, «Զէյթունի և տարուան  
անվճար մնացած տուրքը՝ տարեկան 30.000 դաշեկանի հա-  
շուով՝ մինչեւ որ ամբողջ չի վճարուի՝ ազատութիւն չի կայ  
քեզ. եթէ կուզես շոււա արձակուիլ, զոր ժողովուրդիդ, որ  
ժամ առաջ վճարեն այդ գումարը»:

Սուրէնեան արդարեւ զրեց նամակը Զէյթունի բար-  
բառով, բայց ոչ փաշային բաած ձեւով, այլ բողորովին տար-  
բեր իմաստով, ինչպէս որ կը վայելէր ճշմարդտ դէյթուն-  
ցիի մը:

«Փաշան զիս բանտարկեց, կըսէր նա իւր նամակին մէջ,  
տեսնեմ ձեր քաջութիւնը. մէկի աեղ տասը ձերբակալէք,  
ինչպէս որ սովոր ենք: Այս օրեր տեղւոյս թուրք երեւելիները

Վասնա : Ավիար երթան զբոսակքի համար, յարձակեցէք անոնց վրայ ու ձերբակալելով՝ բանտարկեցէք բերդին մէջ . այն առեն ևս կազմատուիմ, առաջ թէ ոչ՝ անկարելի է :

Զէյթունցիք առնելով՝ այս նախակը՝ կրակ կտրեցան, և Սուրէնեան ցեղէն 60 հոգի կտրիծներ առիւծի նման մռնչելով՝ յարձակեցան Էմիր-Մահմուտ-օղլի վէհօգի էֆէնտիին այգին՝ ուր ինջոցքի հրաւիրուած էին յիշեալ թուրք մեծամեծները իրենց ընտանեօք հանդերձ, որք առանց զիմազրութեան անձնատուր եղան :

Սորա էին.

1. Պայազիտ-օղլի Ահմէտ պէջ, որ յետոյ փաշայութիւն ստացաւ .

2. Պայազիտ-օղլի Սայիտ պէջ .

3. Տուլ-Գատրը-օղլի Խալիլ պէջ, որ թագաւորական ցեղէ է եւ Զիւլ-Գատրը ալ կ'ըսուի .

4. Տուլ-Գատրը-օղլի Սուլէյման պէջ .

5. Գանատը-Դրորդ-զատէ Էօմէր էֆէնտի միւտերրիս (ուսուցչապետ) .

6. Գարաքիւչիւկ-զատէ Մըստաֆա պէջ .

7. Վէլի-էֆէնտի-օղլի Օսման էֆէնտի .

8. Սօլաղըն-Քէլփի սնուն տաճիկ մըր .

9. այգիին տէր վէհօգի էֆէնտի :

Սոցա կանայք ազատ թողուեցան, միայն նոցա բեհեղեայ նելքնազգեաներն առնելով՝ ձողերու վրայ անցուցին ի նաւիստինս նոցա այրերուն . այլ պէտք է խոստովանել թէ այդ կանանց պատուցին արատ բերելու բնաւ փորձ մը չարին, եւ միշտ այսպէս վարուած եննոքա, զի ընտանի կան սրբութիւնը անբոնարաբելի համարուած է միշտ յաւ զէյթունցի հայուն

1. Զէյթունի հարաւային արեւելեան կողմը Յ ժամ՝ հեռաւորութեամբ այգիներ կան այս անուամբ :

եւ աս նուսպ վկայութիւն մը չէ այս խրոխաւ լեռնականաց բարոյականին:

Խակ 9 ձերակազրտածները ի գերութիւն վարելով՝ երբ հասան Քահան գետին մօտ, որուն վրայ գեռ եւս կամուրջ շնուած էքր, գերեվարներն իսեղք պեյներուն կանակը երերով ջուրէն անցան եւ հրամայեցին անոնց, որ այդ կերպ ապահով առնելին եսքը նահանջն (աղօմք) կատարեն խոզի կաշներու վրայ, զորս տարածած էին կանփառ գետեղերը:

Մուհամետի ջերմեռանդ որդիքը պարաւորեցան ակամայ համակերպիլ նոցա հրամանին: Այնտեղ զգացին նոքա թէ՛ որ աստիճան դառն էր բռնապետութենէ առաջ եկած անազորոյն հրաման մը, զոր գործադրելու կը հարկադրուի մարդ հակառակ իւր խղճի եւ զգացման եւ զոր սովոր էին իրենք միշտ արձակել բատ հաճոյից՝ իրենց ձիբաններու տակ չեծող խեղջ քրիստոնէից զէմ:

Սոքա, բերդին մեջ շղթայակապ բանտարկուելով, արտօնուեցան հայ իշխաններէն՝ նամակ գրել Թօսուն փաշայի, ուր իրենց բանտարկութիւնը եւ կրած տառտպանքը նկարագրելով՝ կ'աղաչէին զայն, որ արձակէ Մուրինեանը ու պատռով տեղը դարձնէ, «ապա թէ ոչ, կրտէին, մեր մօտ ոչ կրօնք մնաց, ոչ հաւատք»:

Փաշան նամակը կարգադրվ կամայ ակամայ համաձայնեցաւ արձակել հայ իշխանը ի սէր ազատութեան 9 խոլաց գերելոց եւ ձեռք մը փառաւոր զգեստ հազյնելով ու գեղեցիկ ձի մ'ալ ընծայ տալով անօր՝ առօք փառօք զրկեց Զէյթուն: Տեղացիք ալ փոխագարձարար թուրք պէյերն արձակելով՝ շաբաթի մը չափ պատռով պահացին իրենց մօտ եւ ինչոքներ տալով անոնց՝ հաշտուեցան իրարու չետ ու այնպէս զրկեցին իրենց տեղերը:

Զէյթունցիք այսպէս կ'ալին (կ'երգեն).

Թօսուն փաշա՛ Սուրէնեանը գալութառ  
Մահպուս իտիւապ զընտանընա էնտիրտի,  
Զընտանտան չոգ արուապ աթա պինտիրտի,  
Խիլաթլայուապ վաթանընա կէօնտիրտի:

**Թարգ.** Թօսուն փաշան բռնելով ըզԱուրէնեան,  
Բանտարէեց զայն, եւ զայն իջուց ի զընտան,  
Բանտէն դուրս հանելով՝ հեծցուց ձիուն վրան,  
Զգեստներ բաշխեց, ուղարկեց իւր վաթան:

## X.

## Տէլի-քէշիշ:

Ինչպէս միանգամ յիշուեցաւ եւ ինչպէս դէպքերն  
իսկ ցոյց կու տան, եկեղեցական դասն ալ անմասն չէր մնար  
Զէյթունի այս հետզհետէ նշանակութիւն ու կարեւորու-  
թիւն ստացող գործունէութեան մէջ: Ուր տեղ որ աշխար-  
հական մարդը կընկրեկը՝ եկեղեցականն առաջ կ'անցնէր, ուր  
որ սուրը անզօր կը մնար՝ խաց իւր զօրութիւնը ցոյց կու  
տար: Այսպէս եղած է միշտ հայու ճակատագիրը գարերէ  
ի վեր. քաղաքականութեան հետ ձեռք ձեռքի տարով քա-  
յած է հայաստանեաց եկեղեցին, աշխարհական իշխանին  
մօս բազմած է զբեթէ միշտ եկեղեցւոյ պաշտօնեան, եւ  
առանց կողմնակալութեան սկառք է խոստովանիլ, թէ վար-  
չական այս եղանակ եթէ ունեցած է իւր յոռի կողմէր՝ շատ  
անգամ, խիստ շատ անգամ օգտակար եղած է եւ պիտի  
ըլլայ այն, միայն թէ իրենց կոչումը եւ պարտականութիւն  
լաւ ըմբռնելով մեր սրբազն ու սուրբ հայրեր՝ հետեւող  
լինին իրենց հայրենասէր ու անձնուրաց նախորդաց օրինակին,  
որոց աղնիւ ու պաշտելի յիշատակը յառէտ անմոռանալի  
մնացած է ամեն հայու սրտին մէջ:

Այդ անձնուեր եկեղեցականաց շալքին մէջ կարեւոր տեղ մը կը բռնէ վէյթունցի Դավուղը Պէօյիւկեան Տ. Օհան քահանան, որոյ ցեղ այժմ Հայ Պէօկիւնք կամ Օհան էսէցոն+ կը կոչուի, եւ որ իւր համարձակ ու յանդուգն բնաւորութեան համար Տէլի-քէշի (խենթ տէրտէր) մականունն ստացած էր:

Հայերը տեսնելով, որ Մարտաշի կառավարչաց յաջորդաբար մղած պատերազմներու առերեւոյթ պատճառը տուրքերուն գանձման խնդիրն է, զոր միշտ կը պատրուակեին նոքա, ու զեցին մէջտեղէն վերցրնել այս պատճառը, նորոգել տալով այն հրովարտակը, զոր յաջողած էր Հեթում քահանան ձեռք բերել սուլթան Մուրատ Դ.ի կողմանէ: Ուստի խնդրեցին Տ. Օհանէն, որ Պօլիս երթալով՝ զիմէսուլթան Մահմատին նոյն ինպրոյ կարգադրութեան համար: Հայրենասէր քահանան յանձն առնելով իւր ժողովրդեան խնդիրը՝ մեկնեցաւ դէպ ի մայրաքաղաքը իւր հետ առնելով ծանօթ հրովարտակը:

Երբ պատրիարքարան մանելով ողջունեց Ժամանակին Ստեփան Ազաւանի կոչեցեալ պատրիարքը՝ սա առանց փոխադարձ ողջոյնի սկսաւ յանդիմննել զքահանայն որպէս ասպստամբապետ (նորա ով եւ ինչ նպատակաւ զալը պատրիարքարանի ծառաններէն իմացած էր)՝ գուն քահանայ չես, ոչ ալ քու ժողովուրդդ քրիստոնեայ, վասն զի քրիստոնէին չի վայելեր զէնք կրել ու սուր գործածել թագաւորին դէմ, որ Աստուծոյ փոխանորդն է: Տէրտէրը զայրացած պատասխանեց: «Հայր սուրբ, մենք սպատամբ չենք, այլ քաջութեամբ կը պաշտպաննենք մեր արդար իրաւունքը եւ սուլթան Մուրատէն մեզի շնորհուած առանձնաշնորհութիւնը՝ որ այժմ իսլել կ'ուզեն մեր ձեռքէն բռնի ու սուրի զօրութեամբ, ատոր համար կը պարտաւորինք մենք ալ հարի եղած առեն

սուր գործածել . եթէ այսպէս շանկինք , շատոնց Զէյթոնը  
հիմնայաասկ կործանած էին , մեր անունն ալ ջնջած երկրիս  
երեսէն . — իւր անձը եւ իրաւոնքը պաշտպանելը ապստամ-  
բութիւնն է , հայր սուրբ :

Պատրիարքի մը հայր սուրբ կըսե՞ն , անպիտան , զոռաց  
բարձրաշնորհ սրբազնը . զու բնաւ քաղաքավարութիւն  
չունիս եղելու : — Հասպա գուն , հայր սուրբ , ես ողջունեցի  
զքեզ , երբ ներս մասյ , դուն առանց ողջոյնս ընդունելու եւ  
այս երկար ուղեւորութեանս որպիսութեան մասին առանց  
բառ մը արտասանելու՝ մկանը նախատինքներ թափել զիսուս .  
ես քեզ հայր սուրբ կացեցի , թէեւ այդ անուանակոչութեան  
արժանի մէկն ըլսալու երեւցիթը չունիս , բաց դուն իմ աս-  
տիճանիս համապատասխանող ախտղոսն իսկ զացար , քա-  
հանայութիւնս անգամ կ'ուրանսաս , մինչդեռ զիտես թէ  
Զէյթունի եկեղեցեաց աւագ քահանան եմ եւ տիօք երի-  
ցագոյն քան զքեզ , մանաւանդ զիտես , որ հասարակաց  
վերաբերող գործի մը համար եկած եմ . եթէ այսպէս վա-  
րուելով քու պարտականութենէդ խոյս տալ եւ ֆէրմանէ  
նորոգութեան խնդիրը խափանել կ'ուզես , ըսէ ինձ , որ զիսուս  
ճաղը նայիմ . այսու ամենայնիւ եթէ այս գործին յաջողու-  
թեանը համար շաշխատիս կամ արգելք ըլլալ ուզե՞ քեզի  
կը ճանչցընեմ , թէ ովլ է Տէլի-քէշը :

Պատրիարքն այս յանդուգն խօսքերը ըսելով աւելի բոր-  
բոքեցաւ եւ Էտաստիֆնէրը կանչելով հրամայեց՝ որ այս իւնիւը  
խուցի մը մէջ փակեն առանց հաց ու ջուր տալու . եասախ-  
ճիները շատ գժուարութեամբ յաջողեցան պատրիարքի հրա-  
մանը կատարել . կը մաքառեր նա կատաղութեամբ , ինչպէս  
առիւծ մը՝ զոր կ'ուզեն գառապեղի մէջ փակել :

Հետեւեալ օրը Պօլայ առաջնակարգ գերգաստաններէն  
մէկին ներկայացուցիչք՝ թիւթիւննեանք , իմանալով այս

դեպքը, պատրիարքարքան եկան ու Տէր Օհանը պատրիարքի  
ձեռքէն առնելով իրենց տունը տարին ու խորհուրդ տուին  
իրեն, որ առանց պատրիարքէն ու պատրիարքարքանէն բան  
մը սպասելու՝ ինքն անձամբ ներկայանաց ուղիղ Մահմատ  
կայսեր, եթէ կուզէ որ իւր ինդիրը շուտով լուծուի, վասն  
զի, բայց, պատրիարքարքանը աշխատելու աղ խոստում տայ  
ամիսներով, տարիներով կը ձգձգեն ինդիրը եւ այս կերպով  
մէջամեծ վնասներու ու վտանգներու կենթարկուի գարձեալ  
Զէյթուն։ Այսու ամենայնիւ եթէ ինդիրդ հաճելի չժուի  
առ լժանին կեանքզ վտանգի մէջ կիյնայ։

« Ես սէր ազգիս ու հայրենեաց պատրաստ եմ կեանքս  
տալու, որատանիանեց քաջասիրա եկեղեցականը։ Այնու-  
հետեւ ազգու բողոքագիր մը պատրաստել տալով յիշեալ  
թիւթիւններանք՝ յանձնեցին քահանային տռաաջարկելով  
միանգամայն, որ իւր զգեստի ձեւն ալ փոխել տան եւ Պօղոյ  
քահանայից տարազովն զգեստ հաղցրնեն իրեն, վասն զի իւր  
հագածն էր լուսայ լուսայ, մէջքը լսնուի լու, ոտքը լու-  
լու կոչուած Այնթապու կարմիր կօշիկ, զլուխը մէջ  
նէս մը եւ ֆեսին վրայ փաթաթուած թանկագին լահորի  
շալ մը, այնպէս որ զինք տեսնողները թիւրքմէններու ցեղա-  
պետ մը կը կարծէին։

Տէրտէրը ընդունեց այս ձեւափոխութիւնը՝ բաելով  
«իմ քահանայութիւնս հոգւով է եւ ոչ ձեւով։ Եթէ  
Աստուած ուզէ՝ կարող է օգնել ինձ այս ձեւին տակն  
ալ։» Եւ այսպէս Յօր վերջը աղերսագիր ի ձեռին զնաց կե-  
ցաւ Սուլթան Պայազիսի հրապարակը, ուրկէ պիտի անց-  
նէր կայսրը մզկիթ երթալու համար։ Քիչ վերջը այնաեղ  
հաւաքուող ահազին բազմութիւնը սկսաւ տասանիլ ծո-  
վածուփ ալեաց նման, եւ պերճաղգեստ հեծեալ պաշո-  
նակալներու ետեւէն երեւցաւ սուլթան Մահմատի վեհա-

մատ դէմքը, որ խորին ապաւորութիւն մը կը թողուր բոլոր աեւողաց վրայ:

Քահանան մօտեցաւ ու բարձրագոշ ձայնիւ աղաղակեց՝  
“իմասիշահը” նազար գըլ արզաւհարսմա — Տէր արքայ,  
ուշ զիր աղերսապրցոյն: Ամեն կողմէ Սուս օլ — լոէ,  
ձայնին չետ մի քանի ապատիներ ալ իջան խեղճ քահանային  
քթին բերնին, բայց նորա աղաղակ արդէն արձադանիք տուած  
էր հրապարակին մէջ եւ մինչեւ կայսեր ականջը հսաած,  
որը ձին կեցընելով՝ հրամայեց իւր մօտ տանել քահանան:  
Բազմութիւնը իսկոյն ճեղքուելով ճամբայ բացաւ յանդուզն  
եկեղեցականին եւ հիացմանի կը նայէր անոր զրաւիչ կեր-  
պարանքին, յաղթ հասակին ու համարձակ շարժուածքին:

Երբ ներկայացաւ սուլթանին՝ անոր քղանցքն համբու-  
րելով բարձրացուց աղերսազիրը, զոր առաւ ոնմիջապէս ու  
կարդաց նա, եւ ստորագրութեան նայելով ըստ՝ “Իմզանրզ  
փափաղ արք, սիզտէ փափաղ զրլող եօք, սահիչէն փա-  
փաղ մըսրնրզ, — քահանայ ստորագրած էք, բայց քահա-  
նայի կերպարանք չունիք արդարեւ քահանայ էք,,: — “Եվ-  
վէթ, շեմքէթիմ, գուլունուզա տէլիք քէշիշ տէրէր. ոն իքի  
սէնէ միւթէ մատիյէն պին իքի եիւզ աթլը իլէ հալէպ, Ատա-  
նա, Դօնետ լէ Պաղաստ Ճիմարդարնտա տէլիսպաշըլդ իտէ-  
րէք տէվլէթիմին խրզմէթինտէ պուլունմըշըմ. — Այս,  
վեհափառ տէր. ծառանիդ խենթ տէրտէր կը կոչուի ու  
12 տարի շարունակ 1200 Ճիտարներով ծառայած է տէ-  
րութեանս Բերիոյ, Ատանայի, Խկոնինի եւ Պաղտատի կող-  
մերը տէլիսպաշութիւն ընելով, (տեսակ մը զինուորութիւն):

Սուլթանը տէր Օհանի այս խօսքերը լսելով գոչ մնաց  
եւ հրամայեց երեք սուսերակիր փաշաներու, որ զանի ձիու  
վրայ նստեցնելով պատրիարքարան տանին, վասն զի, ըստց,  
շատ սիրեցի այս մարզը իւր համարձակախօսութեանը հա-

մար, խոստացաւ միանգամայն անոր, որ երեք օրէն ովհտի կտուալուի իւր խնդիրը: Եւ իրօք երեք օր վերջ վաւերացիալ հրովարտակը պատրիարքարան եկաւ յատուկ պաշտօնէի մը ձեռամբ ունի կուռ խաչի նշան մ'ալ հետք մէկտեղ՝ իրբեւ կայսերական ընծայ Տէլի-քէշիշն, որուն հետ իւր արքայական բարեւներն ալ կը զրկէր նորա հայրենակիցներուն: Այս խաչը, որ շատ գեղեցկակերտ շնուռածք մ'էր, իւր կենդանութեան՝ զլատարկին վրայ կը կրէր Տ. Օհան, իսկ այժմ Ս. Սարգիս եկեղեցւոյ սաղաւարտին ճակատը դամուած է:

Երբ որ փաշաներու առաջնորդութեամբ եւ հետեւորդներու խուռն բազմութեամբ պատրիարքարան հասաւ քահանան, ապշեցաւ պատրիարք սրբազնը եւ յարգանօք ու ակնածութեամբ ներա հրաւիրելով քահանային ուղեկցող պաշտօնեաները՝ պատուասիրեց զանոնք ըստ սովորութեան, նոքա ալ իրենց եղած հրամանին համեմատ ըսին՝ Մեր վեհափառ տիրոջ կողմանէ, կը յանձնարարեմք ձեզ այս ազնիւ քահանան, որ արժանավայել կերպով հիւրասիրես: — Ամենայն սիրով կը ընդունիմ, պատասխանեց պատրիարքը եւ քահանային ճակատը համբուրելով՝ իրմէ վեր նստեցուց:

Տէլի-քէշ, որ խօսելու կարգը եկած ատեն ամենեւին չէր գիտեր համբերել, ըսաց. Սըրբազն հայր, ասկէ առաջ, երբ քեզի ներկայացաց ու Քրիստոսով խօսեցայ, անարգեցիր զիս ու բանտարկեցիր, իսկ այժմ, որ աշխարհային իշխանութեան կողմէ կու գամ, կը պատուես զիս ու կը համբուրես՝ տեսնելով որ յաջողութիւնը իմ կողմն է. — այսպէս սկետք է ըլլալ պատրիարք մը, Սըրբազնը կարմիրելով իւր ունեցած անվայել վարմունքին համար՝ ներողութիւն խնդրեց անկէ եւ աղաւեց, որ անցիշանար ըլլայ՝ ինչպէս կը վայելէր եկեղեցականի մը:

Այս քահանային համբաւը արդէն տարածուած ըլլալով պօսոյ ամեն կողմը, ընդհանուր համակրութեան առարկայ դարձաւ նա, եւ որպէս հայ զիւցազն կը մեծարեին զինքր։ Բայց յայսցանեւ կարեւոր գումար մը եւս հանգանակելով յանձնեցին իրեն, ևսկ թիւմինձեանք, որոց մեծ ուրախութիւն պատճառած էր յաջողութիւնը, իրրեւ մշանչենական յիշատակ իրենց սիրոյն առ ս. եկեղեցին Զէյթունի՛ նուիրեցին ձեռք մը թանկազնն եկեղեցական զգեստ հողաթափով, երկու շապիկով ու երկու ուրարով հանգերձ, հատմըն ալ թաւշապատ իւղարերից աւետարան, արծաթեայ ուկեզօծ զեղեցիկ նկարներով՝ նոյնակէս մէջէ պատկերները ու զիստիրները ոսկեզօծ։ Այս ձեռագիր աւետարանը, որ խիստ մաքուր ու զեղեցիկ զրուած է եւ որուն ձեռագիր ըլլալը մանրակրկիտ զննութենէ մը յետոյ միայն կարելի է հասկանալ, հնագէտները 50 ոսկոյ զնահատեցին եւ ուղեցին առնել, բայց զէյթունցիք չի հանցան վաճառել աղնիւ անձնաւորութեան մը մէկ յիշատակը։

Անոր յիշատակարանն այսպէս զրուած է։

Սուրբ աւետարանս Ռւլիոյ Ս. Սարգիս եկեղեցւոյ նուիրեցի ձեռամբ քաջարի Տ. Օհան քահանայի, ի յիշատակ թիւմիւնձեանց տոհմի Կ. Պոլսեցւոյ։

\* 1833 Սեպտեմբ. 14. \*

Հիւ մը ատեն Պոլս մնալէ յետոյ ա. Օհան նորոգեալ հրովարտակը եւ ստացած նուէրները հետն առած՝ փառքով պատուով վերադարձաւ Զէյթուն, ուր 1835ին եւդոկիացի ճարտարապետաց ձեռքով գմբէթաւոր զեղեցիկ եկեղեցի մը շննել առւաւ իւր բերած զբամներով յանուն սրբոյն Սարգսի նոյն անուամբ մատրան տեղը, որ արդէն նեղ կու գար ժողովրդեան եւ որոյ մէջ կը հանգչե այժմ իւր մարմինը։

## XI.

Հայրահիմ՝ փաշա նզիպտոսի, Տէլի-թէշի:

Տ. Օհանի օրովու էր 1836ին՝ նզիպտոսի փոխարքաց Մէջևմէտ Ալիք որդին՝ նպրահիմ փաշա Սուրբա արշաւելով՝ անկէ Փոքր Ասիա անցած ու մինչեւ Մարաշ հասած էր: Գիտեր գէյժմունցոց քաջութիւնը, ուստի շուզեց այնտեղ յարձակում տալ՝ մոտածելով թէ մի գուցէ ձախող հետեւանք մը արատ բերէր յայն վայր ձեռք բերած իւր զիւնուրական փայլուն յաջողութեան: Զէյժմունը քաջ է, չեմ ուզեր անոր դիսպէլ, ըստած էր նա: այս խօսք հաճելի եկած էր մեր լեռնականաց, եւ կուզէին մեծարանք մ'ընել նմա, ընդ առաջ զնալով անոր, բայց այն օրեր դէպք մը պատահած էր: Փաշային Այնթապ գտնուած ատեն Շ հայ հերոսներ Մարաշու հայ երեւելիներէն թօփտեանը պատահմանք սպաններ էին Խնկիւթիւ կամուրջին վրայ: Այս արկածէն քիչ վերջը նպրահիմ փաշան երբ Մարաշ մտաւ թօփտեանք սպաններցն արիւնաշաղախ շասիկը անոր ներկայացնելով բողոքեցին զէյժմունցոց դէմ:

Արդ զէյժմունցոց մեծարանքը նորեկ փաշային յայտնելով հանդերձ այս սպաննան խնդրոյն մէջէն ապահով գուրա զալու համար միջնորդ մը պէտք էր: Այս միջնորդը եղաւ զարձեալ առ Օհանիը որ զրեթէ միեւնոյն ատեննելը հասած էր ինքն ալ Պօլսէն: Ազաշեցին անոր, որ յարմար դատած անձինքը հետն առնելով՝ երթայ փաշային իրբեւ ներկայացուցիչ Զէյժմունի եւ այն խնդիրն ալ անուշ տեղով կապէ:

Սիրով յանձնառու եղաւ քահանան եւ յիշեալ Շ հերոսները հետն առնելով զնաց ներկայացաւ փաշային մինչ սա սպալատին բակը աթոռի մը վրայ նատած էր: Մարաշի բնակիչք հայ եւ տաճիկ խուռն բազմութեամբ դիմեցին ա-

առեց եւտեւէնր, յուստովվ թէ, փաշան իսկոյն կախաղան բարձրացնել պիտի անդ ասոնք ի պատիժ իրենց ոճրադործութեան:

Փաշան հարցուց՝ «Ովլ ես զու»: «Զէյթունցի Տէլիքէ շիշն եմ», պատասխանեց քահանան: Փաշան կրկնեց՝ «Ովլ սպաննեց Թօփալեանը եւ ինչո՞»: «Ես, պատասխանեց քահանան, վասն զի Պօլիսէն գառնալուս երբ իմացայ Չեր բարձրութեան Այնթապ մանելք ու Մարտչի վրայ քարելու խորհուրդը՝ ուղեցի ծառայութիւն մը մասուցանել ձեզ: Հետո գտնուող այս 7 անձանց հետ գնացի ճամբան կարելու Ենթարքնի թուրքաց պիտ Զիրֆար-օղու Պաթթթալ աղային՝ որ Մարտչի կառավարիչ Պայազիտ-օղու Սուլէյման փաշային խորհրդով կառավարութեան գանձն առաջ կը փախցնէր, ես կը փափագէի ամբողջովին ձեզ դարձնել զայն, բայց չի յաջողեցայ. Զիրֆար-օղուն փախաւ, ես ալ հրացանս անոր ետեւէն պարպեցի, ասկայն դժբաղդարար վրիսեցաւ գնտակը եւ փոխանակ զայն սպաննելու՝ պատահմամբ Թօփալեանը սպաննեց. — այս է եղեղութիւնը: Այսուամենայնիւ չուզելով դաբձեալ ձեռնունայն երեւնալ Չեր բարձրութեան առջեւ՝ յիշեալ Սուլէյման փաշայի 18 հատ փայտակիր ջորիները խլելով՝ նուեր բերի ձեզ: Կաղաչեմ, որ հաճիք ընդունիլ զանոնք՝ որշափ ալ որ արժանաւոր ընծայ մը չի համարուին»:

Փաշան տեսնելով քահանային այս աստիճան սրազ ու անկեղծ խոսովվանութիւնը եւ առ ինքն ցոյց տուած յարգանքը՝ պատասխանեց. «Շատ լաւ ըրած եք, չնորհակալ եմ. շատ սիրեցի քեզ միանգամայն եւ Զէյթունը, ուր թուրք միւսելիմ մը կառավարիւ պիտի զրկեի, բայց այժմ կը փոխեմ այդ խորհուրդս եւ քեզ կը նշանակեմ միւսելիմ Զէյթունի, վասն զի արժանաւոր ես»: այս բաելով թան-

կազին սաւր մը բերել տնւաւ այնուեղ ու իր ձեռքով կապեց քահանային մէջքը հետեւեալ նշանակալից խօսքն աւելցնելով . “Սուլթան Մահմուտ քեզի խաչ տուեր է , ես ալ սաւ կու ասմ՝ , որ ըստ հարկին գործածես երբեմն մին , երբեմն միւսը , : Յետք համայնք որ բերած ջորիներաւն կէար թողարկով միւս կէան ալ խր հետ առնե , ու մեկնի խազաղութեամբ :

Քահանան փաշային առջեւեն դուրս եկաւ դէմթռնունցիի մը յասուկ խրոստութեամբ եւ 15 հեծեարներով , փողերով աւ թմբուկներով մոտաւ Զէյթուն՝ ուր մեծ պատուօվ ընդունեցին զինքրէ Այնուհետև բաւական ապրիներ ալ ապրելով՝ 1858 ապրիլ 3ին , Աւագ չորեքշաբթի օրը , յանկարծամահ եղաւ խր տան մէջ ի հասակի 95 ամաց :

Վերջին օծման արարողութիւնը ա . Յովհաննէս եպիսկոպոսի ձեռամբ կատարուելով՝ հանգիստ որապէս թագուեցաւ . Ս. Սարգսիան եկեղեցւոյ մէջ :

Պատկերը լրացնելու համար ասենք եւ այն , որ սց եկեղեցականը վեց նշանաւոր գործ ալ կատարած ունի : Երուսաղէմի Զաքարիա պատրիարքին օրովը 47 անձէ բարգայած գէյթունցի ուխտաւորներու մի խումբ՝ որոնցմէ 17 հոգի կին , իսկ մնացեալը աղամարդ՝ ճանապարհորդութիւն կ'ընէր ցամաքային ճանապարհով գէպի ս . երկիրը ; Շանապարհին , Դամասկոսին օր մը մնացած՝ որ հասնէին , Էնէւ կոչուած արարների 70 հոգիէ կազմուած աւազակախումբ մը կարավանի առաջ կ'ելէ կողոպտելու համար . զէյթունցիք անձնատուր չըլալին զատ՝ աւազակներէ 3 հոգի կըսպաննեն եւ 5 ին գերի կը բռնին , որոց մէջ եւ աւազակապետ Շէյխ Մէյտի , իսկ իրենցմէ միայն մէկը կը վերաւորի , որ եաքէն աղեկցաւ : Ընդհարումին մէջ Տէլի - քէշիշէ ձին ճաթեցաւ , սատկեցաւ , վասն զի տէր հայրը շատ աշխատած էր կռուին մէջ : Գերիները տարին Դամասկոս կամ Շամ , ուր

Երկրին կուսակալը քաջարի քահանային լու արարական, մինչեւ 200 ոսկի արժող, ձի մը եւ արտանիս մը (թանկազին վերարկու) նուիրած էր՝ փոխարէն իւր սատկած ձիուն եւ քաջադրութեան ու յաղթութեան առաջակախմբին դէմ։ Նուիրած արտանիային օձիքը, թեւերը եւ քզանցքին ծայրերը ոսկեթելով բանուած էր։

Երբ որ Ս. Երուսաղէմ կը հանին՝ Աւագ շարաթ — “լուսաւորեա”-ի օրը Ս. Գերեզմանի շուրջը յոյներու հետ մեծկակ կռուի մը կը հանգին զէյթունցիք եւ այլ հայեր. պատեղ ալ յաղթութիւն կը տանին լեռնցիք։ Զաքարիա պատրիարք իւր վրայ առած թանկազին ծաղկեայ փիլոնը կը նուիրէ Տէլի-քէշիշն — ա. Օհանին՝ ինչան յաղթութեան, զոր նա մինչեւ ցմահ, կոնդակաւ մը արտօնեալ, եկեղեցւոյ մէջ իւր վրան կ'առնէր։

Մի դէպք ալ ա. Օհանի կեանքէն։ — Թու էս 70 տարի առաջ Մարտին մէջ հայ վարդապետ մը կը տաճէնայ։ Հայեր որչափ որ կը փափազին յետս դարձնել՝ չեն յաջողեր, ուստի Մարտաշու երեւելիներ կը զրեն Զէյթունի առաջնորդին այս եղիլութիւնը եւ կ'աղաւեն, որ այս ուրացողը վանքը բերել տայ եւ յետս դարձնէ իւր նոր կրօնէն։ Անոնք կը զրեն, թէ երկու օրէն ուրացողը պիտի մեկնի Կեսարիա Սու-Զաթը գծով, ուստի մարդ զրկելու է անոր ետեւէն։ Առաջնորդն ալ Տէլի-քէշիշը կը կանչէ եւ կը հրամայէ երթալ բերել, իսկ եթէ անոր գալն անկարելի բլայ՝ իրաւունք կու տայ կենազուրկ անել զնա։ Տէր Օհան 30 մարդ առնելով իւր հետ կ'երթայ Սու-Զաթը ըստած տեղը, որ Զէյթունի արեւմտեան կողմը ն ժամ հեռաւորութիւն ունի։ Անդիէն ահենելով՝ որ հարիւրաւոր բազմութեամբ կարավանը կու գայ՝ տէր հայրը սու ըր կը քաշէ, կը կայնի կարավանի առջեւ ու կ'ըսէ “Ցուցուցէք ինձ մի մարդ, որ հաւատը ուրացեր է. եթէ թաքուցանէք”

ամենքդ ալ կը կողուարտեմ եւ կը մահացունեմ ալ : Նոքան  
ամենքն ալ տաճիկներ էին : Ելրոր Տէլի-քէշիշի մերկացուցած  
սուրբ տեսան եւ սպառնալիքը լսեցին՝ տաճիկները ճարահա-  
տեալ ցոյց տուին ուրացովը, որ զլուխը կանաչ փաթաթած ած  
պարթեւ մարդ մըն էր: Կրօնասէր եւ ջերմեռանդ քահանան  
տեսածին պէս մէկն ի մէկ ուրացովին ձիուն ասպանդակը եւ  
անոր ոսքը համբուրեց լալազին ձայնով . աղաւեց, պաղասեց,  
աղերսեց՝ “Հայր սուրբ, արի երթանք մեր վանք, անմիջապէս  
վեղար, փիլոն ատալ կուտամ” քեզի մեր աղջասէր առաջնոր-  
դէն եւ գքեզ փոխ-առաջնորդ կարգել կուտամ . ահանորին  
սրբազնութեան արտօնադիր առ ձեզ ուղղեալ, կրկնեց տէր-  
տէրը, — արի երթանք, արի . . . : Ուրացովը յամառեցաւ,  
անկարելութիւն ցուցուց . — բոլոր աղաւանք պաղասանք  
տէր հօր կողմէ իջուր: Տէր հայրը այն ատեն կարավանի տա-  
ճիկներաւն պատուիրեց հանդիսատես ըլլալ նորակրօն Մու-  
հեմիետը Սատրպ էֆէնտիին սպաննուելուն. եւ ապա կատել  
տուաւ զանի չամի ծառի մը (մայրի): Գէր եւ մախրոս էր  
ծառն ալ: Այստեղ այրել տուաւ ուրացովը, վերադարձաւ  
Զէյթուն, եղածք պատմեց առաջնորդին եւ չորս իշխանաց .  
առաջնորդը անոր ճակատը համբուրելով՝ շնորհակալութիւն  
մատոց քահանային եւ հրաման ըրաւ ս. պատարագ մատու-  
ցանել . նա ալ կատարեց տէր Յակոբոս եպիսկոպոս Պոստա-  
նեանի հրամանը :

Նահիե տէրեպէլի Դայիշ-օղլու<sup>1</sup> Սիւլէյման աղա միւ-  
սէլլիմը (աեսուշ) 1849 գեկ . ամսուն մէջ 30 հեծելազօրքով  
եկաւ Փրնուղ եւ տուրք պահանջեց: Փրնուղի նախկին վա-  
նահայր, ծերաւնազարդ տ. Նիկողայոս եպիսկոպոսը, հիմա-

<sup>1</sup> Գայիշ-օղլու Եէնիձէ-գալէ գեղէն էր, որ կը գտնուի Զէյթունի  
արեւմն . հարաւ 20 ժամ՝ հեռաւ օրութեան վրայ. հոս սպաննուեցաւ 1895 ի  
կռուին հայր Ապիքատը: Խոկ Փրնուղ Զէյթունի արեւմտեան կողմը  
6 ժամ՝ հեռաւ օրութիւն ունի:

կու ան Նիկողայոս եպիսկոպոսի — որ առջնին եզրօրոդին եւ ատենով անոր փոքրաւորը եղած է տիրացու Նդիա անունով — խորհրդին վրայ Զեյթունեն օգնութիւն ինդրեց:

Զեյթունի Սարգիս եպիսկոպոս Խանթքորեան եւ չորս իշխաններ Տէլի-քէշիշ ա. Օհանին առաջարկեցին որ շուտով երթայ Թրնուղ եւ սրիկայ միւսէլլիմ Գայիշ-օղլուն իրեններով բռնէ, ու Զեյթուն բերէ: Քաջարի ա. Օհանիր քսան կարիճ առած հետք հասաւ Պրնուղը պաշարեց: Գայիշ-օղլուն, սարսափահար, առանց դիմադրութեան անձնատուր եղաւ: Հայերը այդ երեսուն հոգին թեւթեւի կապած շղթայաբար, իրենց ձիաններով մէկտեղ, բերին Զեյթունի վանքը, ուր մէկիկ մէկիկ ախոռններուն մէջ կապելով բանտարկեցին: Վերջապէս երեք օր ետքը, մահմետական ծէսով երգուընցնելով զանոնք՝ որ անգամ մըն ալ Փրնուղ ուաք պիտի չի կոխեն, ետ ճամբեցին նորէն, բայց հետիւուն, որովհետեւնախապէս անոնց ձիերը եւ ունեցածները զրաւած էին. մինակ Սիւլէյմանին ձին վար չղրին: Ամբողջ Զեյթունը հանդիսատես եղաւ այդ երեսուններու ձիւն ձմեռով կորակոր վերադարձին: Այդ առթիւ Տէլի-քէշիշը Զեյթունի վանքի մէջ Նիկողայոս եպիսկոպոսին ուղղեալ բարձրաձայն սա համբաւաւոր խօսքը արտասանեց՝ «Հայր սրբազն, Փէրման տէրման խթէր, տէրման, տէրման» (Հրովարտակը ուժ կ'ուղէ): Մինչեւ օրս Զեյթունի մէջ այդ խօսքը առածի կարգ անցած է Ֆէրման ալէրման իւնէր:

Նիկողայոս եպիսկոպոսը այդ ձմեռը բոլոր զէյթունցիներուն պատառաւոր հիւրն եղաւ մինչեւ զարուն: Աւագ երկուշարթիւն ա. Օհանէ մասնաւորապէս հիւրընկալուեցաւ մինչեւ Աւագ հինգարթի, որ օրը, 1850 ապրիլ 3, հանդիսաւոր ճաշու պատարագը ընելով, Ս. Սարգիս եկեղեցիին մէջ, վերադարձաւ իր վանքը:

Վերոյիշեալ դէովքէն տարի մը առաջ արդէն փրնուզի եպիսկոպոսը Պօլիս գացած եւ սուլթան Մէջիտէն ֆերման առեր էր, որ Գայիշ-օղուն անգամ մըն ալ Փրնուզ ոսք չպիտի կոխէ եւն:

Ուրիշ գրաւագ մը եւս ա. Օհանի կեանքէն: 1851ին Կիւրինի մէջ Զափառ Թորոս անուն կարիծ հայ մը տաճկցուցեր էին. Տէլի-քէշիշը զնաց եւ թուրքերու Շիրաններէն ազատելով զայն իւր կեռջ Վառվառէի եւ երկու զաւակներուն հետ Զէյլժուն բերաւ: Զափառ Թորոս ետքէն Զէյլժունի մէջ մանչ զաւակ մըն ալ ունեցաւ, որուն զէյլժունցիք, անոր մօրը բարեպաշտութեանը համար, Վառվառ անունը տուին: Այդ բարեպաշտ կինը՝ տեսմնելով որ իր ամուսինը տաճկութիւն կ'ընդունի լուր կը զրկէ ա. Օհանին որ զայ զիրենք ազատէ. անոր համար զէյլժունցիք մեծ համակրութիւն ցոյց տուին այդ աղնիւ տիկնոջ:

Զափառ Թորոսին աղատումին համառօտ պատմութիւնը այսպէս է. Տէլի-քէշիշը տասը զինուած մարդով կը մանէ Կիւրին եւ կ'երթայ ուղղակի շուկան: Բոլոր շուկայի մարդիկը ոսքի կենսեն յարգանքով ու նէմննաներով կ'ընդունին տասը նորեկ հիւրերը. բայց շատեր չէին դիաեր անոնց ով ըլլալը եւ ինչու գալը: Զարմանեքով կը նայէին ա. Օհանի, որ՝ կարմիր նժոյգի մը վրայ հեծած՝ իր 80 տարիներու սպիտակափառ մօրուքով ու աշխոյժ նայուածքով պատկառանք կ'ազգէր հանդիսականներուն. Հազած էր ու ճաւալ (ոսկեթել) չուխա շալվար, մէջքը կապած էր լահորի շալ, վրայէն հազած էր նամապան ու կ'անձնանք գունդան եւ սրմալու արձանիւ մը (մեծ վերաբեր մը), զլուխը զրած պալ ֆէլա (կուկլակի պէս մեծ ֆէս մը). Ֆէսին վրան ալ ոսկիէ խաչ մը կար զոր նուիրած էր սուլթան Մահմետ. մէջքէն կախ ինկած էր արձաթէ թուր մը զոր Եղիպտոսի Խալիքիմ փաշան ընծայած

էր. զոյդ մը արծաթէր առըճանակ ալ ձիուն թամբին երկու կողմը կախած էր: Կիւրինի հայերը կը հասկնան որ Զէյթունի նշանաւոր տէր Օհանն է. խփոյն տեղին երեւելիներէն Դոչունեան Մարգար աղան զայն իր տունը կը հրաւիրէ. բայց տ. Օհան մերժելով հայուն հրաւէրը կը խնդրէ որ զինքը քաղքին ամենէն հարուստ թուրքին տունը առաջնորդեն: Մարգար աղան կը վաղէ իմաց կու տայ տեղին ամենէն երեւելի թուրքին՝ Հավուս Ալիզատէ Սատրդ աղային, որ անմիջապէս իր տղան կը զսկէ Տէլի-քէշիշին եւ առօք փառօք իր տունը կը հրաւիրէ զայն իր մարդիկներով: Իրիկունը տ. Օհանը կը բացատրէ իր Կիւրին գալուն պատճառը եւ կը պահանջէ որ Զափառ Թորոսը իրեն յանձնուի: Սատրդ աղան կ'աղայէ որ իրեն ժամանակ արուի գայմագամին, միւֆթիին, գատըշին հետ աեսնուելու համար, որովհետեւ կը յարէ<sup>1</sup> Ասիկա կրօնական խնդիր մը ըլլալով բաւական ծանր բան է. գուն համբաւաւոր մարդ մընես, եթէ զաւակս ուղես՝ չեմ խնայեր, բայց այս պարագային այդ պաշտօնական մարդոց հաւանութիւնը անհրաժեշտ է:

Տէր հայրը հրամայօրէն կ'ըսէ Սատրդ աղային, « Դնա զուրցէ գատըշին, միւֆթիին եւն որ վաղը կէսօրին Զափառ Թորոսը իր ընտանիքով ու կահ կարասիքը տասը ջորիի վրայ բեռցած, առջեւս խառնէք որ Զէյթուն տանիմ՝ հակառակ պարագային կ'իջնեմ Դրսըդի՝ կիրծը չորս մարդուն աեղ 12 կիւրինցի տաճիկ կը բռնեմ ու Զէյթուն կը տանիմ զօրով՝ կը հայացնեմ»:

Վերջապէս գայմագամ, գատը, միւֆթի եւ Սատրդ աղա՝ ամենքը մէկտեղ կու գան եւ կ'որոշեն Եէնի Մուհամ-

<sup>1</sup> Կիւրինցիներուն քէրվանը Մարաշ, Այնթապ, Հալէպ երթալու համար Գըլսըզ կիրծէն կ'անցնի: Առդտեղ կը դանուին զէյթունցի Աճը Թէկեակեաններու աղարակատները: Զէյթունէն, արեւելեան կողմը, Յ ժամ հեռաւորութիւն ունի:

մէտը (Չափառ Թորոսը) յանձնել։ Թուրքերը կը խնդրեն որ գիշերով յանձնուի. ա. Օհանը չէ, կը պնդէ, պէտք է ցերեւ կով յանձնուին որ ամեն մարդ տեսնէ։ Տէլիքէշիշին կամքը կը կատարուի։ Սատրդ աղա 100 ոսկինոց ձի մըն ալ կը նուիրէ ա. Օհանին։

1852ին ա. Օհան իններօրդ անգամը ըլլալով Նրուասոցմ զնաց, եւ վերջինը եղաւ աս։ Նոյն տարին Մարաշի Ֆ-Ռէսառը եղաւ շկոդրացի Մուսթաֆա փաշան։ Տեղին թուրքերը զրգուեցին նորեկ փաշան որպէս զի գէյթունցիներուն անվճար թողած 150.000 լրշ. տուրքը պահանջէ. առով, կըսէին, զրախ ժողովուրդը ձեզմէ պիտի վախնաց ու հնազանգի եւ տուրքերը զիւրաւ պիտի գանձէք։

Փաշան համոզուեցաւ զրգուի թուրքերուն խորհուրդին եւ թիվէնքծիպաշի Հասան աղան Զէյթուն զիկեց որ անսուց տալիք տուրքը պահանջէ։ Զէյթունցիք բերին տուրքի տեղ թիվէնքծիպաշին առջեւը լեցուցին երկաթ, պայտ եւ այլ երկաթեզէններ, ըսելով թէ երկիրնին նեղ տեղ մ'ըլլալով փող չունին եւ ինչ որ ունին՝ ան կու տան։ Հասան աղան, տեսներով որ հնչուն զրամ չէ կարող ստանալ, ձեռնունայն ետ զարձաւ։

Մուսթաֆա փաշան կանչեց Մարաշու մեծերը, յայսնեց անսուց եղելութիւնը եւ իրեն եղած մերժումը ու պղտիկութիւնը։ Ան ատեն զիմեցնորէն աղաներու խորհրդին, որոնք կրկին համոզեցին զինքը որ Էսսաս+ (արդելք) հանէ, այսինքն Մարաշ գաւառին մէջ եղած բոլոր գայմազամներուն եւ միւտիւրներուն հրահանգ զրիէ ուր որ զէյթունցի գտնեն բռնեն եւ հսկողութեամբ Մարաշ ուղարկին։

Փաշան սասաիկ Էսսաս+ հանեց չորս կողմք։ Այդ ժամանակ զէյթունցիք փայտեկ (լրատար) զրկեցին ա. Օհանի ընդ առաջ, որ Երուասղէմէն կը վերադառնալ, որպէս զի

Մարաշ չի հանդիպի: Դժբախտաբար փայելը ձամբան չի կրնալով հանդիպել անոր, առ. Օհան միամոռեն ուղղակի Մարաշ կու դայ եւ ծուղակը կիյնայ: Փաշան անմիջապէս բանտարկել կու տայ զայն (ապրիլ 15):

Զէյթունի իշխանները աս տիտոր գէպքը լսելնուն գրեցին պատրիարքաբան, Տանօթամիրաններու բողոքելով փաշային անկարգութիւններուն գէմ եւ անոր պաշտօնանկութիւնը խնդրելով: Պօլսէն սկավառատինք, ի լուր մը եկաւ միայն: Ազերասպիր մըն ալ զրկեցին Մարաշու փաշային, որպէս զի արձակէ, առ. Օհանը: Ապարգիւն մնաց:

Իշխանները խորամաններութեան գիմելով երկրորդ ազերասպիր մըն ալ գրեցին փաշային սա պարունակութիւնով: «Փաշա է ֆէնտի, լսեցինք որ նոր թիւ ֆէնքիպաշի մը եկեր է, թէմիր աղա անունով: ը լալով ուժեղ մարդ մը մարաշցիք կը զողան եղեր անկէ: Նթէ այդ մարզը 60 հեծելազորով եւ աէլատէրն ալ հետը Զէյթուն զրկէք, զէյթունցիք վախնալով իրենց անվճար պարտքը կը հատուցանեն: Կը խնդրենք առաջարկինս մի մերժէք եւ ետասաւնալ վերցուցէք»:

Փաշան իշխաններուն առաջարկը խելքի մօտիկ դանելով, կատարեց անոնց պահանջը: Թէմիր աղան թմբուկներով, հեծելազօրքով եւ 8էլի-քէշիշով (երեք ամիս բանտարկութենէ ետք) մէկտեղ մտաւ Զէյթուն: Իշխանները համազեցին թէմիր աղան, որպէս զի զրէ փաշային՝ թէ տուրքը երկու ամիսէն պիտի դանձուի: Ետասաւնալ ալ վերցաւ: Զէյթունցիք այդ երկու ամսու մէջ, դիշերը ցերեկին խառններով, սկսան Ալպիատանէն, Նարփուզէն, Կէզբունէն, Մարաշէն եւն, մըջիւնի պէս ցորեն, գարի, աղ, սապոն եւ այլ պաշտեզէններ կը ել Զէյթուն:

Թէմիր աղան բնիկ երջնկացի համբաւաւոր զօրապետ մըն էր: Իշխանները, անոր ժամաններուն երկրորդ օրը, առ ին

իր ձիաւորներով տարբին Պէրփառ լեռը +վահել ընելու համար։ Օրական հինգ տաւար կը մորթէին։ Զէյթունի ախորժահամ զինիով եւ օղեով պատուականապէս կերան խմեցին մինչեւ տասնու հինգ օր։ Յուլիս 30ին վերադարձան Զէյթուն։ Խշանները, որպէս զի ժամանակ շահին, Թէմիր աղային առաջարկեցին որ Ծըռնուկը դնայ և օգոստոս տմին ալ հոն քէյփը ընէ։ բայց նախապէս խնդրեցին որ իր ձիաւորներուն 40ը ետ զըկէ եւ քասնը միայն թողու։ Թէմիր աղան ատ ալ կատարեց եւ քասն հոգեով դնաց ծերմուկ, ուր օգոստոս տմիսը նմանապէս կերուխումով անցուց։

Օգոստոսի վերջերը կրկն վերադարձան Զէյթուն։ Զէյթունի խշանները խնդրեցին Թէմիր աղայէն որ իրենց տուրքի հաշիւը ներկայացնէ, որ 150.000 դհ.-ի կը համնէր։ Ան ատեն զէյթունցիք բացէ ի բաց յայտարարեցին Թէմիր աղային թէ իրենք նոր տարւան 30.000 դհ. Տագառուն տուրքը կրնան միայն վճարել. աւելի փուլ մը չեն կրնար տալ։ Այդ 30.000էն 15.000ը արգէն եկեղեցիներուն պատկաներով, մնացած 15.000 դհ.-ը միայն կառավարութեան իրաւունքն էր<sup>1</sup>։ Թէմիր աղան կը յորդորէին որ 15.000ը առնէ ու ելէ երթայց։ Իրաւ է թէ կրսէին մեր երկրը կրախատի ալէս կ'երեւայ, բայց պառուզի ծառեր են ատոնք, իսկ գարի, ցորեն եւ այլ կենսական արմտիքներ չեն աճիր. ունինք մարտզական պաղ ջրեր, բայց ատոնք ստակ չեն շահեցներ մեզի եւն։

Թէմիր աղան խշաններուն առաջարկին վրայ կրակ կարեցաւ եւ մերժողական գիլք առաւ, ապէնի պիլիք մի սինիզ, եօքսա խմիմի խշեմիշինիզ. 150.000 զրուշը նազտ

<sup>1</sup> Զէյթունցիք սուլթան Մարտաէն եւ սուլթան Մահմատէն ձեռք բերած գէրմաններուն վրայ կռ.թնած էին, որոնք Զէյթունցիներու Հակոբան 30.000 տուրքին կէսը՝ անոնց եկեղեցիներու. կէսն ալ Այա Աօֆիայի յատկացուցած էին։

սպճեի եաբըն սկս վագրթա գտատար խթէրիմ . (Գիտէք զիս, չենէ անունս միայն լսեր էք . 150.000 դահեկանը, զուաստակ, վաղը այս ատեն կուզեմ):

Եշխանները պաղաքիւն կերպով ըսին՝ «ձեր բարկութեանը համար մենք պատասխան չենք տար . մեր պատասխանը՝ մեր կողմէն փափազ է ինտենտն թռող տայ» : Կանչեցին առ, Օհանը եւ «ա. Հայր, ըսին, աս թուրքին դուն պատասխանէ, չենէ հիմա կտոր կտոր կընենք եւ շուներուն առջեւ կը նետենք . այս մարդը մեր պատասխաները տեսնելով ուրիշ քաղքի հայերուն նմանցուց մեզ» :

Տ. Հօրը պատասխանը սա եղաւ թէմիր աղային՝ «Ազա, մեր Զէյթունը 150.000 զրշ. պարագ ունեցեր է . լաւ . ես երեք ամիս բանտարկուեցայ, ամեն ամիս 50.000ական զրշ. հաշուերով, պէտք է 150.000 զրշ. ինձի վճարուի : Ես սուլթան Մահմուտէն նշան, Թէրման ունիմ . Մըսրի խպահիմ փաշայէն սուր ունիմ, մանաւանդ որ հայ եկեղեցական մըն եմ . չէ՞ որ Մարաշ փաշային պոռացի, գոռացի, գոռք ալ այնտեղ ունկնդիր էիք, ըսի՞ որ ինձի պէս մարդ մը մի բանտարկեր, մանաւանդ որ Ս. Նըկրէն կու դայի, մեղք է, խղձի գէմ է, ամօթ է, չաեց. ըսի՞ որ ասիկոս վըստ սուզի կը նստի: Մեր իշխանները քեզ սահնացէ սահնաւ, զրօսանքէ զրօսանք պարտցուցին . գեռ քէյֆդ ի՞նչ կուզէ . 15.000 զրշ. ալ կու տան, առ, գոհ եղեր՝ ելի զնա: Զէ՞ որ գոռք զիս երեք ամիս բանտար թողուցիք, թէեւ մենք քեզ չըանտարկեցինք, ուղած տեղդ ալ պարտցուցինք: Իմ երեք ամսու բանտարկութեան համար օրական մէյմէկ ոսկիէն պէտք է վճարէք 90 ոսկի, 10 ոսկի ալ անոր շուքը, 100 ոսկի, 100 ոսկի ալ ձեր ձիերուն կերածնուն փոխարէն, կընէ 200 ոսկի: Հիմա, այդ 200 ոսկին ցնծաս ու մեկնիս» :

Թէմիր աղան ըորս կողմը նայելով, տեսաւ որ բոլորն ալ

ապառազնուած են, ճարահամ ըստ՝ գիափաղ է փենափ, վրաս երեք սոկիէն զատ բան չունիմ. Նոր եկեր էի Մարաշ, դեռ ամսական մը իսկ առած չէի: Տէր հայրը պահանջեց որ փաշային դրէ որովէս զի 200 սոկին դրկէ: Աս ալ չէինք առաներ ձեզմէ, բայց դուք օմանցի էք, եթէ շառնենք մեղք գործած կ'ըլսնք, ինչու որ մեր երկիրը առած մը կայ որ կ'ըսէ, Հացը օմանցիին ծունկին վրայ կ'ըլսյ, այսինքն օմանցի պաշտօնեան ապերախտ կ'ըլսյ, որքան պատիւ ընեւ վախէն ըրտ, կ'ըսէ. առոր համար ձեր ձիաններուն գարիի, խոտի գինը կը պահանջենք:

Թէմիր աղան յուսահատ զրեց Մարաշու փաշային որ շուտով 200 սոկի դրկէ իրը փրկանք:

Ձէյթունցիք Թէմիր աղան առօք վատօք, խայտառակօք, առին տաղին Սուրենեան Մարտիրոս իշխանի բերդը բանտարկեցին իր քանն ձիաւորներով:

Փաշայիննամակատար զինուորը երեք օրէն վերադարձաւ 200 սոկին հետը բերելով: Տէլե-քէշիշը 200 կամրուկ սոկիները առաւ, 100 սոկին Ս. Մարգիս եկեղեցիին նուիրեց, հարիւրն ալ իշխաններուն շնորհեց, որոնք սակայն մերժելով հէլալ ըրին տէր Օհանին:

Թէմիր աղան պատրաստուեցաւ մեկնիլ: Մեկնելէ առաջ շուկայի մէջ, ձիուն վրայ նատած, եւ բազմութեան ներկայութեան իր խօսքը չարս իշխաններու եւ առ. Օհանին ուղղերով ըստ՝ պաքընըզ աղալար, պէյլէր, պէն 60 սիննինտէ, պիր ատէմ իմ. իկիրմիտէ իքէն սիլքի օսմանլըլըղա տախիլ օրնուշըմ, աէմէք 40 սէնէտէն պէրի պտում մէմուրիյէթտէ պուլունմըշըմ, պէն պէջըէ վէրգանալսզ կէօրմէմիշ խախմ, աշք օլուն սիզլէրէ. մէկէր Զէյթուն Զէյթուն տէրլէր իսէ, եռուտուլաձագ շէյ տէյիլ իմիշ. կէլիօր ի քէն տավլումնպաղ իլէ կէլտիմ, շիմուիք սրբուա կիտիօրում:

“ 8եսեք, աղաներ եւ պէյեր, ես 60 տարեկան մարդ մըն  
եմ. 20 տարեկան էի օսմանցիութեան պաշտօնի կարգը  
անցայ. ըսել է 40 տարիէ ի վեր այս պաշտօնին մէջ կը  
զանուիմ. ես ասանկ հնարքներ չեի տեսած կեանքիս մէջ.՝  
ուրեմն կեցցէք զուք: Զէյթուն Զէյթուն կ'ըսէին՝ կըուելիք  
բան չ, եղեր. եկած ատենսթմբկահարութիւնով եկայ, հիմա  
սուափուս կ'եղթամ”:

Խշանները պատասխանեցին, “ թմբուկդ զարնել տուր  
նորէնն: ” Զէ, չէ, ըստ աղուէսօրէն թէմիր աղան: —  
“ Դուք զիտէք, եղաւ իշխաններու պատասխանը, բայց,  
առ ելցուցին իշխանները, փաշային մեր բարեւները տար եւ ըսէ:  
” ուխտաւոր տէրատէր մը բանտարկելը ատանկ չըլսար. ասանկ  
կ'ըլսայ վարպետութիւնը: Խսկ տ. Օհանը իր կողմէն վրայ  
բերաւ. “ ըսէ փաշային որ մենէ հեռու պտղոտի: Մարաշը իր  
դիլուն նեզ կը բերենք, հա. զուք ալ երթաք բարով”:

Թէմիր զնաց եւ քիչ օրէն փաշան ալ պաշտօնանկ եղաւ:

Զէյթունի քաղաքականութիւնը զէյթունցին ինքը

լու գիտէ:



## XII.

### Աղճադադի պատերազմը

Հրովարտակի նորոգմանը Զէյթունի վիճակը փոքր ինչ  
բարուորուելով՝ ժամանակաւոր հանդարտութիւն մը տիրեց,  
բայց խարուսիկ երեւոյթ մ' էր այս եւ վաղանցիկ, մանաւանդ  
կառավագութեան ամբողջ միուքը դրազեցնող մեծամեծ ու  
կարեւոր դէպքեր տեղի կ'ունենային, ինչպէս էր եգիպտական  
խնդիրը, որոյ լուծումէն յետոյ նա նորէն ու շաղրութիւնը  
զարձուց փոքր աղգութեանց վրայ՝ զէթ անսնք իւր ափին  
մէջ ուժով սեղմելու տիսուր քաղաքականութեամբ: Եւ այս  
անգամ փոխանակ Զէյթունի՝ անոր զրակից քիւրտ ցեղի մը

վրայ փորձեց իւր առաջապրած կեդրօնացման խորհուրդի գործադրութիւնը։ Այս ցեղը կը բնակէր Աղճառտաղ կոչուած լեռը, բաւական ստուար թուով, Զէյթունէն 27 եւ Ալ պսթանէն 15 ժամ՝ հինգաւորութեամբ վայր մը։ Առնիք ոչ զինուորական ծառայութիւն կը կատարէին եւ ոչ տուրք կը վճարէին կառավարութեան երիար տարբներէ հետէ։ Աւագի մեծ վեցիր հաֆրզ Ալի փաշա 1840ին ասնց վրայ եկառ սուլթան Մէջիտափ օրով։ Քիւրտերը բերդին մէջ ամրացած ըլլարզ՝ գժուար էր անոնց հետ զբախ ենել. թուրք ջուկաներէն ոչ մին կը համարձակէր յարձակում գործել բերդին վրայ։

Ալի փաշա զէյթունցի հայերը իրեն օգնութեան կոչեց ոչ միայն անոնց անվեհեր քաջութենէն օգտուելու զիտումնվ, այլ եւ հայոց եւ այս հեռաւոր մահմետական ցեղերու մէջ ատելութեան ու թշնամութեան սերմեր ցանելու նուրբ քաղաքականութեամբ։

Զէյթանցիք յօժարակամ յանձն առնելով եղած հրաւերը եկան եւ մէկ յարձակումով բերդին գուռը կատրեցին եւ մոտան ներս, ուր ապաստանող ապաստմբք տկար դիմաղրութենէ մը յետոց անձնատուր եղան։ Այս կուցն զոհ զնաց հռչակաւոր տէր Օհանի մէկ հատիկ զաւակը, որ հայ գունդին հրամանատարն էր եւ իւր մահ խորին ցաւ պատճառեց բոլոր զէյթունցւոց։

Փաշան տեսնելով հայոց քաջութիւնը լսաւ. «Տէվէթին եիկիրմի պին ատէմի օլմատան խէ Զէյթունտան պին ատամի օլսա էվլա տրը. — Զէյթունի 1000 մարդը տէրութեան 20,000 մարդէն լաւագոյն է»։ Եւ խորին շնորհակալութիւն մատուցանելով նոցա՝ որ ընդ ամենը 500 հոգի էին պատուով զրկեց զանոնք իրենց տեղերը, իւրաքանչիւրին պարզեւելով երկուքական ուկի եւ մէյմէկ ձեռք ճերմակեղէն։

Այս կախն ալ իւր միշտակութիւնն ունի Զէյթունի  
երգոց մէջ։

Եղծատազտա Տէլի քէշիշին ողու  
Հիւճիւմ իթտի գալէյէ գօշտու տօստօղու,  
Գուրշունլա վուրուլուպ սէրիլտի պաղըը,  
Եար ու աղեարէտէ վէրտի չօդ աղօր։

Թարգմ. Եղծատազտա Տէլի-քէշիշին  
Յարձակեցաւ, վաղեց ուղղակի բերդին,  
Հասաւ գնդակը զարկաւ իւր լերդին,  
Մեծ ցաւ պատճառեց բոլօրի սրտին։

### XIII.

#### Խասէրիի պահանջումն

Աղծատազի գէպքէն հազիւ մէկ տարի անցած՝ 1841ին  
էր, Խասէրի մականուանեալ զնուորական պաշտօնեայ մը  
500 հեծեալներով Զէյթուն մտաւ իրբեւ հիւր։ Հայերը  
զնի պատուով ընդունեցին եւ իւր մարդիկն ալ 2—2 բաժ-  
նեցին տուներու մէջ։ Բայց հիւրը քիչ ատենէն իւր խսկական  
գոյնը դուրս տուաւ 5 տարուան յետամնաց տուրք պահանջե-  
լով անոնցմեն, երեք օր միայն պայմանաժամ շնորհելով անոնց։

Զէյթունցիք անպատեհ համարելով առ այժմ հա-  
կատակել անոր գէմ, երեք օրուան մէջ բաւական քանակու-  
թեամբ երկաթ ու պայտ հաւաքեցին մէջերնին ու առա-  
ջարկեցին պաշտօնեայ Խասէրիին, որ իրենց ունեցած պար-  
տուց փոխարէն ընդունելով զանոնք՝ ընկալագիր մը տայ իրենց։  
Խասէրի մերժեց նոցա առաջարկը, հնչուն գրամ միայն պա-  
հանջելով։

Այն ատեն քովս գտնուող չորս իշխանք՝ “ունեցածնիս  
այս է, ուրիշ բան չենք կարող տալ”, ըսկով մեկնեցան,

ազդարարելով՝ միանգամայն իրեն, որ դուրս չ'եմէ, ու վասն զի, ըստն, մեր երխասարդները պյատեղ թռուքք տեսած չ'ըւլայնուն համար՝ ծանր պիտի թռուի իրենց քո ներկայութիւնդ եւ առաջին անգամ՝ հանդիպող պիտի սպաննէ քեզ:

Շատ բարկացաւ Խասեքի անոնց այս վարմունքին համար, բայց անկարող էր բան մ'անելու, որովհետեւ թէ ինք եւ թէ իւր զօրքեր անոնց ափին մէջ էին: Զզջաց երկաթ-ները չ'առնելուն համար. այժմ այն ալ ձեռքէ ելու. կը փափագէր՝ որ գտնէ իշխանք գալով խաղաղութեամբ արձակէին զինքը իւր տեղը գառնալու, բայց անոնք իրենց տեղ մի քանի հրոսակապետեր զրկեցին՝ Աճե-Ռէյէկ, Գառա-+էլլան, ԱՇէ-Նէ-Աղանդէկ, Պառանդիլան-Վահան, Պառանդիլան-Վահան, Ակ-Ֆէ-Էկ Առաջական եւ Ա էլլու-օղլու անուններով՝ որք ի դիմաց իշխանաց յայտարարեցին նմա ըսելով, « է ֆէն-ատիմ, պիզիմ տէօրթ տէրէպէյերինին էմրի պու արք, շիմոի աթընքա պինիալ կիթ մէլիսինիզ, պիզ տախի քէմալ իսթի-րահալթ իրէ Մարտաշ քէօփրիւսիւնէ գատար սիզի եօլծու իտէ-ձէյիլ. — տէք, մեր չըս իշխանաց հրամանն այս է, որ գուք հիմա ձիելնիդ հիծնելով մեկնիք, մենք ալ սոմենայն հանգստութեամբ ձեզ մինչեւ Մարտաշի կամուրջը պիտի առաջնորդենք. » ևսակայն՝ տէլացուցին՝ իրեւ վարձք մեր ուղեկցութեան պէտք է տասնական ոսկի վճարէք, հակառակ պարագային կը կողոպտենք զձեղ եւ մերկամարմին ու հետիւնն կը ճամբենք. ձեր մարդիքիկը երեկ ուղարկեցինք Կիւրեամինի ճամրով, ուր մեր հրոսակներ զմնոնք ամենն ալ կողոպտեցին. մեզ ալ մի եւ նոյն հարկին մէջ մի դնէք:

Խեղծ մարդք պարտաւորեցաւ կամայ ակամայ տասնական ոսկին վճարելով զլուխոր փորձանքէ աղատել, եւ ինք որ եկած էր Զէյթունը կողոպտելու՝ կողոպտուած եւ ամօթահար գարձաւ Մարտաշ:

## XIV.

Թէ զիրլիցոց կոփոք

1842 թուին, յաջորդ տարին, գարձեալ զէնք առնելու հարկադրուեցան մերայինք, վասն զի թէնձիրի թիւբը մէնները, որնք Աղջատաղի քրդաց նման ապատամբ էին, սաստիկ նեղուելով իրենց վրայ եկող Եռևու Փ փաշայէն, զէյթունցոց օգնութիւնը ինը լիցիցին:

Թէեւ շատ անգամներ սաստիկ վէճեր ու կոխւներ տեղի ունեցած էին ասոնց ու հայոց մէջտեղ, սակայն զէյթունցին իրեն սովորական եղած վեհանձնութեամբ իրեն բարի դրացութեան պարտականութիւնը կատարեց նեղ մնացող թշնամիցն օգնութեան ձեռք կարկառելով:

Փաշան Ղանսորլ կոչուած տեղը դրած ըլլարով իւր բանակը՝ պաշարած էր թէնձիրլիցիները՝ որոնք այլ եւս յուսահատ՝ աչքերնին յառած էին Զէյթունի վրայ:

Իրենց ակնկալութիւննի գերեւ չելսու: — Երեք իշխանք տ. Օհանի հետ մէկտեղ 500ի շափ քաջարի հայոց գլուխն անցած յարձակեցան Եռևու Փի բանակին վրայ, որ Զէյթունէն 8 ժամ հեռու կը գանուէր: Կարձատեւ կուտէ, մը յետոյ չարաչար յաղթեցին զմնոնք ու ցիրուցան փախուցին: Զուգագիստութեամբ ըստնք կամ բախտի տանիձին քմահաճոյքով մը այս անգամ ալ Եազուպեան մ. Ասուածատուր ազան իւր հիանալի նշանառութեամբը փաշային գրօշակակիրը զարկաւ սպաննեց. իսկ փաշան խոյս տալով միայն կարողացաւ իւր կեանքն ապատել ու կէօքսին ապաստանիլ:

Թէնձիրլիցիները յանհունս շնորհակալութիւն յայտնելով հայոց շատ մը ընծաներ տուին եւ մշտնջենապէս բարեկամ մնալու խոստումներով Ճամբեցին զանոնք:

Այս ալ իւր տեղն ունի Զէյթունի երգոց մէջ.

Տէլի քէշիշ տէր քի չըգտըմ տէօյիւզէ,  
Գարթալը գուզղանու տէօքտիսմ իւլիշէ,  
Ալնավըգա ույմա կէլ, Եռևսուֆ փաշա,  
Տուվալարը հագդա պաղը Զէյթոնուն:

Եալուսպ օղու տէտի պիլիր հալիմուէն,  
Կիշէ շահպազարըմ չըգար գօլումնան,  
Կէօզիւմ գան պիրիւմիւշ գօրդմամ էօլիւմտէն,  
Տէօյիշէ տէօյին պայրամ թօյ տըր Զէյթոնլու:

Ոորէն-օղու տէտի՝ աշըրէթ, աղլաման,  
Իմոտատճառ հաղըրըզ պօշա պէլէմէն,  
Ենիւ-տիւնեա տէտի՛: գահըր էյլէմէն,  
Ըիմուէն սանրա տէօյիւշ պէնիմ, Զէյթոնլու:

Ծովի-օղու տա տէտի՝ էյ Եռևսուֆ փաշա,  
Թէճիրլի աշըրէթէ օլտուն թամաշա,  
Զէյթունլուլար իլէ չըգաման պաշա,  
Արօք ալայէ չըգ մըշ իւնիւ Զէյթունուն:

Աշըր խալիլիմ պէն, Ճիւմլէտէն կէտա,  
Թէճիրլի աշըրէթի օլմուշտուր դատա,  
Զէյթունլու չափուծագ եէթտի իմտատա,  
Պանորէ տաղը օլտու շանրն, Զէյթունլու:

Թարդմ. Տէլի-քէշիշը կ'ըսէ. — ՞Ես կոռի ելայ,  
Անգլ ու ազուտ իջուցի դիականց վրայ,  
Չար մարգերու մինայիր, ով Եռևսուֆ փաշա,  
Զէյթունցոց աղօթքը Խստուծոյ հետ կապուած է:

Ետղուպեան կ'ըսէ. — ՞Դուն իմ վիճակս դիտես,  
Քանի-քանի տոիւծներ գուրս կ'ելլան խմբէս,

Աչքս արիւն լեցուերէ, չեմ վախնար մահէս,  
ուատերազմը հարսնիք կ'ընդունենք մենք՝ Զէյթունցիք :

Առորէնեան կ'ըսէ. — “Աշբէթ, մի արտասուէք.

Օգնութեան պատրաստ ենք, ի զուը մի կարծէք :  
Ենիւ-տիւնիս կ'ըսէ. — “Դուք վիշտ մի քաշէք,  
Ասկէ ետքը կոիւն իմն է, Զէյթունցիք” :

Շօվրօնան կ'ըսէ. — “Ա՛վ Եռևսու փ փաշա,

Թեճիրցւոց առջեւ խայտառակ ես եղեր,

Զէյթունցւոց հետ գլուխ չես կրնար ելլեր,

Չեր անունը երկինք հասաւ, Զէյթունցիք” :

Աշըդ խալին եմ՝ խղճուկ մուրացկան .

Թեճիրլի աշբէթը եղաւ թշուառական .

Զէյթունը շուտով հասաւ օգնութեան .

Պանտըլ լեռը ձեր փառքն եղաւ, Զէյթունցիք :

## XXV.

### Ալպուսթանցի Հած՝ աղան

Թուրք կառավարութիւնը, որ միշտ առիթ կը փնտուէր  
Զէյթունը հաներու իւր բացառիկ վիճակն, իրաւացի պատ-  
ճառ մը նկատեց 1842 ի գէպքը, յորում գէյթունցիք օգնու-  
թեան հասան Թեճիրլիցւոց ընդդէմ Եռևսու փ փաշայի, որ  
զանոնք նուածելու եկած էր :

Ուստի այս գործը ի զլուխ հանելու համար ընտրուեցաւ  
Ալպուսթանցի Հած՝ աղան, որ Պօլիս երթարով խնդիր մատու-  
ցած էր արդէն սուլթան Մէժիստի այս բանին համար : Իւր  
ծրագիրն էր՝ արգիլել Զէյթունի ցորենը եւ ուրիշ ամեն ու-  
տելիքները, որք Ալպիսթ անեն կը ստանային, եւ այսպէս նեղել

զանոնք քաղցով : Նոյեպէս խափանել անոնց երկաթահանքը ,  
որ անոնց շահավաճառի գլխաւոր սովորութն էր եւ որ դարձեալ  
Ալպիսթանի մօտ կը գտնուէր : Զանոնք այս եղանակաւ նեղը  
ձգելէ յետոյ շատ մը պաշտպան-դնելէ բաղկացեալ բանակով  
մը պիտի յարձակէր անոնց վրայ , որոնք ստիպեալ պիտի  
պարտաւորէին անձնատուր ըլլալ : Այս ծրագրին յաջողու-  
թիւնն ստոյգ կը թուէր , չետեւաբար եւ պէաք եղած ար-  
տօնութիւնը արուեցաւ 1844 ին :

Սակայն Հաճաղային ամեն հաշիւները ի գերեւ ելան ,  
վասն զի երբ նա Ալպիսթանի պաշարն արգիլեց Զէյթուն  
մտնելը , անոնք ալ տաճկի գիւղերը աւարի տուին ու իրենց  
վրայ եկող պաշտպօզուգներուն անսնկ ջարդ մը տուին՝ որ  
բարձրական էլլու :

Ե. Վ. է. Զ. Ք.

(Ե. Վ. Ք.)

Ալպուսթանը Հաճի աղա , Հէմ աէրէ պէյի ,  
Գէրման թահսիլ էթտի էյիսէն էյի ,  
Զէյթունլա վուրուշուր ալուրըմ աէյի ,  
Թիւրքիւ մաղլուպ էթտի Զէյթունըն քէցի :

Ճիշան նէհրին կէօղիւ Ալպուսթանտա տըր ,  
Տէմիր մատէն իսէ պէրիա տաղտա տըր ,  
Զէյթուն շէճիլէրի եիւղ աղարտան տըր ,  
Հաճ'աղա ենիլտի էլպէթտէ առ տըր :

Քարգմ . Ալպիսթանցի Հաճի աղան , տէրէ-պէյի լնելով ,  
Ուլթանէն ֆէրման մը ձեռք բերելով ,  
Զէյթունի հետ կոռուեցաւ և կառնում ըսելով :  
Զէյթուն գիւղը տաճկութիւնը նուաճեց :

Ճիշտն գետին ակը Ալպիսթանի մէջն է.

Երկաժմի հանդն ալ ուշիտի մէջն է.

Երես Ճերմկցնողը Զէյթունի քաջն է.

Հաճ'աղան յաղթուեցաւ. հարկաւ ամօթ է:



## XVI.

### Թօփալ-Սատո

Ինչ որ Հաճ'աղան չի յաջողեցաւ, կը կարծէր ի զլուխ  
հանել Թօփալ-Սատո անուն զօրապետը, որ բազմաթիւ ան-  
կանոն զօրքերով եկաւ Զէյթուն 1847 ին եւ ամեն օր կը  
սպառնար հայոց՝ լրաբար մունետիկ կանչել տալով. «Օն իքի  
սիննինտե, զրգ խթէրիմ. — տամներկու տարեկան աղջիկ  
կուգեմ»: Զէյթունցիք կը պատասխանէին «ԷՇքեարը մէք-  
լուհինիլ իշխան ինշալահ բէզալէթը քեամիլէ իլէ բիւսվայ  
օլուսպ լաշէնիդ պու տավարտա գուշարա նախագա օլումագ  
արը. — ձեր այդ պիղծ խորհուրդներուն համար Աստուծով  
կատարելապէս պիտի խայտառակուիք ու ձեր գիակը այս  
լեռներուն վրայ թռչնոց կերակուր պիտի ըլլայ»:

Սատո իւր բանակը գէմ յանդիման մօտեցուց Զէյթունի,  
վասն զի հայերը զանի հալածելու համար շատ տռաջ չի  
գնացին, այլ գիտմամբ թոյլ տուին, որ կարելի եղածին չափ  
մօա գայ. այնուհետեւ անոր ետեւի կողմէն ճամբան կորեցին  
1000 մարդով, որ չկարողանայ փախչել. 2000 հոգի ալ  
րիբերով ու կացիններով զինեալ անոնցմէ քիւ մը հեռու-  
գարանի մասած էին, իսկ ուղղակի թշնամոյն գէմ 120 մարդ  
միայն կար, կոխուած յարդի 40 հակերուն ետեւ՝ զորս զիշելով  
կամաց զորքերով թշնամոյն բանակին մօտեցուցած էին եւ  
իբրեւ պատճէշ կը գործածէին. 500 մարդ ալ առաջի 120  
մարդոց ետեւի կողմը կեցած էին: Ասոնց ամենն ալ կէս զի-

շերին հրացանձգութեան պիտի սկսէին, երբ եկեղեցեաց կոչ-նախները զարնուէին, — այս էր իրենց նշանը:

Մուկը, որ ինք զինք առիւծ կը կարծէր, բոլորովին բանուած էր թակարդին մէջ, բայց առանց վերահսու վտանգին աեղեակ լինելու՝ անուշ - անուշ կը քնանապր. եւ ահա մէկէն կոշնակներու ձայնին հետ հրացաններն ալ պայթեցան ամեն կողմէ: Սատո եւ իւր զինուորք գարհուրած վեր թռան իրենց անկողիններէն, ամեն բան թողուցին այնտեղ եւ սկսան փախչիլ խուճապով, բայց ուր որ կը գիմէին՝ իրենց առջեւ կը տեսնէին հայ սպառազգէնները:

Փոթորկալից քամիին զօրութեամբ ծառերէն վար թաւ փուռող աշնան աերեւներու նման իրարու ետեւէն կ'ինային թուրքերը գնտակներու եւ սուրերու հալուածին տակ, այնպէս որ յուսահասու ու սրտաբեկ սկսան աղաղակել՝ Աման, գարտաշար, եթիշիր, օրառոյու թիւքեթամիկզ, մէրհամէթ խոփապ ճանրմրու. գրյմայրն, սիրք եսիր թութուն. — աման, եղբայրներ, բաւական է, բանակը սպառեցիք. յանուն գթութեան մեր կեանքերուն խնայելով՝ գերի վարեցէք զմեղու:

Կոտորածը դազրեցաւ, բայց արգէն մարդոց ու կենքանեաց դիակներով լեցուած էր ամեն կողմ. հրամանասապ Սատօն եւս ինկած էր անկենդան ու գրեթէ անճանաչելի. իւր վրայի սուրէն միայն ճանչցուեցաւ անոր ինքնութիւնը, վասն զի անունը գրուած էր սուրբին վրայ. 500 հատ ալ մահմուալիկ ոսկի ելած էր վրայէն: Այս պատերազմը բաւական շահարեր եղաւ զէյթունցոց, օրոնք լսու մը կողոպտեցին բանակատեղին եւ ինկած ու գերի մնացած բոլոր զօրքերը:

Այս ձախող պատերազմով Սատո ալ բաղդ ունեցաւ զէյթունցոց բանաստեղծական երգերուն մէջ յիշուելու:

Թօսիալ Սատօ կէլտի Զէյթունումուզա,  
Աէօզ տիքտի օն իքի եաշ գըզարըմրզա,  
Թիւ. Փէնկ նշան ալտըդ տիզէրիմիզէ,  
Սատօ պէկ գաթէ օլտօւ էլերիմիզէ:

Թարգմ. Թօսիալ Սատօն ալ արշաւեց Զէյթուն,  
Աչք տնկեց մեր տասներկու ամեայ կոյսերուն.  
Հրացանը տնկեցինք մէջ մեր ծնկներուն,  
Սատօ պէկ զոհ եղաւ մեր քաջ ձեռքերուն:

## XVII.

### Հայթաները

Որբական բանակին պատահած դժբաղդութեան անտեղեակ կարգ մը կամաւոր անկանոն զօրքեր, որոնք հայնակ կը կոչուէին, Հազարաւոր բազմութեամբ Աներ-ունչ անցքէն անցնելու նպատակաւ Կէօքսին եկած էին ու անկէ Սատօ զօրապետին բանակին հետ միանալու մտադրութեամբ ճամբայ ելելու կը պատրաստուէին: Ասոնք ցեղով առնաւուատ էին եւ իրենց ազգային սովորութեան համեմատ ապիտակ շրջազգեաս հազած էին:

Երբ այս ըսւին առին ֆընուզիք առ անձին լրատարի մը միջոցաւ խոկոյն հազորդեցին գէյթունցւոց՝ պէտք եղածն ի գործ գնելու համար: Պատերազմական ոգեւորութիւնը գեռ եւս անցած չէր, վասն զի Սատօի խորտակումէն մէկ շաբաթ միսյն անցած էր, ուստի բոլոր սպառազէնները գիմեցին Աթ Օլուզու կոչուած տեղը, Թթեքիր գետակին միւս եզրը, որ Զէյթունի արեւմտեան կողմը կը գտնուի: 7 ժամ հեռաւուրութեամբ: 2 ժամի չափ դադարումէ յետոյ երեւցան հայնաները, որոնք կոտորածի ու կողուզատափ փափագով ոգեւորուած գեղեցիկ երազներ կը տեսնեին, բայց այդ երեւակայա-

կան ամեն ցնաբքներն յանկարծ օդը ցնկեցան, երբ առջեւնին տեսան Զէյթունի կազմ եւ պատղաստ գունդը: Այստեղ սկսան պատերազմը, որ տեւեց 2 ժամ: Այդշաբ կարծ ժամանակի մէջ 2000 Ալպանացիներէն հազիւ 24 մարդ ողջ ազատեցաւ. միւսները ամենն ալ չարաւար կոտորուեցան: Պատերազմին տեղը կը կոչուի մինչեւ ցայսօր Հայուս Քոչուն կամ Գյուղը Քըսան, որովհետեւ հայթաները Քաղը Քըսան ալ կը կոչուեին:

## XVIII.

### Պայազիտ-օլլու Ահմէտ փաշա

Զէյթունի անընկճելի ոյժը եւ յաղթական պատերազմները սյլ եւս ակնածելի դարձուցած էին զինքը ամենեցուն, եւ շատեր կը փափագէին առանալ անոր բարեկամութիւնն ու աջակցութիւնը իրենց անհատական կամ հասարակական կեանքին մէջ ունեցած խորհուրդներու յաջողութեան համար: Այսպէս Համբրդ Ալի փաշա անոր ուժին պէտք տեսաւ Աղջատազի կռուցյն մէջ. Թե՛միրիցիները անոր կռթնեցան՝ Եռուսումի փաշայի գիմազրելու համար. նոյնակէս մարաշը Պայազիտ-օլլու Ահմէտ փաշան ուղելով տեղւցյն կառավարչութիւնը ձեռքբերել՝ զէյթունցուց պաշտպանութեանը դիմեց:

Մա 1853ին 20 հեծեալներով Զէյթուն գալով իւր խորհուրդը յայտնեց եւ Լօքսի գեան աւ. Յովհաննէս եպիսկոպոսին թանկագին մատանի մը ու. Ս. Աստուածածին վանքին ալ 30 ոսկի սրբողութեամբ գեղեցիկ ջորի մը, չորս իշխանաց եւ Տէլի-քէշիշ ա. Օհանի ալ մէյմէկ արժանավայել ընծաներ տալով՝ աղաչեց անռնց, որ իրենց սեփական ուժերով Մարաշ իջեցնեն ու այնտեղ պաշտօնավարող կառավարչին տեղ հաստատեն զինքը, պատճառելով թէ նու օտար

մընէ, իսկ ինքը տեղացի, չետեւաբար եւ աւելի օգտակար պիտի ըլլայ հանրութեան եւ մասնաւորապէս Զէյթունի։ Հաւանականաբար ուրիշ փառափրական ձգտութներ ալ ուներ աւելի ընդարձակ ծրագրով, եթէ հանգամանկքները թոյլ տային անոնց գործադրութեանը։

Զէյթունցիք ընդունեցին նորա առաջարկը պայմանաւոր իւր կնքով ու ստորագրութեամբ ապահովէ զիրենք այս առթիւ, առեն պատասխանատուութիւն ինքը ստանձնելով։ Ահմէտ յանձն առաւ այս պայմանը եւ տուաւ անոնց պահանջուած ապահովագիրը։

Այն առեն իշխանք իրենց մօտ հաւաքելով 500 կտրիճ պատերազմիկներ, առ Օհանն ալ ի միասին, առին Ահմէտ փաշան (այս տիտղոսը ուներ արդէն) եւ Ախրատավիթի գագաթէն սկսեալ անընդհատ հրացան արձակելով իջան Մարաշ ու այնտեղ հաստատեցին զանի իւր փափազած պաշտօնին մէջ՝ առանց ո եւ է ընդդիմութեան հանդիպելու։

Շատ գոհ մնալով փաշան՝ մեծ ընդունելութիւն արտ անոնց եւ Մարաշի գիշերապահութիւնը անոնց յանձնեց։ Մեծ վախիթ մէջ մնացին տեղացի տաճիկները՝ կարծելով թէ այսպէս Մարաշ զէյթունցոց ձեռքն անցաւ. անոր համար շատերը խանութ բանալու ալ սիրտ չեն աներ. բայց մէկ ամիսէն զէյթունցիք վերադարձան իրենց տեղը, եւ Ահմէտ փաշան ալ հազեւ 5 ամիս կարողացաւ պահել իւր զիրքը. այնուհետեւ պաշտօնանկ եղաւ։

## XIX.

Առաջին զաղափարական քարոզիչը

Այս ատենները (1853 թ.) Պօլսէն Զէյթուն եկաւ Մէլիքեան Արծրունի Յովակիմ աղան՝ իրքեւ գործիչ՝ ու հին պանդոկը (քէրվանսարայ) կառավարական պալատի ձեւ-

մոցներով՝ ինքը եղաւ կառավարիչ, չորս իշխաններով մողովոյ  
անդամ եւ Տիրացուեան տէր Մարտիրոսն ալ գաատուոք,  
ու այսպէս սկսաւ կառավարել շատ կանոնաւոր կերպով։  
Մէկ տարի վերջ Կիւրեամինի բերդին նորոգութեան ձեռնար-  
կեց եւ այս բանին համար չի կրնարով պէտք եղածին շափ  
դրամ հասցնել՝ խորհեցաւ Ռուսիա երթալ այնտեղէն դրամ  
ճարելու համար։ Արեւելքան պատերազմին բռրքոքած ժա-  
մանակին էր, հետեւարար եւ խիստ վտանգաւոր այսպիսի ճա-  
նապարհորդութիւն մը, ուստի իշխանք ընդդիմոցան, բայց  
նա պնդերով իւր որոշման վրայ ճամբայ ելաւ ու կարնոյ մէջ  
ճանցուելով ձերբակալուեցաւ եւ աեղոյն առաջնորդ Գրի-  
գորիս եպիսկոպոսի գործ դրած սաստիկ ջանքերուն հակառակ՝  
չի կրնարով ազատուիլ՝ կախաղան բարձրացաւ։

## XX.

Քիրմէնի Հավաճայ։

Որովհետեւ արեւելքան պատերազմը բացուած էր՝ թո-  
շակաւոր կամաւոր զօրք զբելու համար մէկը եկած էր Մարաշ  
Անգլիայ կողմանէ Քիրմէնի Հավաճայ անունով, որ լիբանանցի  
էր՝ ազգաւ մարօնիստ (1854)։ Այդ կամաւոր զօրաց պէտքե-  
րու հոգն ալ ինք ստանձնած բլսոլով՝ մազէ վրաններ ալ  
հիւսել կու տար անոնց համար։ Ինքը յատկապէս վրաններ-  
ուն շափն ու ձեւը տուած ու հարկաւոր եղած յանձնարա-  
րութիւնն արած էր Մազմաններու թուքը շէյլին, բայց սա  
իրեն որուած շափէն պակաս հանած ու խարդախած բլս-  
լուն վէճի բռնուեցան Հավաճային հետ, եւ չի կրնարով հա-  
մանձայնիլ՝ գատաւորին վճռոյն դիմեցին։ գատաւորը առանց  
ուշ գնելու Հավաճայի առարկութիւններուն զատը վերջա-  
ցուց ի նպաստ շէյլին։ Այս անարդարութեան գէմ սաստիկ

զայրացած Հավաճան, մանաւանդ գորաւոր պետութեան մը կոզմանէ գործակասար նշանակուած բլատուն վրայ ինքնաւ վսահ, աղաղակեց գատարանին մէջ՝ “փեղեւենկ, պէցըլ” մի շերիաթ քեսերէր. — կառատ, այսպէս կը կարեն գատաստանը :

Եթէ յանկօնրծ ահազին ոռումը մը պայթէր մղեռանդ գատաւորին ոտքերուն տակ՝ այնչափ պիտի չե սոսկար նա, որչափ սոսկաց այս մէկ խօսքէն՝ որ կեավուրի մը բերնէն արտասանուեցաւ այսպէս անսպասելի յանդզնութեամբ: Խակոյն շուկան իջաւ, զրգուց խուժանը, “մեր սուրբ օրէնքը եւ կրօնքը անսպասեցաւ, պէտք է վրէժինդիր ըլլալ,” աղաղակերով :

Տգետ ու կատաղի ժօղովուրդը, որ բռնկելու Համար կայծի մը կը սպասէ միշա՛ բորբոքեցաւ մէկէն գատաւորին զրգուիչ խօսքերէն, գիմեց ահազին բազմութեամբ Հավաճային բնակած տունը եւ կրակ տաղով շենքին՝ կենդանոյն այրեց խեղճ մարդը իւր տիկնոջ եւ մէկ զաւկին՝ հետ, երկրորդ զաւակը աղասուեցաւ Համան քէօչէկ անուն անձի մը միջոցաւ:

Ասոնց Համար յօրինուած երգին հետեւեալ սողերը կը նշանակենք.

Մազմանլարըն շէյխի չալտը պիր մէհենկ,  
Հավաճա գատը, ատէտի փեղեվէնկ,  
Գատը գաղէպէնտի, չէքտի պիր թիւֆէնկ.  
Պագըն շիմտի Հավաճանըն հալընա:

Աենէ պին իբի իւզ եթմիշ իբիտէ  
Օլտու պու ալամէթ թարիխ իւլամաէ,  
Ինմիհասը մարտըն օթուզ պիրինտէ,  
Աօն կիւնիւնտէ էօյլէն եանտը Հավաճա:

Թարգմ. Մազմաններուն շէյխը փորձանք մը բերեց,  
Հավաճան գատըին կաւառ դու գոչեց,  
Գատին ալ կատղեցաւ, հրացանը քաշեց  
Տեսէք հիմա Հավաճային վիճակը:

Հազար երկու հարիւր եօթանասուն երկուքին՝  
Պատահեցաւ այս գէպք թուքք թուականին,  
Խնդիրը վերջացաւ մարտ երեսուն մէկին,  
Աերջին օրուան ցերեկ Հավաճան ալ վառեցին:

Ի լուր այս քստմնելի ոճրոյն՝ սպար զայրոյթով բոր-  
րոքած զէյթունցիք վճռեցին վրէժինդիր ըլալ Մարաշի  
բողոք թուրքիրէն և քրիտոնէութեան պատիւը պաշտպա-  
նել ընդդէմ բարբարոս մոլեռանդութեան, ուստի այնտեղի  
հայերէն մի քանին կանչելով պատուիրեցին, որ տաճկաց  
թաղերէն զատուելով մեկուսանան, որպէս զի յարձակման  
ժամանակ չի վթասուին իրենք ալ: Բայց մարաշիք այս ա-  
հազին գործին իրենց համար ունենալիք ծանր հետեւանք-  
ներուն վրայ մտածելով՝ աղաջեցին, թախանձեցին, որ այս  
խորհուրդէն հրաժարին: Շատ գժուարաւ հանգարաեցան  
զէյթոնցիք՝ միայն Մարաշի հայոց ապազան մտածելով,  
բայց եւ այնպէս իրենց խղճին վրայ ծանրացող ճնշումէն այն  
ատեն միայն ազատուեցան, երբ տարարազդ զահերու ածիւ-  
նին նուիրեցին մի քանի թուրքերու ջերմ արիւնք, որպէս  
պատարագ քաւութեան իսլամներու մեղաց:

Արդեօք քաղաքակիրթ կոչուած նւրօպան ալ, արդեօք  
քրիստոնեայ համալուած նւրօպան ալ այս վեհոգի զէյթուն-  
ցիներու, այս ամ մը քաջաբազուկ հայերու ունեցած քրիս-  
տոնէական նախանձայուզութեան մէկ տասներորդը կը կրէ,  
իւր սրտին մէջ: Աւաղ, կը տարակուսինք... Հարիւր հա-

զարտուղը անմեղ հայոց իսդգժարար թափուած արիւն իբրեւ  
յաւիտենական բողոք գեռ եւս կը ծանրանոյ քրիստոնեայ  
աշխարհի խղճին վրայ : Իեցցէ Զէյթուն, որ կարող է ազնուու-  
թեռն կինդանի տիպար մը հանդիսանալ տիեզերահռչակ  
եւրօպային :

## XXI.

Զէյթունցւոց ու Թէմիլիցւոց թշնամութիւնը :

1850Էն սկսեալ շարունակ պատերազմ :

Խնապէս յիշեցինք XIV դիւնյն մէջ՝ Թէմիլիցիք հաշտ  
չէին զէյթունցւոց հետ եւ բազմիցս արիւնաշեղ կախւեր  
մզած, այնպէս որ 5 տարուան մէջ 10 անգամ պատերազմ  
ունեցած են իրարու գէմ, որ կը պատահէր միշտ գարնան եւ  
աշնան՝ Թէմիլիցւոց ամարանց երթեւեկելու ժամանակ :

Սոցա թշնամութեան պատճառն էր այս վայկառուն  
ցեղին յափշտակիչ ու աւարառու բնաւորութիւն մ'ունե-  
նալը, որուն երեսէն հանգիստ չունեին Զէյթունի զորեպան-  
ներ եւ միշտ կը կօղոպտուէին, կրապաննուուէին իրենց ուղեւո-  
րութեան ատեն, երբ ատոնց վրաններուն քովէն կ'անցնէին  
առանձինն : Զէյթունցիք ալ չի կրնալով Թէմիլիցւոց վնասել  
անոնց վրաններու ցիրուցան եւ իրարմէ շատ հեռու տեղեր  
շարուած ըլլալուն պատճառաւ՝ կրապանէին գարնան եւ աշ-  
նան եղանակներուն, յորս նոքա խմբովին կը չուէին ամարա-  
նց կամ կը գառնային անտաի . զննեալ յարձակելով անոնց  
վրայ՝ ընդ միոյ երեսուն եւ ընդ միոյ հարիւր կը փոխարինէին  
անոնց գործած շարիքները, այնպէս որ անոնք իրենց երթեւե-  
կութեան ձամբան՝ որ ի սկզբան Զէյթունի շուկային մէջէն  
էր, պարտաւորեցան հետզհետէ Առնիբոս, անկի ալ Չորրէն,  
Առաջնը, Մէյբէնչէլ, Կրէսէնէլ+ փոխադրել (այս վերջինը  
քաղաքէն 20 ժամ՝ հեռու է):

Բազմաթիւ քնոդհարութերու մէջ կը պատմենք միայն 1855 թռուականի կոխոք՝ յորում վերջնականապէս պարունակուն խառնովանելով թիգիլցիցիք առաջարկուած հաշտութեան պայմաններն յանձն առ ին եւ թշնամութիւնները երկուստեք դաղբեցան :

Սոյն թռուականին գարնան եղանակին, երբ անոնք կը պատրաստուէին դարձեալ իւնկիւթիւ կամուրջեն անցնելով ամարանոց երթալու՝ զէյթունցիք գնացին բռնեցին կամուրջը, որ ձգուած է Զահան գետին վրայ Մարաշէն Յժամ եւ Զէյթունէն 9 ժամ հեռաւորութեամբ, ասոր հարաւային կազմը :

Դեռը սաստիկ յորդած ըլլալով՝ ջուրէն անցնիլ անկարելի էր. կամուրջի գլուխն ալ հայերը բռնած էին. ուրիշ ձար չի կար, — կամ կոռուիլ, կամ հնազանդութիւն ցուցնել պէտք էր, կոռուելու համար իրենց գիրքը շատ անևաստ էր, թէ եւ Մարաշի բոլոր թռութերը իրենց ետեւն էին: 15 օր իրենց կիններով, զատկիներով եւ ամեն անասուններով այնաեղ սպասելէ յետոյ վճռեցին հնազանդութիւն յայտնելու հաշտուիլ զէյթունցւոց հետ:

Իրենց ցեղապետները, ուսերնուն վրայ պատանքի ձեւով ձերմակ կտաւ ձգած՝ իրքեւ նշան խոնարհութեան, եկան մինչեւ կամուրջին մէջաեզր, ուր կեցած էին մեր մեծաւորները՝ չորս իշխանք մէկ կողմը եւ 8 էլեքէշին ու Պալճեան մ. Հալւոր ազան մի ս կողմը գէմ առ դէմ: Ցեղապետները այնուեղ մեղայ, գոչելով եւ իրենց կրօնքի ու աւանդական սովորութեանց համեմատ ամենածանր համարուած երդումները արտասանելով՝ հնազանդութիւն յայտնեցին ու հաշտութիւն խնդրեցին: Մեր իշխանք ընդունեցին առաջարկուած հաշտութիւնը՝ պայման դնելով, որ յետ այնորիկ չի համարձակին անոնք զէյթունցիներէն մէկուն կամ անոր անասույն մէկ մազին անգամ գալիքու: Այնուհետեւ ո. Օհան կա-

մուրջին բարձրագոյն կետին վրայ կանգնած՝ սուրբ երկնցուց ու անոր տակէն անցան բոլոր ցեղապետները, ապա թոյլ տուին անոնց, որ ամենը 1000 տուն էին, երթալ ամարանոց:

Բայց հաշտութեան այս դաշնաք հազեւ չորս տարի տեւեց. Թե՛ճիրլցիք նորէն սկսան իրենց նախկին ընթացքը ըստնել, վասն զի Մարաշի թուրքերը զանոնք գրգռեցին ըսելով՝ «ամօթ չէ ձեզի» որ կեավուրներու առջեւ այդպէս խոնարհիք նուաստութեամբ. ձեր թիւն ալ անոնց թուոյն հաւասար է, մանաւանդ որ դուք ս. կրօնիքի հզօրագոյն պատնէշն ունիք (սիզտէ տին գուվվէթի վար). դուք գործեցեք ըստ առաջնոյն եւ եթէ ինդիր ծագին մենք ալ անտարեր չենք մնար, կ'օգնենք ձեզ»:

Այսպէս ըսերլով նպաստակնին էր դարձեալ խռովութիւն ձգել մեր եւ աշխրէթներուն մէջ եւ մէկզմէկ ջարդել տալ իրարու. վասն զի ինչպէս մեզմէ, նոյնպէս եւ թե՛ճիրլցիններէն դժգոհ էին, իրենք ալ շատ անգամ վնասուելուն համար ասոնց երեսէն: Եթերէկ ատեն, շուկային մէջ յայտնի համարձակ յափշտակութիւններ գործել՝ սովորական բաներ էին թե՛ճիրլցիւոց համար, եւ այդ շահատակութիւններկը գործէին ամենուն վրայ առանց ազգի եւ կրօնիքի խարութեան: Ուստի թուրքեր չի կրնալով անոնց ուղղակի բան մ'անել, կ'աշխատէին անուղղակի կերպով վնասել. անոնք ալ յիմարաբար գործիք դարձած այդ թուրքերուն նենդաւոր թելազըռութեանց սկսան իրենց հին փողը հնչեցնել:

Զէյթունցիք խորհուրդ անելով՝ որոշեցին այս անգամ գործը հիմնապէս կարգադրել առանց արիւնչեղութեան. բողոքելով ասոնց անզուսպ ու բիրտ ընթացից գէմ կեղրոնակն կառավարութեան առջեւ՝ պահանջել որ Զէյթունէն 50 ժամ հեռաւորութեամբ տեղ մը փոխադրուին անոնք ու հատատուն բնակարաններու մէջ զետեղուին:

Այս գործին համար ընտրուեցան Մելորովակ վարդապետն ու առ Մովսէս քահանան, որոնք Պօլս երթարով 1859 ին՝ յաջողեցան իրենց խնդիր ընդունել տալու Մովլան Մեծիս կայսեր, որ զանոնք տեղաւորեց Հայութեամբ: Սակայն ուեղոյն կլիմային սաստիկ տաքութեան չի կրնալով դիմանալ անոնք, շատեր ջարդուեցան:

Թե՛ճիրիցւոց այս կռուոյն ժամանակ Պալճեան Հաջի Հալոր աղան ոչ միայն քաջալեր ու խրախոյս հանդիսացաւ իւր աղջու խօսքերով, այլ եւ նիւթական մեծամեծ զոհութիւններ արաւ աղքատ պատերազմիկներուն տալով յօժարակամ ինչ որ պէտք ունեին՝ հաց, զէնք, ու աղմամթելք եւայլն զրեթէ ամիս մը շարունակ:

## XXII.

### 8. Օհաննէս վարդապետ եւ կրթական վիճակ

Թէեւ իրենց քաջազօրծութիւններով մեծ անուն կը ստանային զէյթունցիք, ցաւալի բան էր սակայն, որ կրթական գործին համար իրենց ունեցած անհոգութեամբ ժամանակին պահանջած անհրաժեշտ գաստիարակութենէն ու լուսաւորութենէն անմասն կը մնային:

Այս պէտքը մասամբ լրացնելու աշխատեցաւ գառնեցի առ. Օհաննէս վարդապետը, որ 1848 ին՝ Զէյթուն դարով՝ Ս. Յովհաննէս եկեղեցւոյ մօտը դպրոց մը շնորհ տուաւ ու սկսաւ ինքը գասախօսել, օգնութեամբ տեղացի տ. Դազար քահանայի, եւ առաջին անգամն ըլլալով՝ ուսուցանել զէյթունցի մանկանց հայերէն հին եւ նոր լեզուները, որոնք բոլորովին անձանօթ էին այնտեղ. նոյն իսկ վարժարանը ինչ բան ըլլալը չը գիտէին. հետեւարար եւ այս արժանաւոր եւ կեղեցականը դարձաւ հիմնադիր մեր կրթական գործին.

այնուհետեւ գալրոցներն ամենդհատարար պահեցին իրենց զոյութիւնը ԶԵՂԹՈՒՆԻ մէջ թէեւ արտաքին ձեռնտուութեամբ ու ազգեցութեամբ։

Օհաննէս վարդապետի ձեռնարկութենէն ա.թ տարի վերջ 1856 թուականին Կ. Պօսէն եկաւ Խաչատուք պատուելի իւթիւնեանը եւ, առաջնորդ տ. Յովհաննէս եպիսկոպոսի ու Պաղծեան մ. Հալւոր աղայի աջակցութեամբ եւ չորս իշխանաց հաճութեամբ, ձեռք զարկաւ վարժարանի մը շինութեան՝ քաղաքին դիմացը գտնուած մեծ արտի մը վրայ, որ կը պատկանէր Պաղծեանց եւ որ յիշեալ Հալւոր աղան նուիրեց վարժարանին։ Հիմնարկութիւնը եղած ատեն եպիսկոպոսին հրաւիրմանմբ բոլոր ժողովուրդը խուռն բազմութեամբ դիմեց նոյն արտօր, վարդապատի բշ. օրը, յորում հանդիսաւոր ս. պատարագ մատոյց առաջնորդ սրբազնը, եւ յետ աւարտումն՝ իւթիւնեան պատուելին ազգու բանախօսութեամբ ուսման եւ կրթութեան կարեւորութիւնը զգացնելով հանգերձ ի սէր եւ ի միութիւն յորդորեց ժողովուրդը։ Ի միջի այլոց ըսաց նաեւ, «Դուք, ո զԵՂԹՈՒՆԻկի, որ աղատ էք եւ աղատութեան համար կը կռուիք, գերութեան նշաններ կը կրէք ձեր վրայ, ձեր երիտասարդաց եւ պատանեաց ականջներէն կախուած գինգերն դարսուոր գերութեան մը յայտարար նշաններն են։ մէկդի նետեցէք ատոնք, վասն զի գերի չէք դուք։» Ներկայ գտնուող բոլոր երիտասարդդը ու պատանիք զգածուած այս խօսքերէն՝ խսկցն հանեցին գինգերը իրենց ականջներէն՝ այլ եւս չը գործածելու հաստատ մտադրութեամբ։

Ափսոն, որ այս ազնիւ անձնաւորութիւնը դեռ եւս չը հասած իւր ցանկալի նպատակին՝ վաղահաս մահը շուտ խլեց զայն մենէ, շէնքը կատարելապէս աւարտ չի հասած, որուն համար Պաղծեան իւր քսակէն շատ ծախք արաւ եւ որ այժմ

փլատակ մը դառնարով՝ հողի ու քարի կոյտ մը միայն մնացած է:


Պատուելին զերեղմանը կը գտնուի ԶԵՐԹՈՒՆԻ Ս. Յովհաննես եկեղեցւոյն գաւիթը:

Հինգ տարի վերջ — |1861 ին՝ Մաշկերտցի Շարօնան Սարգիս պատուելին եկառ ԶԵՐԹՈՒՆ դասատուութեան, բայց նա ալ երկար չի կրնարով ապրիլ երեք տարի վերջը մեռաւ:

1865 թուականին դասատու կարգեցաւ բնիկ զԵՐԹՈՒՆցի Յարութիւն էֆ. Զաքըրեան, որ իւր ուսմունք տռած էր Կ. Պօլիս, Ղալաթիոյ դպրոցին մէջ: Այս ատենն էր, որ Պահմիրէ բնակող արարկերցի Պօղոս էֆ. Կարապետեան ազգասէր անձը ԶԵՐԹՈՒՆԻ դպրոցներուն նու իրեց 400 ոսկի՝ դպրոցական ուրիշ ամեն պէտքերովն հանդերձ: Միեւնոյն ատեն ալէքսանդրաբնակ զմիւռնիացի թագւոր փաշա Յակոբեան ալ 200 ոսկի նուիրեց նոյն նպատակաւ, իւր կողմէն դասատու դրկերով պ. Կարապետ Տէր Մինասեան (այժմ Վահան վարդապետ): Այս նուիրատուութիւններն կարեւոր զարկ մը տուին ԶԵՐԹՈՒՆԻ կրթական գործին:

1880 թուականին ալ Հայոց Միացեալ ընկերութիւնը, ինչպէս շատ ուրիշ տեղեր, ԶԵՐԹՈՒՆԻ մէջ ալ վարժարան մը բացաւ իւր կողմանէ սնօրէն-դասատու կարգելով յաջորդաբար Բարեկամ Վարդուկեան, Պօյածերտեան, Ալաշվերտեան, Պօյածեան բ. անզամ, Սմբատ Բիւրատ Տէր Ղազարեան էֆէնտիները, ի վերջոյ Աւետիք էֆ. Կեսիանեան, որ 1895 ի պատերազմին մէջ արիաբար կռուելով նահատակուեցաւ եւ վարժարանն ալ փակուեցաւ՝ 16 տարի անընդմիջապէս շարունակուելէ յետոյ: Մակայն երկու տարի վերջը վարժարանը վերաբացուեցաւ պատրիարքարանի կողմէ եւ այժմ դասատուութիւնը կը շարունակուի նոյն վարժարանի հին շրջանաւարտներէն երկուքի զեկավարութեամբ:

Դաստիեցի ու . Օհաննէս վարդապետը իրբեւ գասառու վարժարանին մէջ անձնու իրաբար աշխատելէ զատ, իրբեւ ախտար ճշմարիս ու պարտաճանաչ եկեղեցականութեան՝ տաճարին մէջ ու անկէ գուրք ալ սննդադար խօսած իւր հոգեցունչ խրատներով բոլոր ժողովրդոց, մանաւանդ չորս իշխանաց մէջ եղած միութիւնը եւ համերաշխութիւնն աւելի եւս ամիսապնդեց : Սորա խորհրդով Պօլիս դրկուեցան 4 երեւելի հայեր հին հրովարտակը նորոգել տաղու սուլթան Մէծիտի եւս : Այս անձինքն էին՝ մ. Յովհաննէս Շօվլոսեան ու Նազարէթ Սուրբէնեան իշխանք եւ մ. Հալոր Պալճեան ու մ. Յակոբ Զագրուեան, հարուստ դասակարգէ, որոնք յաջողեցան ի գլուխ հանել իրենց յանձնուած պաշտօնը Մատթէոս պատրիարքի եւ վառօդապետ Տատեան Պօղոս պէտի միջնորդութեանց շնորհիւ :



### XXIII.

#### Խուրշիտ փաշա

Մէծիրլիցւոց գործին համար 1859 թուականին Պօլիս գնացող Մէսքովալ վարդապետը եւ ա . Մովսէս քահանան նոյնպէս աշխատեցան այս հրովարտակը կրկին նորոգել տաղու սուլթան Մէծիտէն, բայց չյաջողեցան . ընդհակառակն կառավարութիւնը ջանաց, որ զօրաւոր հարուած մը տաղով Զէյթունի՝ սարսափի ազգեցութեան տակ աւելցնէ անոնց 24.000 դաշեկանի որոշեալ տուբքը եւ ի վազուց անտի հաստատեալ զրութիւնը վերցնէ անկէ : Ասոր համար Մարտի կառավարիչ Խուրշիտ փաշան 1860 յունիս 8ին 12,000 կամոնատոր ու բազմաթիւ անկանոն զօրքերով եկաւ Զահան զետին եղերքը բանակեցաւ եւ թուբքաց միւս մասանց մէջ հաստատւած եղանակաւը տուբք պահանջեց Զէյթունին, 12 տարուանը մէկին :

Զէյթունցիք երեք սուլթաններէ հաստատուած հրովարտակին պատճենը ցցց տալով անոր՝ ըսին թէ մենք 30.000 զաշեկանէ աւելի տուլք չենք ճանչնար, անոր ալ կեար մեր եկեղեցիներուն կը պատկանիր: Փաշան հրովարտակին կարեւոր թութիւն շտալով ըսաց. «Պէն ֆէրման թանըմամ»: — Ես հրովարտակ չեմ ճանչնար: Այն ատեն Շօվրօւեան Հազօր (Դաղար) աղան պատասխանեց. «Եթէ դուք այդ հրովարտակը չեք յարգեր, մենք կը յարգենք եւ մնով մեզի արուած առանձնաշնորհման պահպանութեանը համար պատրաստ ենք յօժարակամ մեր արիւնը տալու: Մի եւ նոյնը հաստատեցին միւս իշխանք ալ եւ պատգամանոր եկող մարտացի թօփլամ-օղլի Ալի էֆէնտիին ձեռքով իրենց զրաւոր պատասխանը հաղորդեցին փաշյին իրենց սիրած ոտանեաւորի հակիրճ ոճովը:

Շօվրօղլու տա տէտի սէօյլիմէմ գըսսա փուսա,  
Եարալը ճըմըզ վար տըր հազըէթի իսա,  
Պապամը վասիյէթի պու ալմալըշ քիսէ,  
Աէրիպ սանա գարշը տօւրուր Զէյթունլու:

Թարգմ. Շօվրեանն ալ ըսաւ կարճ կը կապեմ ես.

Տէր Յիսուս Քրիստոսը օգնական է մեզ.

Վաթուուն քսակ կտակ եղած է հօրմէս.

Կուտայ քեզի, դէմ կը կենայ Զէյթունցին:

Փաշան սաստիկ կատղեցաւ, երբ որ այս խրոխտ լեզուով զրուած պատասխանը կարգաց, ու մեծ ապառնալիքներով նոյն Ալի էֆէնտին, որ Ա-Ֆէնէֆէպանչ էր, միւս անգամ զրկեց զրամը պահանջելու: Մերայինք պատասխանեցին «Մատեմ քէնտիսի իւշ փատիշահարըն ֆէրմանընը թանըմայօր՝ պիզտէ քէնտիսինի թանըմայրզ»: — քանի որ ինք երեք թա-

գաւորաց հրովարտակը մի ճանշնար՝ մենք ալ զի՞նքը չենք  
ճանշնար :

Այս միջոցին Պօլս դանուող երկու եկեղեցականներէն  
նամակ մը հասաւ զէյթունցւոց, որով հրովարտակի մասին ի-  
րենց ձեռնարկի անյաջողութիւն ծանուցանելով եւ այս առ-  
թիւ մղուելիք պատերազմն ախնարկելով կ'ըսէին՝ մի վախէք,  
կըսպրցէք ուր բամզօին իլէ — մի վախնաք, զարկէք որ  
բամբակն ելէ :

Նամակի այս իրախուսիչ լիզուն եռապատկեց իրենց  
եռանգն ու ոգեւորութիւն, եւ առիւծի նման մռնչալով ան-  
ցան ձահան դետը, կատաղարար յարձակեցան լուրջիտի  
վրայ, որ շփոթած ուղեց փախչիլ, բայց ճամբան ալ կտրուած  
ըլալով՝ նեղը մնաց ու աղաջեց, որ կրակը դաղրեցնելով՝  
թոյլտութիւն անեն իրենց Մարաշ դառնալու Ախրո-  
տաղէն :

Մեր իշխանք վեհանձնաբար շնորհեցին ինողուած  
թոյլտութիւնը եւ լուրջիտի այնքան մեծազդորդ աղմու-  
կով սկսած պատերազմը ջուրի պղպջակի մը նման ցնդեցաւ  
առանց հետք մը թողելու :

Ահաւասիկ լուրջիտի բաժինն ալ .

Լուրջիտ փաշա տէտի՝ եազդգլար պանա,  
Ախրոտաղնա ասքէր էմրինիզլէ տէնէ,  
Զօգ դուրպան ատատըմ՝ էվէլքի կիւնէ,  
Գոչ դօյուն ավազը լուրջիտ փաշա պու :

Թարդմ. Լուրջիտ փաշան ըսաւ. <sup>ա</sup>ինձ հազար աւաղ,  
Թոյլտ տուիք զօբքերուս դառնալ Ախրոտաղ,  
Ասջի օրը խոստացեր եմ շատ մատաղ,  
Խոյի ձայնով լուրջիտ փաշան է ահա :

## XXIV.

Եւեն՝ իրրեւ զաղափարական քարոզիչ:

Ազիզ փաշա:

Անցան մի քանի տարիներ՝ դրեթէ խաղաղ ու հանգարտ, մինչ 1861ին ձմեռը Հաճընէն Զէյթուն եկաւ Եւենն անուն մէկը, որ ինքզինքը իշխան կ'անուանէր, ու չորս ամսոյ չափ մնալով այնտեղ՝ հանրագրութիւն մը պատրաստեց նցն ժամանակի ֆրանսացի վեհապետ Նափօլէօն Գ., կայսեր ներկայացնելու համար: Հանրագրոյն իմաստը այն էր թէ՝

«Մէնք — Տօրոս լերանց մէջ բնակող հայերա՝ 70.000 զէնք բռնելու կարող մարդ ունինք, կը փափազինք որ մէնք մեզ կառավարելու առանձնաշնորհումն ունենանք, ասոր համար կ'աղացենք Ձեր կայսերական վեհափառութիւնը, որ համիք միջնորդել թիւբքից կայսեր մօտ, որ մեր ցանկացած ազատութիւնը շնորհելով մեզ՝ հայ իշխան մը նշանակէ մեր վրայ իրրեւ կառավարիչ»:

Փարիզ գնալով Եւենն ներկայացուց սոյն հանրագիրը նափօլէօնի՝ որ կարեւորութիւն տալով անոր՝ այս իմաստով հրահանգ եւս զըկեց Պօլսոյ ֆրանսական գեսպանին, սա ալ իւր կարգին դիմեց մեծ նպարքոս Ալի փաշային, որ այսպիսի անակնկալ միջնորդութեան մը հանդէպ շուարած՝ վեց ամիս պայմանաժամ խնդրեց հարկ եղած քննութեան ձեռնարկելու համար. ասպա փութաց ծալտեալ պաշտօնեաներ նշանակելու, որոնք, գալով նախ Հաճըն, ասպա Մարտաշ, Զէյթուն, ամեն բան աչքէ անցուցին, բայց նախայիշատակեալ 70.000 զէնեալ մարգիկը ոչ ուրեք տեսնուեցան: Զէյթուն ուներ 1000 տուն, Մարտաշ 3000, Հաճին 5000 տուն՝ որոնք անկարող էին այդչափ թուով զինավարժ մարդ հանել, ուստի այս իմաստով տեղեկագրեցին Ալի փաշային, բայց Զէյթունի

մասին կարեւոր ակնարկութիւններ կենալուն՝ խորամանկեպարքուր միտքը դրաւ մէջտեղէն վերցընել այս փոքրաթիւ, բայց անհանդարտ տարրը, եւ յատուկ այս նպատակաւ իրբեւ կառավարիչ Մարաշ ղըկեց Ազիզ փաշան, որ երիտասարդ գոլոցաւարտ մ'էր եւ հրահանգ ունէր Ազի փաշայէն ո՛ եւ է պարուակաւ Զէյթուն մանելով կարծ ժամանակի մը մէջ բնաջինջ անել զբնակիշնն: Այս առիթն ալ շուտ ներկայացաւ քեթ մանցի երկու թուրքերու մէջ տեղի ունեցած առեւանգութեան խնդրոյ մը պատճառաւ: Առեւանգող Խալքահիմը պարտէզին մէջ սարոր հաւաքած ատեն իւր հակառակորդ Խալիշի կողմանէ սպաննուեցաւ. այս գէսկն իմանալով, անոր ազգականները երբ որ եկան դիակը վերցընելու, Խալիշը ընդդիմացաւ անոնց, սպառնալով որ զիրենք ալ կը մեռցնէ, վասն զի անթաղ պահելով զայն՝ կ'ուզէր գաղանակեր ընել տալ զայն: Անոնք ալ ճարահատեալ դրակից Պէշէն դիւդիմեցին, եւ անոնցմէ օգուտ շը տեմելով Արեգին զիւղի Խարապետ քեհեային դիմեցին, որպէս զի այս գործին միջամտելով՝ ազատէ դիակը այդպիսի անպատութեան մը ենթարկուելէ:

Այն միջոցին Ենի-տիւնեա Աստուածատուր իշխանի եղբայր Փանոս փաշան, որ չէ կաշա եւս կը կոչուէր, Կարապետ քեհեայի մօտ գանուելով՝ կը հաւանի եղած առաջարկին եւ կը յորդորէ Կարապետ քեհեան օգնել Խալքահիմեանց՝ որպէս բարի դրակից: Նա ալ իւր փեսան՝ Վարդանեան Յակոբ քեհեան եւ ուրիշ տասն մնձինք հետն առած զնաց Խալիշի մօտ եւ առաջարկեց, որ թոյլ առյ դիակը վերցընելու, բայց անի դարձեալ յամառեցաւ, եւ երբ այս կողմէն յարձակում եղաւ իւր վրայ՝ չարագործ Խալիշը զնդակին աբձակելով Յակոբ քեհեան ալ սպաննեց ու փախաւ:

Այն ատեն երկու դիակներն ալ վերցնելով՝ Յակոբ քեհեան Փրկչի վանքը եւ Խալքահիմը իւր յատկացեալ տեղը

թաղեցին։ Յետոյ կարապետ քեհեան Արեգինէն 70 հայ զիւնեալներու զըռւին անցած զիշերով զնաց Քեթման դիւզը, ուր ապաստանած էր Խափշ, ու 14 թուրք սպաննեց, բայց չկրցաւ դժբաղդաբար ձեռք անցնել չարագործ Խափշ։ Մարաշի թուրք խաղախորդ մը Կիւլ Ավի կոչուած՝ հոն, կը գտնուէր, իւր ազգակցաց պատահած ոյս անցքին յուզուելով՝ 14 սպաննելոց արիւնաթաթաւ շապիկներն ի ձեռին զնաց բողոքեց փաշալին քեթմանցւոց կողմանէ։

Սոյն պատահարը պատուական առիթ մ'էր Ազեղ փաշայի իւր ծրագիրը առաջ առնելու համար։ Ուսաի փութաց Զէթունի չորս իշխանաց ուղղեալ պաշտօնագրով մը պահանջերու այն 70 անձնիքը՝ որպէս զի բատ օրինի պատժուին իրենց գործած ոճրին համար։ Նամակաբեր քիւրար եկառ Փրկչի վանքը ու պաշտօնագիրը յանձնելով վանահայր Մամբրէ վարդապետին՝ պատասխան պահանջեց։ Վանահայրը իրեն կանչելով չորս իշխանները՝ նամակը տուաւ անոնց, որոնք թուրքի մը կարդալ ուարով խնացան եղելութիւնը, մինչդեռ անկէ առաջ բան մը չը գիտէին այս պատահած անցքերու մասին։ Կոյն իսկ Յակով քեցեայի մահը չէին լսած։ Այսուհանգերձ եղածը եղած էր, պէտք էր պատասխան մը ուայ փաշային, ուստի Կոյն թուրքին զրել տուին թէ՝ «Այս առեն շարեաց պատճառը Խալիչն է, որ ազատօրէն կը քալէ։ պէտք է զանի ձերբակալելով պատժէք, այնուհետեւ ալ մենք այն 70 անձնիքը կը պատժենք այստեղ»։

Եամսկը յանձնեցին քիւրտին. երբ փաշան առնելով  
զայն կարգաց՝ սասատիկ բորբոքեցաւ եւ երկրորդ նամակաւ մը  
կրակ ու բոց թափելով զէյթունցոց զիսուն՝ խատիւ կը  
սպահանջէր յանցաւորները, հակառակ սպարագային՝ սպառ-  
նալով ջէյթունը բնածինջ կործանել: Ոչխանք առանց խռո-  
վելու այս խոշոր խօսքերին միւս անգամ սպատախաննեցին.

“ Փաշա Էվիէնտի, ձեր զրութիւններէն բացայացտ կ’երեւայ, թէ մտաղրած էք անպատճառ մեր հետ զարնուելու . Հրամմեցէք, պատրաստ ենք ձեզի դէմ ալ փորձելու մեր զէնքերու ուժը, ինչպէս ձեր նախորդաց դէմ . մենք ոչ թէ 70 հայ՝ 70 հաւ ալ չենք զրկեր ձեզ . այսպէս գիտցած ըլլաք . Անդէն չար էսէ՝ ինչը չար — գալը կայ, տեսնալն ալ կայ (եթէ զա՞ կը տեսնես) : Եթէ գուք ձեր թագաւորին ապաւինած էք՝ մենք ալ մեր Աստուծոյն ապաւինած ենք : ”

Ազիզ փաշա Խալամսկան մօլեռանդութեան բոլոր թափով ոգեւորուած՝ շուկաները, փողոցները մունետիկ կանչել տուաւ, որ զէնք բռնելու կարող ամեն խալամ՝ կամաւոր գրուի այն բանակին, որ պէսք է արշաւէք Զէյթուն: Եւ ահա քաղաքէն ու շրջականներէն գունդագունդ եկան խռնուեցան ահազգին բազմութեամբ խաժամուժ ամրոխի մը ամեն կարգի ներկայացուցիչները՝ իրենց յատուկ տարագներով, պէյեր, շէյխեր, մօլաներ, էմանաֆներ, գեղջուկներ եւայն: Ասնց մէջ կարեւոր տեղ մը կը բռնէին շերքէզները, որոց խոսացած էք Ազիզ փաշա Զէյթունի մէջ բնակեցրնել զիրենք, եթէ յաջողի նուածել զայն:

12.000է բազկացեալ սոյն խաժամուժին զլուխն անցած Ազիզ փաշա եկաւ Զահան գետին եղերքը բանակեցաւ 1862 յունիսի վերջերը: Մեզմէ 500ի շափ անձինք Ենիւ-տիւնեա Աստուածատուր եւ Շօվրուան Հազօր աղաներու առաջնորդութեամբ գնացին անոնց բանակին առջեւը դաշտանման վայր մը, որ Չաւը-սկէ-ուէնէ-ուէնէ կը կոչուի, ու այնաեղ դիրքը բռնեցին թշնամոյն անցքն արգիլելու համար: Այս դիրքը անյարմար ըլլալով միւս իշխանք ընդդիմացան անոնց ծրագրին, բայց անօգուտ, վասն զի անոնք պնդեցին իրենց որոշման վրայ: Թշնամիք զիշերայն Ղաղմա կոչուած տեղէն գաղտագողի անցնելով դետը՝ ամենայն զօրութեամբ յարձա-

կեցան մերայնոց վրայ, որոնք մեծ քաջութեամբ ու ոգեւորութեամբ կռուեցան թէեւ, սակայն տեղոյն անյարմարութեան եւ իրենց թուոյն անհամեմատ սակաւութեան պատճառաւ նահանջեցին ու խոյս տուին մինչեւ Զէյթուն, իռուոյն վայրը թողավ 72 հայ մազափրուներու զիակը, որոց վրայ մինչեւ այժմ կ'ողըայ ժողովուրդը: Այստեղ բնկան նաև նախայիշտակեալ երկու թօւրք անձնուեք նահատակիները (տես \*Սախազփիտելիք, ի վերջը): Այս անձնական կարեւոր կորուստներէ զատ՝ նիւթական մեծ վնասներ ալ եզան, վասն զի այն օրը այրեցին թուրքերը ամբողջ Արեգին զիւղը, իսկ Զէյթունի վրայ եղած արշաւանաց տատեն ալ աշբեթներն այրեցին Աւագ-Կալ զիւղը<sup>1</sup>: Թշնամոյն կորուստն էր 200 հողի, բայց յաղթութիւնը իրենց կողմն ըլսալով ամենամեծ ուրախութեամբ այն օրն իսկ յառաջացան մինչեւ Զէրմուկի դաշտը, որ Զէյթունէն 1½ ժամ միայն հեռաւորութիւն ունի, իսկ մերայնք դիրք բռնեցին Սազիր կոչուած տեղը թշնամոյն բանակին գեմ<sup>2</sup> կէս ժամ հեռու անկէ:

Կացութիւնը ծանր էր եւ վտանգը մեծ, որոյ նմանն անցելոյն մէջ չէր պատահած: Բայց զէյթունոցին յուսահատիլ ըստ զիտէ բնաւ: Ամբողջ Զէյթուն ոտք ելաւ, նոյն իսկ ծերերն ու պատանիները եւ զէնք բռնելու կարող կիները: Չորս իշխանք ի խորհուրդ գումարեցան վանքին մէջ եւ լուրջ զիտողութիւններ փոխանակելէ յետոյ իրենց զինու որական կարգադրութիւններն արին: Ամբողջ պատերազմողներու թիւն

<sup>1</sup> Այս օրն իսկ Ա. Փոկէ վանքը խուժելով հոն գտնուող չմէկածագցի Մամբրէ վարդապետը եւ արեգինցի Կարապետ անուն Երիասարդը սպաննեցին եւ շուն մ՞ալ զարմելով վարդապետին բովը երկնցուցին՝ բերանը անոր բերնին մօս զնելով: Այդ վարդապետը մնացեր էր վանքը ու շք ըստարձնելով Անացական Ոէմէրձնանցի խորհրդին եւ նախազգուշութեան, որ (Ոէմէրձնեան) թօւրքաց զօրքի զայէն մի ժամ առաջ Զէյթուն փախցուց վանկըն այնտեղի բոլոր սրբազան անօթները:

էր 5.000, որոնք մասներու բաժնելով՝ ամեն մէկուն տեղն ու պաշտօնը նշանակեցին՝ խիստ կարգապահութիւն պատուիրելով : Յիշատակաց արժանի է այն որոշումը, որով գեռահամա կանայք եւ օրիորդք ինք զինքնին Շուղուր գետը պիտի նետելին լցիրը թուղթերու անարդ կրից ըմստնուելու համար, երբ պատերազմին բաղդը ձախորդ երթար : Այս պատճառաւ անոնք ամենն ալ հաւաքուեցան Եազուպեան թազեմեջ բարձր կամուրջի աները :

Պատերազմը չակած՝ փաշային կողմանէ պատգամաւոր եկան կեավուր-ապղի եւ Պուլանըզի տէրէպէյի ֆէղգահ օղի Ազէ պէյ եւ մարացի զամբըմիպաշի Դարաձաւ անուն հայր, որոնք յայտարարեցին թէ՝ “վազը յարձակման պիտի սկսուի, ասկայն փաշան խղճարով ժողովրդեան վրայ կը փափագի, որ գործը խաղաղութեամբ վերջեան վափարը իրեն յանձնէք . այս չափով զոհ մնալով պիտի ձգէ երթայ” :

Իշխանք պատասխանեցին՝ “մենք մեր նախկին որոշման վրայ հաստատ կեցած ենք, հաւ մըն ալ չենք յանձներ փաշային” : Այս պատգամաւորութիւնը կրկնուելէ յետոյ երրորդ անգամին բաւական զիջում անելով՝ փաշայի ներկայացուցիւները ըսին՝ Եթէ պահանջուած մարդիկը յանձնելը հաճելի չէ ձեզ, գէթ երկու ուրիշ աննշան անձնաւորութիւն անոնց փոխարէն կրնաք զոկել, որպէս թէ փաշային ուզած մարդիկն են . ասով չարիքը մէջտեղէն կը վերնայ,, : — “Անկարելի է այդպիսի նենգութեամբ երկու անմեղներ զոհել ուրիշներու փոխարէն՝ որ ըստ մեղ անմեղ են նոյնարէս, պատասխանեցին իշխանք . — “Եւ ասկայն, յարեցին պատգամաւորները, բազմութիւնը խիստ մեծ է եւ հետզհետէ աւելնալու վրայ . փաշային հրամանին տակ դտնուած 40.000 կամաւորներէն”<sup>1</sup>

<sup>1</sup> Մարաշ այն ժամանակ կանոնաւոր զօրք չկար : Այդ 40.000 կամաւորներու հետ կային միայն 50 զինուոր, այն ալ թնդանօթաձիգ :

զատ 12,000 ալ 12 պէշերու հրամանին տակ կը զբա-  
նուին. այսափ ահագին բազմութեան չէք կարող դիմա-  
զրել, :

Այն ատեն Շօվլուեան Հազօր իշխանը լի ցաւմամբ  
եւ խօրին արհամարանօք գոռաց. “Ձեր այդ 12 պէշերն ալ,  
անոնց ընկերացող Օսման պէշն ալ, հրամանատար Ազեղ  
փաշան ալ ճանձերու չափ արժեք չունին մեր աչքին. ինչ  
որ կրնան՝ թռող անեն անյապաղ. զնա այսպէս բարեւ խօսէ.  
մենք շատ պէշեր ու փաշաներ խայտառակարար փախուցած  
ենք, Աստուծով ասոնք ալ իրենց փառքին կը հասցնենք.  
մենք ամենափոքր զիջում մ'իսկ չենք աներ, ընդհակառակն՝  
կ'ուզենք, որ յարձակումը տեղի ունենայ, որպէս զի մենք ալ  
պատեհութիւն ունենանք այն սպաննուած 72 անձանց եւ  
վանքին մէջ ձեր բարբարոս փաշային խժդաբար սպաննել  
տուած վարդապետին ու իւր ընկերոջ վրէժը լուծելու”:

Բանակցութիւնը դեռ լրացած չէր՝ երբ Զէյթունի  
մօտէն գիւղացի թուրք մը, Թօուուն-օղլու Ահմէտ անուն, հեւ  
ի հեւ եկաւ իշխանաց մօս լուր տալու, թէ “Պայտագիտ-օղլու  
Ահմէտ փաշան ալ 5.000 զօլքով կու գայ եւ արդէն Աւաղ  
Կէտիկի կիրճը մօտած է. ես կերպով մը համոզեցի զինքը,  
ըսաց, որ այնտեղ սպասէ քիչ մը, եւ ահա ձեղ կիմացնեմ,  
փասն զի ես վայելած եմ ձեր բարիքը”:

Ասի այն Ահմէտ փաշան էր, որ զէյթունցւոց պաշտ-  
պանութեամբ Մարաշի կառավարիչ եղած էր եւ այժմ ալ  
ապերախտութեամբ անոնց դէմ կռուելու կու գար: Ուստի  
ամենէն առաջ այս անպիտանին լաւ դաս մը տալու համար  
պատգամաւորները այնտեղ արգիլեցին ու 500 սպառազէն  
հայեր զատելով զրկեցին անոր գէմ: Ասոնք երթաղով իրի-  
կուան մօտ յարձակեցան թուրքերու վրայ՝ երբ անոնք կերա-  
կուր ուտելու զբաղած էին, եւ բաւական մարդիկ կոտորելով

15 հոգի ալ զերի բռնած՝ կէս զիշերին վերադարձան յաղթական երգերը երգելով։

Մինչդեռ հայք ողեւորուած յաջորդ օրուան մեծ պատերազմին կը պատրաստուէին<sup>1</sup>, Ահմէտ փաշայի փախստական գունդը խուճապով հանելով մեծ բանակը՝ իւր երկիւղի արտուոր կը ծաւալէր բոլոր զօրաց վրայ։ Դրեթէ միեւնոյն երկիւղի ազգեցութեան տակ վհատեցուցիչ լեզուաւ խօսեցան պատգամաւորներն ալ, որոնք այլ եւս արտօնուած ըլլալով վերադառնալու՝ հաղորդեցին սպայակցոտին հայոց տուած պատասխանը։

Ե. յն զիշերը քահանայք հսկում կատարեցին Ս. Աստուածածնի վանքը, որուն ներկայ գտնուեցան բոլոր զէյթունցիք<sup>2</sup> եւ շատեր հաղորդուելով Քրիստոսի ս. մարմնոյ եւ արեան՝ հոգեւորապէս ալ սպառազինուեցան։ Այնուհետեւ եկեղեցականաց ու իշխանաց կողմանէ համառօտ բանախօսութիւններ ըլլալով ժողովրդեան ունեցած խանդն աւելի եւս արծարծեցաւ, այնպէս որ անհամբեր կը սպասէին պատերազմի սկզբնաւորութեան ժաման։ Արտասանուած բանա-

<sup>1</sup> Խշխանք կարգագրեցին այսպէս. Խաղուապեան իշխան 1.500 զէյթունցիներով պէտք է կանգնէր Աւագ - կալ զիւղը բանակած զօրքին դէմ (12 պէյքրու ունի գէմ)։ Առոքէնեան եւ Շօվքօնեան իշխանք պէտք է բանակին Զէյթունի զիմաց քայլայուած ձևմարանի մէջ 1.500 հոգելով, եւ ենի - տիւնիա իշխանն ալ 1.500 մարդով պէտք է զարան մաներ Վասուածածնայ զանքի եւ Զէյթունի մէջտեղը գտնուող ձորին մէջ ատկէ զատ իշխաններու եղարց հրամանատարութեան տակ գրուեցան 500 հոգի, որոնք պատուէր ստացան մաս երկու ժամ կուուի թշնամնոյն դէմ եւ սպա յաղթուած ձեւանալով փախուստ տալ դէպի Զէյթուն եւ սպապիսով դարանականներուն վրայ բերել թշնամն։ Այդ բոոպէին, ըստ կարգադրութեան, Զէյթունի մէջ կոչնակները պիտի հնչեցնէին՝ դարանականներուն իմաց տալու համար։

<sup>2</sup> Աեր պատերազմիկները նոյն գիշերը քիչ մ'առաջ վերադարձեր էին Ապղիքն, այնտեղ թօղլով քսան հոգի պահակներ, եւ այժմ՝ կը գտնուէին վանքը։

խօսութեանց համառօտ բովանդակութիւնն այս էր թէ՝  
“Քրիստոնեայ ըլլաղնուա համար է, որ այսշափ կը հարա-  
ծուինք, ուստի անվախ պատերազմինք՝ հաւատարով թէ  
մեր կրօնի հիմնագիր երկնաւոր Վարդապետը մեղ պիտի  
սպաշտապանէ. եթէ մեռնինք, նահատակաց ու մարտիրոսաց  
կարգը պիտի դասուինք. եթէ մեռցնենք ու յաղթանակը  
շահինք, խաչը պիտի բարձրանայ եւ ս, եկեղեցին փառաւո-  
րուի մեղմով”:

1862, օգոստոս 2ին, երբ առաւօտ եղաւ, թուրքաց  
գլխաւոր բանակը, 40.000 կամաւորներէ բազկացեալ եւ  
2 թնդանօթներով, Ազիզ փաշային հրամանատարութեամբ  
յառաջ խաղաց Սաղիրի գծով, եկաւ “Պիւչախիւնց-մօտ”  
(Պիւչախիւնց բլուր) բառած տեղը կայնեցաւ. Աւագ-կալ  
զիւղի մօտ բանակած 12.000 թիւրքմէն աշկերէթներն ալ  
Պայազըռ-օղու. Սուլէյմանի փաշայի որդի Օսման պէյին հրա-  
մանատարութեամբ՝ Պէյթունի հարաւէն 1½ ժամու հե-  
ռաւորութեամբ ծոերով իրենց ճանապարհը անցան Չէլթիքի  
դաշտէն ու Անի ձորէն եւ եկան մեծ բանակէն քառորդ ժա-  
մու հեռաւորութեամբ շարուեցան մեր Ճեմարանի մարտկոցին  
գէմ: Ադ թիւրքմէն սէկմէններուն (պաշտօղուկներուն) հե-  
ռանալէն ետքը, Նաղուպեան իշխան իւրայիններուն հետ՝ ակ-  
ուանին կրծանելով ձեռնունայն ետ դարձան եւ միացան Ճե-  
մարանի մէջ գանուած 1.500 զէյթունցիներուն, որով 3.000  
հոգի եղան այդաեղ:

Մէր իշխանները պատուիրեցին մեղ հրացան չարձակել  
հեռուէն, խնայել մեր գնդակներուն, մինչեւ թնամիք այն-  
քան մօտենան, որ “վառօղն ալ գնդակին հետ փորերնին  
մտնայ”:

Թուրքերուն թնդանօթները սկսան քիչ մը ետքը որո-  
տալ, խակ թիւրքմէններու կողմէն առաջն անդամ՝ Ղարաբե-

հեա. օղու Դարաքեհեա նախամարտիկը ձիարշաւ ըրաւ դէպի Ճեմարանի մարտկոցը։ Նաղուպեան թաղի Խորդը բանեան մըխար (մահտեսի) վանէս յայտնի նշանառու հրոսակը ինդրեց իշխաններէն, որ իրեն թոյլ տան առաջին գնդակը նետել այդ յանդուգն թիւլքմէնի վրայ, եւ թոյլտուութիւնն առնելով առաջին հարուածով ձիուն վրայէն զետին տապալեց անօրէնը, որուն մէկ թուշէն մտեր՝ միւսէն ելքը էր գնդակը, թափելով բերնին ակռանները։ Մինչեւ այժմ ալ այդ թիւլքմէնը կայ, Օսմանիա գիւղաքաղաքը հեավկուրազի մէջ կապրի եւ թուշերուն վերքերու հետքերը ցոյց տալով կ'ըսէ, «Զէյթուն եատիկեարը» (Զէյթունի յիշատակն է):

Վիրաւորուած թիւլքմէնը զլորուած աեղէն կաղալով, սողալով փախաւ իր բանակատեղին։ Ընկերները աղ տեմնելով սարսափահար եղան եւ այլ եւս մէկն ալ տեղէն չշարժեցաւ։ Այդպիսով այդ կողմը կուիը զբեթէ դեռ չափած զադարեցաւ։

Մինչ այդ՝ միւս կողմը Պուչախչոնց բլուրէն սկսան դէպի Աստուածածնայ վանքը քալել զլիսաւոր բանակին չորս գրօշակիլինները, անոնց ետեւէն ալ 200ի շափ շէյխեր ու տէրվիշներ ձեռքերնին տեսակ տեսակ գործիքներով, զոռզոռալով, անէծք թափելով զէյթունցոց վրայ եւ օգնութիւն հայցերով Ալաշէն թուլքերու համար։ «Հիւ, Ալահ, հիւ, քիւ Փարը հէլաք էլլէ, հալամա գուվիշեթ վէր։ — Ով Աստուած, անհաւատ հայհոյիչը ջախջախէ, հալամին զօրութիւն տուր»։

Վանկի սպաշտպանութիւնը յանձնուած էր 75 ամեայ հերոս Մարտիրոսեան մահտեսի Գրիգոր աղային (մըխար Գուգուր էղէն), որ իրեն հետ ունէր 7 հրոսակ եւ մի քանի 10—15 տարեկան դպրոցականներ՝ ամենքն ալ զինեալ։

Դրօշակակիլինները մօտենալով վանքին զիմեցին անոր մեծ դուռը, բայց զանազան անկիւններէն արձակուած զըն-

դակները գետին փռեցին չորսին ալ դիակները։ Այն ատեն թուլք բանակէն խումբ մը կոռուպջներ նետուեցան զէպի նոյն տեղը եւ սկսան կացիններով ջարդել դուռը, բայց ներսէն պարպուած հրացանները շատերուն սպաննելով սարսափ աղդեցին անոնց եւ ի փախուաս դարձուցին։ Այդ թուլքերու ձեռքով սպաննուեցաւ վանքի միարան Դալուսա վարդապետը, որ անխոչեմարար այդ վտանգաւոր պահուն վանքի պարտէցն իջեր էր գդում ժօրիւլու, չուզելով պառուղը թողնել թուրքին։

Այնուհետեւ թուրքեր վանքը հանգիստ թողին եւ մօտ հազար հոգի վանքի վերեւէն Դաթ կամ Քարթօշքօր ըսուած տեղէն ուղեցին անցնիլ՝ Զէյթուն իջնալ։ Սակայն այդտեղ անոնց կը սպասէին 500 կարիճ զէյթունցիներ, որոնց նախօրէն պատուիրած էին իշխանները քիչ մը կռուելէն ետքը յաղթուած ձեւանալով փախչել զէպի իրենց դարանակալ ընկերներու կողմը։ Անոնք տեսնելով՝ թուրքեր սկսան կատաղի կռիւ մը, թնդանօթներ կորոտային անդադար եւ հրացանի զնդակները կարկուտի նման կը տեղային։ Մերայինք 2 ժամի շափ քաջ զիմազրութիւն ցոյց տալէն ետքը իրը պարտեալ ի փախուսա դարձան։ Թուրքեր սկսան հարածել անոնք՝ դիմելով այն կողմ, ուր Ենի-ափանեա իշխանը դարան էր մօտած իւրայիններով։

Դարանամուտք սպասեցին մինչեւ մեր կտրիճներուն փախուստէն քաջալերուած թուրքերը խրոխտարար անցան արեւելքան ձօրին կամուրջը եւ Անբնայ քարտօկին (Անբանի քարտակ) մօտ չերքէզներէն մէկը բռնեց պարտէզներէն վերադարձող Մաւրլը անունով հայ կնոջ մը թեւէն։ Զիս սպաննեցէք, ճշաց հայ կինը, չերքէզները զիս չի տանեն։ Իր փեսան, որ դարանամուտներէն մէկն էր, քարի մը եւուեւէն հրացանը պարպեց, եւ չերքէզը վայր իյնալով զլորուեցաւ



ԶԵՅԹՈՒԽՎՑԻ ՄՀ:



ձորը եւ Մաւրլոն փախառ Զէլթուն։ Այդ բոպէին Զէլթունի մէջ սկսան զարնել կոչնակները (ընկուզի փայտէ եւ պողպատէ շնուռած)։ Դարանամուաք գուռս ցատկեցին իրենց թագստեան տեղերէն եւ շրջապատեցին թուրք զօրագունդը։ Այսիսի ազմուկ մը բարձրացաւ, որ կարծէք երկինք երկիր գոռաց։ Թնդանօթներուն որոտը, հրացաններուն ձայնը, կուռողներուն աղաղակները, կոչնակներուն զզրդիւնը, անասուններուն բառացը իրադ խառնուեցան։ Հայերը այնպիսի ծշդութեամբ կրակ կ'ընէին, որ հարուածներէն եւ ոչ մին կը վթիպէր իւր նպատակէն եւ թշնամիներուն դիակները դէղ ի դէղ կը կուտակուէին ձորին մէջ, որ այնուշետեւ սկսաւ Կոտորածի ձոր։ (Դրբգն-աէրէսի) կոչուիլ։

Թուրք զօրքին այդ զօրագունդին մեծամասնութիւնը եւ ամենէն աւելի եռանգով կուռողները չէրքէզներն ըլլալով ամենէն շատ կորուսան ալ անոնք տուին 756 դիակ թողլով ճակատամարտին տեղը իրենց 9 պէյերուն հետ, որոնց անունները դրուած էին իրենց սուրերուն վրայ։ Այդ ջարդը այնքան սասարիկ ազդեց մինչեւ այն ատեն Զէլթունի նկատմամբ անփորձ չէրքէզներուն վրայ, որ անոնք իրենց աղքատ թուրքերէնով առած մը յօրինեցին, որ մինչ այժմ կ'ըսեն՝ «Մարաշ տուրաղան, Զէրքէզ վարաղան, Զէլթուն վուրաղան, աման աման, փեաք եաման» (Մարաշը կեցեր է, չէրքէզը կը յարձակի, զէյթունցին կը զարնէ, վայ մեղ, վայ մեզ, շատ անխիզգ են)։

Մինչեռ արեւելքան ձորին մէջ մեր դարանակալք այսպէս դաս կուտային չէրքէզներուն, անդին 10 բոպէ հեռաւութեամբ մեր քահանայից դասը մէկ ձեռքին մէջ զէնք, միւսին մէջ խաչ ու աւետարան՝ կը կարդար Սիմէռն կաթողիկոսի յիշատակաց երգը՝ «Արի, Աստուած հարցն մերօց, որ ապաւէնդ ես նեղելոց. հաս յօդնութիւն ծառայից քոց, լեր օդնա-

կամ աղդիս հայոց, եւ անոնք շրջապատող սպառազին խումբը կ'աղաղակեր բարձրաձայն՝ «կեցցէ հայ, կեցցէ քրիստոնէութիւն»: Այդտեղ կը գտնուեր մեր գրօշակակիրը՝ Աստուածածնայ վանքի տիրացու Մկրտիչ Զօփուռեամբ<sup>1</sup> որ ուսին յենած կը պահէր երկար ձողի մը ծայրը գամած Խաչ էլքնը (Խաչվառը) Ս. Աստուածածնայ հրաշագործ մեծ պատկերով: Անոր քովն ալ տէր Ղազար ուսեալ աւագ քահանան երկիւզածութեամբ կը կրէր Գող Վազի հռչակաւոր Աւետարանը իրբեւ տապանակ ուխտի:

Այսոեղ երեւան եկաւ Շմարիտ հայրենասիրութեան եւ անձնուիրութեան այն վսեմ ողին յանձին Մարկոս աղաթաշճեանի, որ հազուադէպ իրողութիւն մը չէ սակայն զէյթունցոց համար: Սա մօտենալով աւագ քահանայ տէր Ղազարի, որ կը նախադահէր բանակին մօտ հսկում կատարող եկեղեցական դասուն, յայտնեց անոր իւր Խորհուրդը, որ յղացած էր շուտով վերջ տալու համար այս վտանգաւոր պատերազմին:

«Տէր հայր, պիտի երթամ թնդանօթաձիգն սպաննեմ», ըսաց նա հանդարսութեամբ: — «Անմիտ, աղաղակեց քահանան, մեռնելու կ'երթաս»: — «Այո, պատասխանեց քաջասիրտ Մարկոսը. գիտեմ թէ պիտի մեռնիմ, բայց ուրիշները պիտի ասլրեցնեմ»: — «Օրհնեալ ըլլաս, որդեակ, ըսաց քահանան յուղեալ սրտով. գնա, Տէրը յաջողէ»: Եւ խկոյն անհետացաւ մեր վեհոգի Մարկոսը. մերթսողալով, մերթ քալելով՝ ամենայն զգուշութեամբ մօտեցաւ թնդանօթաձիգին, քաշեց հրացանին բլթակը եւ թաւալագլոր ձգեց մարդը հրամանատար Ազիզ փաշայի ոտքերուն տակ. թշնամիի զնդակ մ'ալ զինքը տապալեց, բայց նա արդէն հասած էր իւր նպատակին:

<sup>1</sup> Յետոյ վարդապետ ձեռնադրուեցաւ. Յովհաննէս անուամբ:

Փաշան այս անակնկալ յանդգնութենէն եւ չերքէզ-ներուն պարտութենէն զարհուրելով վճռեց փախչել, բայց սարսափի տպաւորութիւնը այնքան մեծ էր, որ ամբողջ մարմարվ կը գողար եւ իրեն ներկայացուած ձիին վրայ չեր կրնար նատիլ, վասն զե ծունկին կապերը թուլցած էին. հարկ եղաւ վերջապէս մարզու մը շալակ զնելով զայն փախցնել այնտեղէն: Այս փաշայակիր անմն էր Շաքարենց Գալուստ անուն հայազգին, որ իրեւ ջորեպան բանակին մէջ կը ծառայէր: Զայս տեսնելով միւս պետերը եւ զօրքերը սկսան իրենք ալ խառն ի խուռն փախչել՝ շատ զէնք եւ ռազմամթելով թողլով բանակին մէջ 2 թնդանօթներօվ միասին, զորոնք մեր մարզիկ Զէյթուն փոխազրեցին մեծ հանդիսով, իսկ փախստական զօրքերը մինչեւ Զահան գետը հալածելով՝ բաւական մարզիկ ալ այնտեղ կոտորեցին՝ մեծաւ մասամբ չերքէզ. շատեր ալ գետամցն եղան: Զէյթունցիներն այսօր իսկ կը յիշեն իրենց քաջ հերոսը ամեն անգամ, երբ Ազեղ փաշայի պատերազմի վրայ խօսք ըլլայ:

“Հէյ կիտի Զէյթիւնց Մերկիւս ազօ, գեղջէն համօր հիգէն տվօվ. թօփճին կպուց, զգեղջէն է հիգէն խլասից. — Ախ, Թաշճեան քաջ Մարկոս աղան, գիւղին՝ համար հոգին տուաւ. թնդանօթաձիզը սպաննեց, գիւղին հոգին ալ ազատեց, :

Պատերազմը վերջացաւ կէսօրին եւ մենք վերադարձանք Աստուածածնայ վանքը: Այդտեղ մեծ հանդիսով թալեցինք վանքի գերեզմանատան մէջ մեր հինգ նահատակները՝ վերոյիշեալ Դալուստ վարդապետն ու Մարկոս աղա Թաշճեանը եւ երեք ուրիշ քաջեր՝ Աբարտեան Զօպու, Թօպոսենց Յակոբ ու Գուգուրենց Փանոս (վերջին երկուքը Արեգին գիւղէն):

<sup>1</sup> Զէյթունը գեղ (զիւղ) կը կոչուի միշտ տեղացւոց լեզով:

Թաղումն ետքը սկսան հնչեցնել ուրախութեան կոչ-  
նախները, եւ բոլոր ժողովուրդը փութաց եկեղեցի ու սկսառ  
ծնկաչոք երգել Յովեանու ապաշխարութեան շարականը,  
ապա Յարութեան շարականը, որ շատ կը յարմարէր գէսքին՝  
“Փարաւոն հանդերձ կառօքն ընկրմեցաւ ի հոսանք ջուրց եւ  
որդիքն հարայելի գնացին ընդ ցամաք ի մէջ ծովուն, : Արարու-  
զութիւնը վերջանալէն ետքը ամենքը ողջոյն կուտային իրարու-  
“շնորհաւոր նոր տարի, ըսելով (թէպէտեւ օգոստոս 2ն էր),  
որովհետեւ այդ օր Զէյթուն ահռելի վտանգէ մը ազատեցաւ :

Թշնամիներուն դիակներն ալ անուշադիր չմողին մե-  
րայինք : Զէյթունի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը կանչեց  
իր քով զէյթունարնակ թուրքաց մօլա Մուսթաֆան (որ  
այնքան հայակէր էր, որ Զէյթուն մզկիթ շըլալուն՝ ամեն  
կիրակի հայոց եկեղեցի կու գար իր ազօմքն ընելու) եւ Հրա-  
մայեց անոր, որ երթայ սպաննուած թուրքերուն դիակները  
թաղէ բատ խստմի օրինաց : — “Մեծ մեղք կը ընեմ, առար-  
կեց մօլան, եթէ խստմի ծիսօք թաղեմ այդ անսլիտան-  
ները, վասն զի սնմելներու արիւնը խմելու եւ մեր կանանց  
սպատիւր բոնարարելու եկած էին անոնք, : Սակայն եպիսկո-  
պոսը պնդեց իր բաածին վրայ եւ մօլան մեծ փոս մը փորել  
տալով մահմէտականներուն քաղմաժիւ դիակները թաղեց  
մէջը : Պազճեան մահտեսի հալվոր աղան դիակի դլուխ երե-  
սուն փարա վճարեց թաղող թուրքերուն :

Այդպէս ուրեմն այդ պատերազմին մէջ թշնամենին՝ մօտ  
երկու հազար սպաննուածներուն ու խեղդուածներուն գէմ  
մենք ունեցանք ընդ ամենը 77 կորուստ՝ 72ը առաջին օրը  
Զաքըր-տէրէի եւ 5ը մեծ կռուին մէջ : Թուրքաց արձակած  
թնդանօժներու 41 ռումբերէն միայն սեւ էշ մը սատկեցաւ,  
որ կ'արածէր Պաստանենց արտը եւ որ անմահացաւ Զէյթունի  
երգերուն մէջ :

Անէ պին սէքիլ եիւզ ալթմըշ իքիտէ,  
բումի աղօսթօսուն հէման իքիտէ,  
Զէրքէզլէր գըրըլտը գըրգըն քէօփրիւտէ,  
Լաշէլեր չօդլուղու գուշլար իւլքիւտէ:

Ազեղ փաշա կէլտի՛ թօփունու գուրտու,  
Գըրգ պիր կիւլէ աթուալ՝ պիր մէրքէպ վուրտու,  
Թաշճեան էլիյլէ թօփչու վուրուլտու,  
Փաշա գօրգուալ հէման եէրէ սէրիլտի:

Փաշանըն տիզլէրին պաղը չէօզիւլտիւ,  
Գօրգու թէլաշընտան պաղը իւզիւլտիւ,  
Զէրքէզլէր գափասը եէքտէն էզիլտի,  
Օրտու գըրգ պին իքէն հէման պօզուլտու:

Թարգմ. Հաղար ութ հարիւր վաթսուն երկուքին,  
Յունական օգոստոս ամսուն երկուքին,  
Զէրքէզլ ջարգուեցան Գըրգընի քէօփրին.  
Դիակաց կոյտերը թուշոնները վախցրին:

Ազեղ փաշան եկաւ թնդանօթ լարեց,  
Քառսուն մէկ ոռոմի նեաեց, մի էշ գլուորեց.  
Թաշճեանը թօփչին զարկաւ տապալեց,  
Փաշան ալ սոսկումէն գետին փոռուեցաւ:

Փաշային ծունկերուն կապը քակուեցաւ,  
Աշխ ու սարսափին լեղին պատուեցաւ,  
Զէրքէզաց գլուխը մէկէն ճղմուեցաւ.  
Քառսուն հաղար զօրք էր՝ իսկոյն ցրուեցաւ:

Ազեղ փաշայի բանակին իրբեւ օզնական եկած էին  
Հաղարական եւ աւելի զօրքերով հետեւեալ աշիրեթները.

- |                     |                       |
|---------------------|-----------------------|
| 1. Զագալը քիւրդ     | 7. Կետիրլի թիւրքմէն   |
| 2. Ազմալը քիւրդ     | 8. Պէկթաշլը թիւրքմէն  |
| 3. Սինեմնի քիւրդ    | 9. Գումարլը թիւրքմէն  |
| 4. Գըլըճը քիւրդ     | 10. Պօզպօղան թիւրքմէն |
| 5. Ավար թիւրքմէն    | 11. Ճէրիտ թիւրքմէն    |
| 6. Ռէհանլը թիւրքմէն | 12. Թէճիրլի թիւրքմէն  |

Ասոնց ամենուն հրամանատարն էր մարաշցի Պայազիտ օլլու Օսման պէյր, որ իւր բանակը ի սկզբան դրաւ Աւագ-կալ գիւղը եւ յետոյ միացաւ մեծ բանակին հետ:

Թէպէտ Գօզանի լերանց տիրապետող Նուտու Փաղային ալ առ աջարկուեցաւ, որ մասնակցի այս սուրբ պատերազմին, սակայն նախատեսելով նա իրաց անցածող վախճանը, Զէյթունի վրէժինդրութենէն ալ վախճանով, մերժեց՝ բարեկամիս հետ թշնամի ըլլալ չեմ ուզեր, ըսելով:

## XXV.

### Գօզանի պէյերը

Տեղն է այժմ, որ ուղղենք 1894ին Ս. Պետերբուրդ հրատարակուած «Կիլկիա» անուն գրքուկին մէկ սխալը, որով հարկատու կը ներկայացնէ Զէյթունը Գօզանի պէյերուն: Յիշեալ գրքի 338 երեսին մէջ այսպէս կը գրէ պատուարժան հեղինակը. «Վիկտօր Լանգուուայի Կիլկիա այցելած ժամանակ (1852) Զէյթունը վայելում էր ինքնավարութիւն չորս իշխանների ներքեւ, որոնք տարեկան հարկի կէսը վճարում էին Գօզանեան բոնակալին եւ կէսը Սայ կաթողիկոսին»:

Այսպիսի հարկավճարութիւն բնաւ չէ պատահած Զէյթունի՝ ոչ 52 ին, ոչ անկէ առաջ, ոչ անկէ եաքը. Վիկտօր Լանկուա սխալած է, այս բանին մէջ, ինչպէս որ սխալած է

նահեւ իւր տուած ուրիշ շատ մը տեղեկութեանց մէջ ալ, վասն զի չկրնալով Զէյթուն մտնել՝ Սիսէն ետ դարձած է, հետեւաբար եւ իւր տեղեկութիւնք անհաւասարիմ աղբիւրներէ քաղած, թէպէտ 1896 ին Վենետիկ տպուած «Պատմութիւն Ժամանակակից», անուն գիրքը կ'ուզէ հաստատել, թէ Զէյթուն մտած է նա: Ասոր մէջն ալ շատ սխալ ծանօթութիւններ կան Զէյթունի մասին, բայց անոնք մի առ մի հերքելը մեր նպաստակէն գուրս է:

Գօզանցինները ոչ տուրք կ'առնեին եւ ոչ ալ կրնացին առնել Զէյթուննեն, ընդհակառակը իրենք դրեթէ ամեն տարի նուիրատուութեան անուան տակ տուրք մը կը վճարէին մեր չորս իշխանաց — ձիեր, գորգեր, մուշտակներ եւայն: Յիշենք այսաեղ այդօրինակ նուիրատուութեան դէպք մը, որ կատարուեցաւ հաճընցի Գալէնտէրեան մականուն հայու մը միջոցաւ: Թանկազին պարգևեններն ընծայելէ յետոյ Գալէնտէրեան կը հրատիրէր իշխանները Գօզան երթալ, Եռւսուֆ աղային հետ տեսակցելու: Ամենուն կողմէն գնաց Նազուպեան իշխանը, որ մէծ պատիւններով ընդունուեցաւ եւ մի քանի օր վերջ դարձաւ նորանոր պարգևեններով: Եթէ կայ Տշմարտութիւն մը՝ այս է, որ հաճընցինները կը վճարէին տարեկան տուրք մը յիշեալ պէյերուն, եւ այդ լուծն ալ, ինչպէս կը պատմէ աւանդութիւնը, իրենք ստեղծեր էին ինքնարերաբար: Եւ ահա ինչպէս:

Այնթապու մէջ զտնուող մաղագործ գնչուններէն, որոնք իրզան<sup>1</sup> (Ժինկեանէ, աղքատ) կը կոչուէին, երկու եղբայր՝ Քրիստոսի 1640 թուականին՝ կու գան Հարգան (Հաճին): Ասոնք իրենց արհեստող ժամանակ մը գործ ածելէ յետոյ՝ յան-

<sup>1</sup> Այս ցեղը թէեւ մահմետականաց յատուկ անունները կը գործածէ, բայց իսկապէս մահմետական չէ, այլ տեսակ մը աղանդ, որ ոչ աղօթք կը կատարէ եւ ոչ ծոմ կը պահէ:

կարծ բաղդերնին կը բացուի: Համբուցի հայերը այդ ժամանակ  
խնդրոյ մը պատճառաւ սաստիկ երկպառակած է, ին ու չեն  
կրնար համաձայնութիւն գոյացնել մէջերնին, վասն զի ամեն  
մարդ կ'ուզէր, որ իւր խօսքն առաջ երթայ: Խելացիներէն  
ումանկը այս չարեաց դարսնելու համար նոր զիւտ մը  
կ'ընեն. կը խորհին այս նորեկ գնչուներն իրենց պետ ճանչնալ  
ու ամեն խնդիր անոնց դատաստանին յանձնել: «Ասոնք մո-  
լեռանդ թուրքերուն պէս չեն, ուզած ատեննիս ալ կրնանք  
զանոնք վարել մեր մէջէն», ըսելով կը հաւանին ամենն ալ  
այս խորհուրդին ու խրզաններն իրենց իշխան կ'ընդունին:  
Բայց քիչ ժամանակին այդ երկու մազագործները կը դառ-  
նան մէյմէկ բռնաւոր եւ նեղելով, հարատահարելով կը մե-  
ծանան, սիւննի մահմետականութեան ալ յարելով՝ թուր-  
քաց առաջեւ համարում կը ստանան: Այդ ժամանակին է, որ  
իրենց խըստ անունը գուշան ողովով կը փոխեն: Յետ ժամանա-  
կաց կրտսեր եղբայրը համբնէն ենելով Սիս կ'երթայ, վրան  
լսրելով կը նստի ու այնտեղի հայոց, մանաւանդ վանքին  
վրայ կը բռնանայ. այս ալ կը կոչուի Զատըրձօվլու:

Գօղանցիներու համար այս տեղեկութիւնք երեւան եկան  
Սուլթան Ազիզ կայսեր 1862ին գաղտնապէս դրկած լրտես  
պաշտօնեից քննութեամբ: Այս թուականէն երեք տարի  
վերջն ալ 1865ին Տէրվիշ եւ Խամայիլ փաշաները բաւական  
զօրութեամբ ասոնց վրայ գալով երկու հայերու աջակցու-  
թեամբ՝ կամ աւելի ուղիղ կ'ըլայ ըսել մասնութեամբ՝  
ձեռք անցուցին Գօղանեանց ամբողջ ցեղը եւ շատերը սպան-  
նեցին: Այս Գօղանեանց անունով Տօրոս լեռը կոչուեցաւ Գօ-  
ղանի լեռ:

## XXVI.

Ազիզ փաշա եւ զէյթունցի պատգամաւորներ

Ազիզ փաշա զինու զօրութեամբ չկրնալով նուածել զէյթունցիները, ուղեց ուրիշ եղանակաւ փճացնել զանոնք եւ իւր խղճալի պարտութեան վրէժը ըսւծել: Իրեն իշխած գաւառն ամեն կողմը հրաման հանեց, որ խալամութիւն գաւանող ամեն անձ ուր որ հանդիպի զէյթունցիի մը՝ պարտաւոր ըլլոց զանի մեռցնելու եւ անոր ունեցած գոյքն յափրշտակելու:

Վատասիրա թուրքին համար ասկէ աւելի հրապուրիչ միջոց մը չէր կրնար ըլլալ քրիստոնէից զէմ' իւր ունեցած ասելութեան ծարաւը մարելու համար. Ներցնել ու իռապարաւել — ահա այն միակ իդէալը, որուն հետամուտ եղած է, իսլամութիւնը իւր հիմնարկութեան թուականէն ի վեր, եւ այն միակ շաւիղը, որուն վրայէն քալած է նա անընդհատ, զարուց ի զարս, սարսափ, արհաւիրք, սոսկում ազգելով ամենուրեք. մեռցնել ու կողոստել առանց ամենափաքք պատասխանառուութեան երկիւղ մ'ունենալու ոչ աշխարհիս եւ ոչ հանգերձելոյն մէջ, ընդհակառակն երկնային վարձատրութեան սպասելով այն համեմատութեամբ՝ ինչ թափով ու չափով գործադրած է նա իւր խալամական այս քրատմելի պարտականութիւնը:

Բայց եթէ անցելոյն մէջ իւր վեթխարի զօրութեան միակ խարիսխը կը կազմէր այն, ներկայիս մէջ ալ իւր գահավէժ անկման կարապետը եղած է. ինչ որ ժամանակա մնունք մ'էր կենասառու՝ այժմ թոյն է, մահասու. զարուց ի վեր իւր ծովացուցած արեան ովկիանոսին մէջ վերջապէս պիտի խեղգուի խալամութիւնը:

Ազիզ փաշա եթէ ճշմարիտ զինուորական մը չէր, ճշմարիտ խալամի մը ամեն առաւելութիւնն ունէր, ուստի պատե-

բազմի դաշտին վրայ իւր կորուսած պատիւը խալամական մալեռանգութեամբ ձեռք բերելու ջանաց այսպիսի նուաստացուցիչ հրաման մը հանելով, այնպէս որ այլ եւս անկարելի կը դառնար զէյթունցւոց իրենց երկրէն դուրս ենիւլ. հետեւարար եւ մօսալուտ սովի մը երկիւղը սկսաւ ատզնապել զանոնք :

Այս աննախանձելի վեճակին դարման մը տանելու համար վճռեցին նոքա պատգամանորութիւն մը զըկել Պօլիս պատրիարքարանի եւ ընդհանուր ազգին ուշադրութիւնն հրաւիրելու համար Զէյթունի վրայ: Եւ Տէլի-քէշիչեան տէր Յակոբ քահանան, որ նշանաւոր տ. Օհանի հօրեղքօրորդին էր, ու աշխարհական մը՝ որ, եթէ յիշողութիւննիւ չի խարեր մեզի, Սէմերձեան Մնացական էֆէնտին ըլլարու էր՝ պատգամանոր նշանակուելով ճամբայ հանուեցան: Ասոնք մինչեւ Հածին լեռնային ճամբաներով հետիւնագնացին, անկէ Գօզան օղուի պաշտպանութեան տակ ապահովապէս Սայ կաթողիկոսին մօտ հասնելով՝ հարկ եղած զրութիւններն ստացան անկէ ու Մերսինի նաւահանգատէն Պօլիս մեկնեցան 1862 սեպ. 18ին եւ հասան նոյն ամսոյ 27ին:

Բոլոր զգայուն հայոց սրտերն ուրախութեամբ կը բարախէին արդէն ի լուր քաջագործութեան Զէյթունի հայոց, ուստի մեծ ընդունելութիւն արին այս նորեկ պատգամանորուներուն եւ անոնց ամեն պէտքերը հոգացին: Ամենէն առաջ փութաց անոնց այցելելու մեծանուն հայ բանաստեղծ Մկրտիչ Պէշիկթաշիւան, որ հիացմամբ ու յափշտակութեամբ կ'ունինդրէր Զէյթունի գործած մէն մի դիւցազնութեանց կենդանի պատմութիւնը, զոր ճշմարիտ գոյներով կը ներկայացնէր պատգամանոր Մնացական Սէմերձեան էֆէնտին: Լարուած հետաքրքրութեամբ լսեց նաև պատմութիւնը Քամեան Մելքիսեդի, որ Զակը-տէրէի-քեփիրը պատե-

բազմող հայոց մէջ երկու տեղէ ծանր վէրքեր առնելով ին-  
կած էր, բայց յետոյ ինքզնքը ժողուելով կրցած էր հասնիլ  
մինչեւ Փրկի լեռը ու այնտեղ մնացած, ձեռքով ամուր  
բռնելով փորին վրայ բացուած տուրի ահագին վէրքը, որ-  
պէսզի աղիքները դուրս թափելէն արգիլէ. յանկարծ այնտեղ  
կը հանդիպին քիւրտեր եւ մեռեալ կարծելով զանի ականջ-  
ներն ալ անոնք կը կտրին. քաջասիրտ զէյթունցին մեռեալ  
ձեւանալով լուռ կը տանի այս անդամահատութեան պատճա-  
ռած տաժանելի ցաւերն ալ. ուր ուրեմն գիշերուան մէջ այն-  
տեղ հանդիպելով իւր մայրն, որ գիականց ու վիրաւորելոց  
մէջ ժամերօվ շրջելով զինքը կը փնտռէր՝ կողջագուրէ զայն  
ու կը համբուրէ, եւ պատերազմի ելքն, իրենց ու թշնամեաց  
ունեցած կորուսոր մի առ մի պատմելէ յետոյ իւր սիրասուն  
զաւակը կը փոխազրէ տուն, ուր պէտք եղած դարմանք  
տանելով կառողջացնէ զայն:

Այս պատճութեան հետեւեալ օրն իսկ պատգամաւո-  
րաց եւ այլոց առջեւ կարգաց անմահ բանաստեղծը իւր յօ-  
րինած Դու զով ինդրես, մայր իմ անուշ՝ գեղեցիկ երգը:

## XXVII.

Բողոք առ Նափօլէօն Գ. կայսր

Զէյթունի նկատմամբ հայ ազգին սէրն ու համակրանքն  
այնչափ վառ էր, որ պատգամաւորաց գալէն առաջ Պօլսէն  
Փարփակ զրկուած էր արդէն զէյթունցի մը Նափօլէօն Գ.  
կայսեր բողոքելու համար տեղի ունեցած այս ամեն անհան-  
դուրժելի բռնութեանց ու հարստահարութեանց դէմ:

Զէյթունցին միանալով հոգելոյս կարապետ վարդապետ  
Շահնազարեանի հետ՝ որ այն ժամանակ Փարփակ կը գտնուէր՝  
ներկայացուց բողոքը կայսեր, երբ կառքով կ'անցնէր նա, եւ  
ապահովութիւն ստացաւ՝ պէտք եղած ուշադրութիւնն ըն-

ծայելու իրենց խնդրոյն, եւ իրօք քիչ ատենէն Թօլոյ Փրանսական գեսպանին հրահանգ եկաւ, որ թ. Դրան քով միջնորդէ ի նպաստ Զէյթունի՝ զաղբեցնելու համար թշնամութիւնները այդ սակաւաթիւ, բայց արխասիրտ քրիստոնեայ ժողովրդեան գէմ:

Մէկ կողմէն Նափօլէօնի այս միջամտութիւնը, միւս կողմէն մեր բարձրաստիճան ամիրայից միջնորդութիւնը թուրքաց մեծամեծ պաշտօնատարաց քով՝ իրաց վիճակը կերպարանափոխեցին, եւ ոչ միայն Զէյթունի վրայ քալելու համար նոր ճամբայ հանուած զօրքերը ետ դարձուցին, այլ եւ Ազիզ փաշան պաշտօնանկ անելով Սիւլէյմանիա ղրկեցին եւ անոր տեղ Աշխը փաշան նշանափոխեցին, որ սակայն նոյն պէս հայատեաց թուրք մըն էր, զէյթունցոց երթեւեկութեան գէմ հանուած ամեն արգելքներ ալ վերցուեցան:

Բաց յայսանէ քննիչ յանձնախումբ մը կազմուեցաւ, որ Մարաշ երթալով պիտի քննէր, իմանար այս ամեն չարեաց հեղինակը եւ պատասխանատուն, վասն զի թ. Դուռը կ'ուրանար Ազիզ փաշայի յարձակումը իւր խորհրդով ըլլալը: Հայոց կողմանէ այս յանձնախմբի անդամ ընտրուեցաւ Եօղդատի առաջնորդ Մատթէոս վարդապետ, որ գեռ ճամբայ չելած՝ մահը վրայ հանելով վախճանեցաւ, իսկ անոր տեղ նշանակուեցաւ Խասզիւղի քարոզիչ Ներսէս վարդապետ Ղարժապետեանը: Այս ալ Ատանա հանելով իրբեւ ճանապարհածախս իրեն տրուած 100 ոսկին գործածեց Սայ կաթողիկոս Կիրակոս թ. սրբազնէն եպիսկոպոս ձեռնադրուելու համար եւ յաջողեցաւ ատանացի նշանաւոր հայազգի Սամուրդաշեան Մանուկ պէյի միջնորդութեամբ:

Եպիսկոպոսանալէ յետոյ երբ միւս անդամ Ատանա վերադարձաւ՝ այնտեղ գտաւ Զէյթունի իշխաններէն Աստուածատուր աղա Ենի-տիւնեա եւ Հազօր աղա Շօվլուկանը ու

աէր Մովսէս քահանան՝ որոնք Պօլիս պիտի երթային Զէյթունի իրաւունքները պաշտպանելու համար։ Ներսէս եպիսկոպոս փոխանակ Մագաշ երթալու՝ ասոնց հետ Պօլիս վերադարձաւ։ Համոզելով զանոնք, որ Պօլոյ մէջ ինքն առելի օգտակար եղաւ։

Պատրիարքարանը եւ ամիրայք սաստիկ բարկացան Ներսէսի այս ընթացքի համար՝ սակայն զէյթունոցի իշխանուց միջնորդութեամբ հրաժարեցան անոր նկատմամբ իրենց մտադրած պատիմը գործադրելին։ Այսուհետեւ իշխանք Վարժապետեանի աւաջնորդութեամբ Ալի փաշայի ներկայանալով ամեն բան մանրամասնաբար հասկացուցին անոր եւ իրաւունք ու արդարութիւն պահանջեցին։ Եպարքոսը խոստացաւ արդարութիւն անել հարկ եղած քննութիւնը կատարելէ յետոյ ի նորոյ կազմելի յանձնաժողովի մը միջոցաւ։

Նախկին պատգամառ որք վերջնոց գալէն 15 օր յետոյ Պօլսէն մեկնեցան դէպի Զէյթուն Գաղղիոյ գեսապահատան բաժարդման պ. Ժիւլ-Ռօպէրթի հետ, որ 20 օրի չափ մնալով Զէյթուն շատ մը բաներ քննելէ, աչքէ անցընելէ վերջ վերադարձաւ Պօլիս։ Խակ այնաեղ գանուող մեր իշխանք տարիի մը չափ ու շացան Պօլիս։

## XXVIII.

Յանձնախումբը. Պօյամեանի սպանումը։

Մեծ եպարքոս Ալի փաշայի խոստացած յանձնախումբը շուտով կազմուեցաւ հետեւեալ անձերէ։

1. Շահին պէյ իրեւ ներկայացուցիչ Բ. Դրան։
2. Սարգիս Էֆ. Աղաբեկեան ներկայացուցիչ հայոց պատրիարքարանի, եւ
3. Տավուտ Էֆ. ներկայացուցիչ կաթողիկ հայոց։

Ասոնք եկան ու նախկին կարգը վերահաստատելով մեկնեցան առանց որ եւ է փոխարինութիւն անելու Զէյթունի կրտծ այնքան մեծամեծ վնասներուն, ոչ ալ հիմնական կարգադրութիւն մ'արին խաղաղութիւնը մշտապէս հաստատելու համար: Ուստի կառավարութեան ու մեր մէջ եւ մեր ու շըջակայ բարբարոս ցեղերու մէջ յարաբերութիւնները մնացին նոյնը. — անոնք մեզի դարանամուտ կ'ըլլային, մենք ալ անոնց՝ որ ատեն որ պատեհութիւն գտնեինք:

Այսպէս 1863 մայիսին Պօյամեաններու տունեն մէկը նարփուզէն Զէյթուն վերադառնալու համար Զավտար-պէլ կոչուած կիրճէն անցնելու ատեն գնդակահար սպաննուեցան չերքէզէ մը՝ որ ժայռի մը ետեւ պահուած էր: Զէյթունցիք իմանալով՝ դիակը բերին թաղեցին, բայց գերեզմանէն տուն չդարձած ուխտեցին անոր վրէժը լուծել ու այնպէս դառնալ, ուստի զէնքերնին բերել տաղով սպառազիննուեցան 70 մարզիկ ու դիմեցին նոյն չերքէզի գիւղը, որ Զէյթունէն 10 ժամ հեռաւորութիւն ունի, անոնցմէ 6 մարդ սպաննելէ վերջ ամրող գիւղն ալ աւարի տաղով վերադարձան, իրենց պարտականութիւնը կատարով մը զգացած խղճի հանդարտութեամբ:

## XXIX.

*Զէյթունի ա. զայմազամը*

Զէյթունի սպառուաճանաշութեան ու ազատասիրութեան այս ողին՝ որ միշտ դէպ ի վրէժինզրութիւն կը մղէր զինքը, անհաճոյ էր թուրք կառավարութեան, եւ — ինչպէս կ'ըսէին եւ գեռ կը կրկնեն տաճիկները — ակռայի ցաւ մ'էր Զէյթուն սուլթանին համար, որ չէր կրնար հանգիստ մնալ՝ մինչեւ որ միւս գաւառներու վարչական վիճակին չենթարկեր զայն: Ուստի 1865 թուականին կեղրոնական կառավարու-

թեան հրահանգովը Մարտաշի զօրաց հրամանաւտար Քէլ Հասան փաշան առաջարկեց մեր իշխանաց, որ Զէյթունի համար նշանակուած թուրք գայմագամը յօժարակամ ընդունին ու Մարտաշ երթալով իրենք անձամբ տանին հաստատեն զայն իւր պաշտօնատեղին, հակառակ պարագային սպառնալով զինու զօրութեամբ զործադրել թ. Դրան հրամանը :

Իշխանք լրջութեամբ մտածելով իրաց վիճակին վրայ եւ հանգամանկըները նկատողութեան առնելով՝ լաւագոյն համարեցին առժամանակեայ ընդունելութեամբ վերահաս չարիքէն խուսափել, եւ մէկ ամիս վերջ ու. Մովսէս քահանան Մարտաշ զրկեցին իրբեւ հրաւիրակ նորրնտիր գայմագամին, որ Սալէհ էֆէնտի կը կոչուէր: Անոր հետ եկան նաեւ դատաւոր մը եւ հազարապետ մը՝ որպէս բարենորոգիչ պաշտօնեայ՝ չիւսէին պէջ անուամբ հայտաբեաց երիտասարդ մը:

Սոքա սկսան ժողովուրդը նեղել, իրենց կարողութենեն շատ վեր ծանր տուրքեր բեռնաւորելով անոր վրայ հակառակ Սուլթան Մուրադի եւ յաջորդ երկու սուլթաններու խաթթը շէրիֆներով հաստատուած առանձնաշնորհումներու՝ որ այսպէս վերջ կը գտնէր սուլթան Ազիզի օրով:

Իշխանք տեմնելով այս վիճակը գառնացան եւ կը սպանէին յարմար ժամանակի մը թօժափել իրենց վրայէն այս ծանր լուծը, բայց յիշեալ հազարապետը միջոց չտալու համար անոնց՝ խարդախութեամբ առաւ զանոնք Մարտաշ տարաւ, անփէ ալ Հալէպ, ուր մնացին երկու ամսոյ չափ ժամանակ: Այնուհետեւ կուսակալ Շէվսէթ փաշա Պօլիս զրկեց զանոնք, ուր մնացին մէկուկէս տարի թագթագեան Պօլիս պատրիարքի օրով, որ փոխանակ Զէյթունի իրաւունքները եւ անոր տարագրուած իշխանները պաշտպանելով՝ յիմարաբար կը համոզէր զանոնք, որ թողուն Զէյթունը ու գաղթեն Աղրիանուալիս, խոստանսալով անոնց՝ թագաւորին կողմանէ:

թոշակ սահմանել իրենց գերդաստանի ամեն անդամներուն, նոյն իսկ օրորոցի մանկանց : Խշանք միաբերան պատասխանեցին : « Սրբազն հայր, մենք ոչ թոշակ կ'ուղենք, ոչ ալ ուրիշ շնորհք, այլ մեր երկիրը եւ մեր հոգն ու ջուրը . անոր մեզի տուած չոր հացը օտար երկրի մը կարկանդակին հետ չենք փոխեր . մենք կը մեռնինք եւ ուրիշ տեղ չենք գաղթեր » :

Խշանաց այս հաստատ որոշումը տեսնելով՝ պօլսեցի ականաւոր ազգայինք ազաւեցին սուլթանը եւ ուրիշ պաշտօնեաները արտօնել զանոնք իրենց տեղերը գառնալու : Սուլթան Ազիզ զիջանելով անոնց ժամանձանաց եւ նորընտիր Գէորգ Դ. կաթողիկոսի եւ ռուսաց Իգնաթիեվ դեսպանի միջամտութեան թոյլատեց զանոնք վերադառնալու, Էջենաց առաջանքան տիտղոս եւ միանդամայն անոնց ճանապարհի ծախուց համար պէտք եղած զրամն ալ շնորհելով, եւ այսպէս անոնք ողջ առողջ ու պատուավ գարձան երկիրի ի մեծ ուրախութիւն համայն զէյթունցւոց :

Այս ատենները հալէպի առաջնորդական տեղապահ Տիգրանեան Մկրտիչ վարդապետը Զէյթուն զալով Շահնազարեան վարժարանը աշակերտելու համար և պատանիներ ընտրեց ու տարաւ Թօլիս . այս ընտրեալներէն կարեւոր տեղ մը կը բռնէ այժմ Փիլիպպոս պատու ելի Փիլիպպուեան : Քիչ վերջն ալ Երևասաղէմի միաբաններէն զէյթունցի Առութեան Աթանաս վարդապետը հոգերոյս Նսայի պատրիարքի կողմանէ գալով Ս. Յակոբայ վանքին մէջ բացուած Ժառանգաւորաց վարժարանին համար Զ աշակերտներ առաւ Զէյթունէն . ասոնց մէջ ալ արժանաւոր տեղ բռնած էն Մանուկ պատուելի Զգօնեան, Սմբատ պատուելի Տէր-Ղազարեան, տէր Կարասպետ քահանայ տէր Կարապետեան ի Փրնուղ եւ տէր Սահակ քահանայ Նաղուպեան ի Զէյթուն :

## XXX.

Տավուտու նիսազի էֆէնտի

Իշխանաց վերադարձէն յետոյ բաւական տարիներ խաղաղութիւն ունեցաւ Զէյլթուն, բայց 1875ին ծավուտու նիսազ էֆէնտի անուն միականի գայմագամին օրով նորէն վրդովեցաւ այդ խաղաղութիւնը այդ անսփիտան պաշտօնէին պատճառաւ: Սա դրամ՝ կորսնցնելով՝ թօսիու զեան Յարութիւն անուն հայ ոստիկանին վրայ կը կասկածի եւ կը սկսի զանինեղել, տանջել, անօթի թողուլ, եւ երբ ու եւ է յայտնութիւն մը չի լսեր անոր բերնէն՝ իւր բնակած տան յարդուցին մէջ կախելով՝ խեղգամահ կ'անէ զայն:

Ծողովուրդն իմանալով՝ խուռն բազմութեամբ զիմեց կառավարական պալատը ու իսկոյն կտոր-կտոր պիտի աներ ոճրագործ գայմագամին, եթէ Աղջապեկեան Ստեփան վարդապետը աղաչելով, պաղատելով չկասեցնէր զանոնք. հետեւեալ օրն ալ այս գործին համար Մարաշէն հազարապէտ մը եւ Տէվէթ էֆէնտի հայազգին քննիչ գալով համոզեցին ժողովուրդը, թէ գայմագամին պէտք եղած պատիժը պիտի տրուի, ուստի հարկ չկայ յուզուելու, նորանոր խոռովութիւններ յարուցանելու:

Յուզեալ ամբոխը թէեւ առժամապէս հանգարտեցաւ, բայց մի քանի օր վերջը իմանալով, որ ոճրագործն աղատ թողուած է Մարաշի մէջ, սաստիկ զայրացաւ եւ գայմագամին ձեռքէ հանած ըլլալով՝ բոլոր բարկութիւնը թափեց կառավարական շնչպին եւ մզկիթին վրայ, որ գեռ նոր շնչած էին, զոր հիմնայատակ կործանեց՝ մին այրելով եւ միւսը քանդելով: Ասոնց տեղը այժմ՝ բանի ջարանոց եղած է:

Այս զէսպէն վերջ երեք տարի շարունակ աղատ ապրեցան զէյլթունցիք առանց գայմագամի, ըստ վաղեմի դրութիւն ինքզինքնին կառավարելով Մարաշէն անկախ:

## XXXI.

Հաճի Մամբրէ և Եայծողի

Հին վիճակին գառնալով՝ զէյթունցիք սկսան աղատ շունչ  
քաշել, մանաւասնդ այն ծերուկ գայլերը, որոնք արձակ-հա-  
մարձակ լեռները շրջելու վարժուած ըլլարով՝ թուլք կառա-  
վարութեան մուտ գտնելէն ի վեր կաշկանդուած էին։ Այս-  
պիսի մէկն էր Վեզիր-օղլու հաճի Մամբրէ անուն ծերունին,  
որ ամբողջ կեանքը լեռներու ու սպատերազմներու մէջ ան-  
ցուցած էր զրեթէ եւ որ իրեն այնքան սիրելի եղած զէնքը  
մէկ կողմ զնելու ստիպուած ըլլարով՝ միշտ կը հառաւէր եւ  
այն երջանիկ օրերուն վերադարձին կրապասէր ակնդէտ։ Ամեն  
օր սովորութիւն արած էր սա կրակին վրայ քիչ մը վառող  
այրելով զլուխը անոր վրայ բռնել ու անոր հոտը ծծել ան-  
յագաբար, որպէս թէ վարդ ու մեխակ կը հոտուըտար։

Երջանկութեան գագաթնակէտը հասաւ հաճի Մամ-  
բրէ՝ երբ իւր ցանկացած վիճակին մէջ տեսաւ նորէն Զէյ-  
թուն, ուստի 1878 թուականին օր մը 30 զինեալ ընկերնե-  
րով գնաց Պունտուխ գեղե լեռը եւ սկսաւ հրացանաձու-  
թիւններ անելով զուսրՃանալ։ Անտրաընի բռնակալ Եայծող-  
լին, որ այն կողմը ամարանոց ելած էր Պատուա- լայիշ կոչուած  
տեղը, իրեն դէմ ցոյց մը համարելով Վեզիրեանի վարմունքը,  
իւր հրամանին տակ գտնուած հայու մը միջոցաւ լրտեսելէ  
վերջ՝ հասկնալով որ Վեզիրեանի ընկերներ սակաւաթիւ-  
նն, շուտ մը մարդիկ հաւաքեց իւր քով՝ զրեթէ 500ի չափ՝  
ու յանկարծ անոնց վրայ յարձակեցաւ, երբ անոնք կերա-  
կուրի նստած էին. երկու կողմէն սկսան գնդակներ տեղալ  
իրարու վրայ եւ հակառակ իրենց սակառութեան մերայինք  
յաջողեցան զանոնք վանելու։ Այս լուրը հասնելով Փրնուղի  
վանահայր Նիկողոս եպիսկոպոսին փութաց երթալ կռւոյն

վայրը, իսկ նորա սարկաւագ Մինաս էֆ. (այժմ Բարեթ ողեմշոս վարդապետ) 200ի շափ մարդ հաւաքելով՝ անոնց պէտք եղած բաները — զէնք, զնդակ, վառօդ — իւր իսկ ծախքովն հօգաց ու հետեւեալ օրը գնաց միացաւ եպիսկոպոսին՝ Նայծողիի յանդգնութիւնը չափելու եւ պատճելու համար։ Մի եւ նոյն ժամանակ բռնաւորն ալ զգալով՝ որ այս բանին հետեւանքը սուզի պիտի նաաի իրեն՝ Կապանու քեցեա Վարդիվար աղա Դրձըլեանը պատգամաւոր զրկեց եպիսկոպոսին ներողութիւն խնդրելու համար, հրաւիրելով միանդամայն եպիսկոպոսը, որ հաճի իրեն երթալ բանակցելու հաշութեան վրայ՝ որպէսզի պարագ տեղ արիւն ըժափուի։

Գնաց եպիսկոպոսը մի քանի մարդերով, բայց քիչ վերջո այնտեղ հասաւ սարկաւագը հարիւրէ աւելի զինեալ բաղմութեամբ, ի տես որոց զարհութելով Նայծողին՝ սկսաւ գոզալ ու եպիսկոպոսին ուզն իյնալ, որ գթայ ու իրենց կենաց ինայէ՝ յետ այնորիկ մշնջենական բարեկամ եւ իրենց հրամանին հնազանդ մնալու հաստատ խոստումներ ու ծանր երգումներ տալով։ Ասկէ զատ իրբեւ նուեր ձի մը եւ 100 ոսկի ներկայացուցին սրբազնին, բայց նա մերժեց ու իրենց գարձուց երկուքն ալ՝ պատուիրելով որ հաւատարիմ զանուին միայն իրենց խոստման, եւ ապա զատուեցան իրարմէ։

## XXXII.

Պապիկ վիշապ։ Փոյթազ Ալի։

1875—1878 թ., երեք տարուայ ազատ շրջանին մէջ նշանաւոր հանդիսացաւ Ենիւ-տիւնեա Մարկոս ազայի որդին՝ Պապիկ փաշան, որոց գործոց մէջ կարեւոր տեղ մը կը բռնէ

1. Պապիկ փաշան Ենիւ-տիւնեա իշխան Աստուածատուր աղայի հօրեղորորդու՝ Մարկոս ազայի տղան էր։ Այս մեծագործ անձը իւր կենաց մէջ զրեթէ 15 տարի շարունակ ազգօգուտ հերոսութեան գործերով զբաղեցաւ։

Պօզուողան աշերէթին հետ ունեցած կռիւը, ուր սպաննուեցաւ աղ աշերէթին պետք — Փօյրաղ Ալի:

Մա՛ իրրեւ թուրք ակրէպէյի՛ իրաւունք կը համարէր իրեն կապանցի հայոց կորեկի ցանքն կերցնելու իւր անասնոց, իջեւանելով անոնց արտերուն մէջ իւր բոլոր ցեղակիցներով, որոնք 500 տունէ կը բաղկանային:

Կապանու Վարդիվար քե հեան՝ Մարաշ երթալով կառավարչն բողոքեց այս բռնաւորին դէմ, բայց նա՝ « Պօզուողանցիները չեմ կրնար զապել ես, դուք ալ այս տարի կորեկ հաց մի ուտէք, » բսելով քովէն դուրս վանեց: Քե հեան գալով իւր զիւղակիցներուն մօտ՝ փաշային տարօրինակ պատասխանը հաղորդեց անոնց, որոնք յուսահատ՝ դիմեցին դէյթունցոց պաշտպանութեանը:

Պապիկ փաշա ընդունելով սիրով անոնց առաջարկը՝ նուիրական թմբուկը՝ զարնել տուաւ: Բոլոր լսողները — թուով 300 — եկան հաւաքուեցան անոր մօտ, եւ Պապիկ փաշա անոնց զլուին անցած գնաց կապան՝ որ Զէյթունէն 16 ժամ հեռաւորութիւն ունի, զարկաւ Ալի պէյր, որ իր նախատարատիկ արշաւեց անոր դէմ, եւ ապա պօզուողանցոյ վրանները, անսառունները, — ոււզտ, եղ, կով, ձի, էշ, ովսար, — հազարաւոր թուերով կիներ, աղջիկներ, պղտի ըսմուկներ գերի վարեց ի Զէյթուն, սակայն ըստ վաղեմի տվորութեան:

Սահեգ փաշայի, ապա Քեամիլ փաշայի ջանքերը հպատակութեան բերել զայն՝ ի զուր անցան: Իր փաշայութեան տիտղոսը թագաւորաց կազմէն չէր տրուած. այլ իւր մեծամեծ գործերուն համար հասարակութիւնը զինքն այս անունով պատուեց: Չէ թէ միայն ազգայնոց կաղմանէ փաշա կը կոչուէր. այլ եւ տաճկաց կազմէն: Այս պատուական անձը բնական հիւանդութեամբ իւր մահկանացուն կնքեց 1886 օգոստոս 21ին քառասուն տարեկան հասակին մէջ ու թաղեցաւ մեծաւ հանգիսիւ. Ա. Աստուածածնայ վանքի բակը գանուող գերազմաննոցը. եւ դէյթունցիք բազում արտասուզ կոծ մեծ արին ի վերաց նորա:

<sup>2</sup> Այս թմբուկը օծած էր Սարգիս եպս. Ակիկեան: որպէս զի անոր ձայնը լսողը անհրաժ եշտարար հետեւի անոր՝ սրբազն կոչ մը համարելով զայն:

կանանց եւ աղջկանց պատոյն բնաւ չդիսան զէյթունցիք, այլ մարդկութեան պահանջած սրբյաններուն տակ հանգիստ պահելով զանոնք՝ ասքա վերադարձուցին, իսկ կենդանիները բոլոր զէյթունցւոց մէջ բաժնուելով՝ առատ-առատ վայելեցին զանոնք, այնպէս որ նոյն տարին լոդու սենեռէ (պատառի տարի) կօչուեցաւ, վասն զի ամեն տուն մէյմէկ սպանդանոց դարձած էր:

Այս յազմթանակի ամբողջ նշանակութիւնը հասկանալի դարձնելու համար միշենք եւ այն, որ զէյթունցիք ամենքը, բացի Պատղիկ փաշայէն եւ անոր զբագիր Մերկերիս էֆէնատիէն, հետիւտն էին, մինչդեռ թշնամին ամբողջովին հեծեալներէ կը բաղկանար, եւ կոխւը տեղի ունէր բացդաշի մէջ:

### XXXIII.

Զատրութօղիք. Եօթը փեշին տարըն  
(Եօթը փաշային տարին)

Մինչև 1878 թուականը շաբունակուեցաւ Զէյթունի այս ինքնազլուխ վիճակը, որ ատեն ռուս-թրքական պատերազմը այլ եւս վերջացած ըլլալով՝ կառավարութիւնն սկսաւ նորէն ուշադրութիւն դարձնել զէյթունցւոց վրա:

Այն ատեններն էր, որ Սայ տէրէպէյի Զատրութօղիք Ահմէտ պէյը՝ որ սուլթանէն փաշա տիտղոսը ստացած էր, Պօլսէն խոյս տարով հաճին եկած էր եւ կ'աշխատէր համոզելու ժողովուրդը, որ միաբանելով իւր հետ՝ ասպատամբիթուրդ կառավարութեան դէմ. «Վասն զի, կ'ըսէր, արդէն բաժնուելու վրայ է անոր երկիրը Պերլինի վեհաժողովին մէջ եւ փոխանակ ուրիշները տիրանալու այս երկրին՝ մենք բնիկներս տիրենք. Գօղանի լեռներն ալ շատ ձեռնտու են մեր այս խորհուրդին»: Այս իմաստով Զէյթուն ալ նամակ զբած էր նա, սակայն հաստատ ու որոշ սկասասխան մը դեռ չտրուած

անոր՝ հաճընցի Հայոց մասնութեամբ Ատանայի կուսակալը եւ Սայ կառավարից ուրիշ երեք զինուորական փաշաներու հետ բազմաթիւ զօքքերով պաշարեցին Ահմէտ պէյը եւ ձերբակալերով աքսորեցին զայն:

Դարզը եկած էր Զէյթունի, բայց գիտնաբավ որ դիւրամարս պատառ մը չէր այն՝ աւելի զգուշութիւններ ձեռք առին: Արդէն եղած զօրութեան վրայ Հալէպի կուսակալը եւ Մարաշի կառավարիչ Վէյխի փաշան ալ զինուորական բաւական մեծ զօրութեամբ աւելնալով հանգերձ չհամարձակեցան ուղղակի Զէյթունի վրայ քալելու, այլ իրենց տովորական եղած խարդախ միջոցներուն գիտեցին: — Հաճընի առաջնորդ Պետրոս Եպիսկոպոսը համոզեցին՝ որ Զէյթուն երթայ ու այնտեղի իշխանները եւ ուրիշ երեւելինները յորդորէ հրաժարիլ ասպատակութիւններէ եւ հնազանդիլ թուրք կառավարութեան: Իրենց հնազանդութեան գործնական ապացոյց մը ըլլալու համար պէսք է որ, ըսին, անձամբ գան ներկայանան բանակի հրամանատարներուն եւ իրենց համար ընտրուած գայմագամն ալ հետեւնին առնելով վերադառնան:

Եպիսկոպոսը եկաւ եւ այս մտօք սկսաւ յորդորել<sup>1</sup> մեծառորները, որոնք միամտարար խարուեցան ու անոր հետ գնացին մինչեւ բանակը, որ կը գանուէր Զահան գետին եղերքը: Երբ սպա — թուով 12 անձննոք — բանակը մտան, զօրականները՝ զինուորական փողեր հնչեցնելով խսկոյն շրջապատեցին զանոնք եւ իրբեւ կալանաւոր պահեցին իրենց մօտ: Մի եւ նոյն ժամանակ իրենք ալ Զէյթունի մօտ գալով բա-

<sup>1</sup> 1864ին ճիշդ այսպէս համոզելով Մարաշի առաջնորդ Աջապահեան Կիկողոս եպիսկոպոսը, որ յետոյ ինքնաօծ կաթողիկոս եղաւ Սայ, Մարաշ տարաւ Զէյթունի գլխաւորներէն Ենի - տիւնեան Փանոս փաշան, Արեգինի կարապետ քեչեան եւ Արդանեան Զափառը, որմօք այնտեղ բանտարկուեցան: Փանոս փաշան թունաւորուելով բանտի մէջ մեռաւ, միւսներն աՅ-7 տարի բանտ մնալէ յետոյ հաղիւ ազատուեցան:

նակեցան եւ սկսան հանդիպածնին բռնելով գերի տանիլ  
Մարաշ՝ այր թէ կին՝ 300ի չափ անձինք, որոնց մէջ էին Պա-  
պիկ փաշայի մայրն ու կինը. սոցա պաշտպանութեան համար  
խնդնաբերաբար Հալէպ գնացին միասին Պապիկ փաշայի եղ-  
բայրը (Սազարեթ աղան) եւ աներորդին:

Զէյթունցիք չուղեցին այս անգամ զիմոդլել թուրք  
փաշաներուն, վախճառվ որ թշնամեոյն ձեռքը գտնուող  
մեծաւորներուն կեանքը կը վտանգուի: Սակայն Պապիկ փա-  
շան, որ միւս իշխանաց հետ գնացած չէր, իւր հրամանատա-  
րութեան տակ գտնուող 400ի չափ հրոսակներով սկսառ  
պատերազմիլ թուրքաց դէմ աջակցութեամբ ֆրնուզի վան-  
քին վանահայր Նիկողոս Եպիսկոպոսի եւ Յարութիւն պա-  
տուելի Զաքքրեանի, որոնք գերի բռնուեցան այս պատերազ-  
մին մէջ Նօխուտեան Փանոսի հետ. բացի այդ՝ երկու ուրիշ  
հայեր ալ մեռան այդ կոռուին մէջ՝ Պետրոս Հատէսեան եւ  
Խաչեր Գէորգեան անուամբ, իսկ թուրքաց կողմէն ընկան  
60 հոգի եւ շատեր ալ վերաւորուեցան:

Պապիկ փաշա սաստիկ բարկացած եւ զայրացած Պե-  
տրոս Եպիսկոպոսի դէմ, որ անգիտաբար մատնիչ մ'եղած  
էր, յարձակեցաւ Ս. Աստուածածին վանքին վրայ, ուր կը  
գտնուէր նա, որպէս զի սպաննէ զայն, սակայն վանահայր  
Սահակ վարդապետը (այժմ Կարսապետ Եպիսկոպոս) զաղ-  
տուկ տեղ մը պահելով զայն՝ սաხց Պապիկի՝ Այստեղէն  
փախաւ ըսելով: Եւ իրօք ալ վսէժինողիր իշխանի մեկնելէն  
վերջ փախաւ, հազիւ կրնարվ հասնել Հաճին շնչապատ:

Իսկ գերի բռնուած Նիկողոս Եպիսկոպոսը իւր երկու  
ընկերներով թուրքերը խիստ անարգութեամբ ու խայտա-  
ռակ վիճակի մէջ տարին Մարաշ, ուր մըսթըր Մօնթքօմրի  
ամերիկացի Հայասէր միխօնարը տեսնելով ասոնց անտանելի  
կացութիւնը՝ զիմեց կառավարութեան ու ասոնց համար

երաշխաւոր ըլլալով պահանջեց որ արձակուին, բայց կառավարութիւնը մերժեց առարկելով մանաւանդ թէ, նաև միսինար մ'ըլլալով իրաւունքը չուներ քաղաքական գործերու խաւնուելու, մինչդեռ անզիւական հիւպատոսի փոխանորդութիւնն ալ կը վարէր, եւ այս պաշտօնին իրեն տուած ուժին կաթնելով թէեւ անդեց իւր պահանջման վրայ, ուկայն կառավարութիւնն անդրդուելի մնաց իւր որոշման մէջ, խիստ լեզու գործածելով նաև անոր դէմ:

Մըսթըր Մ'օնթքօմիին հեռազրել ուղեց ի Պօլիս, բայց հեռազիրը մերժեցին «արգելուած է», ըսելով, նա ալ ձին հեծնելով Այնթապ զնաց 10 ժամէն, մինչ 18 ժամու հեռաւորութիւն ուներ, որպէսզի այնտեղէն հեռազրէ, բայց հոն ալ մերժուեցաւ: Ազնուասիրս ամերիկացին շյուսահատելով ուղղուեցաւ դէպի Հալէպ եւ այնպիսի խուճապով կը վարէր իւր նժոյզը, որ չկրնալով դիմանալ խեղճ կին դանին — որ 120 ոսկի կ'արժէր — սատկեցաւ կէս ճամբան: Ուր ուրեմն հասնելով Հալէպ՝ ամերիկացի միսիօնարը տեսնուեցաւ հիւպատոսներուն հետ եւ անոնց խորհրդով հեռագիր տուաւ: Անզիւյ զեսպանին, Բ. Դրան եւ հայոց պարիալքարանին՝ Զէյթունի եւ բանարկելոց անտանելի վեճակը նկարազրելով:

Դեսպանն ու պատրիարքը այս հեռազիրն ի ձեռին գիւմեցին Բ. Դրան եւ պահանջեցին, որ փաշաները ետ քաշուին Զէյթունի առջեւէն, եւ Նիկոլոս եպիսկոպոսն ալ Պօլիս ըերուի երկու ընկերներովը մէկտեղ: Դուռը համակերպելով այս պահանջման՝ պէտք եղած հրամանները տուաւ ուր որ անկ էր, ու այս խոնդիրն ալ փակուեցաւ այսպէս:

Բողոր զէյթունցիք խորապէս զգածուած ազնուասիրս միսիօնարին այս արիական գործունեութենէն՝ սրտազին չորհակալութիւն մատուցին նմա՝ երբ վերագարձաւ: Մարաշ:

Այս թուականը տեղական բարբառով՝ կը կոչուի ։ Եօթը  
փէշին տարըն-եօթը փաշային տարին, որովհետեւ թուրբաց  
զօրքը կը գտնուէր երեք զինուորական փաշաներու հրամանա-  
տարութեան տակ եւ բացի այդ անոնց հետ էին Ատանայի,  
Հալէպու, Սայ եւ Մարաշու փաշաները։

Ճ

## XXXIV.

Պապիկ փաշա եւ բանտարկեալը

Զօրաց ետ քաշուերմն իրերը առերեւոյթ հանդար-  
տութիւն մը ստացան թէեւ, բայց սրաերը նոյն էին, լի ա-  
տելութեամբ միմեանց դէմ, եւ այդ զբացման մարմնացու մն  
էր զէյթունցոց մէջ Պապիկ փաշա, որ իւր հերոսներով կը  
շրջէր տակաւին լեռները, զլիսաւորապէս Փիսիր՝ կոչուած  
լեռը իրեն օժեւան ընտրելով։ Իւր մօր եւ տիկնոջ հետ  
խարզախութեամբ բռնու ած բոլոր զէյթունցիք Մարաշի եւ  
Հալէպի բանտերուն մէջ կը հեծէին դեռ եւս, եւմիջոց մը կը  
վնտուէր քաջ հերոսակետը զանոնք ժամ սուաջ եւ անմիսան  
իրենց տեղերը վերադարձնելու։ Այս նպատակաւ փաշանե-  
րուն մեկնելէն Յ ամիս վերջ՝ օր մը յանկարծ Զէյթուն իջառ  
իւր հերոսներով եւ կառավարութեան պալատը զգուշու-  
թեամբ պաշարման մէջ դնելէ յետոյ՝ ինքը ներս մտաւ զայ-  
մագամին եւ այլ պաշտօնէից հետ տեսնուելու։ Այնուեղ  
սուրճ հրամցուցին իրեն, որով յետոյ ոսքի ելաւ, որպէս թէ  
մեկնիլ կ'ուզէր։ տիսմար զայմագամը հրամայեց, որ տեղէն  
չշարժի. «Վասն զի, ըսաց, հիմա ոստիկանք քեզ պիտի ա-

---

1 Զէյթունի տկար ժամանակը Պէշէն զիս զի թուրք պէյերը Աս-  
տուածածնի վանքին վրայի լեռը գալով՝ վրան կը լարեն կը նստին եզեր։  
զէյթունցիք ալ իրենց չսիրած անմաքուր բաները որովհետեւ ՀՀ կը կո-  
շէին, ամեն անդամ՝ որ այս պէշէնցիք կուգան՝ հետու եկան կ'ըսեն եզեր,  
այսպիսով տեղւոյն անունը մնացեր է Փիսիր, որ այժմ Պապիկ փաշայի տան  
կալուածն է։

ու աջնօրդեն քու արժանաւոր բնակարանդ (բանտը), դու այն-  
չափ առեն տէրութեան երկիրը եւ զօրքերը անհանգիստ ա-  
րիր, մեծամեծ ծախքերու դուռ բացիր, այնչափ անմեղ  
մարդոց բանտարկուելուն պատճառ դարձար ու ինքդ ազատ  
շրջեցար առանց ձեռք անցնելու . այժմ բաղդր այնպէս բերաւ  
որ թռչունի մը պէս ինքնին եկար, ծուղակի մէջ բռնուեցար .  
օն ուրիմն բանտ . . . :

Ճիծաղեցաւ քաջ զէյթունցին ու ըսաց՝ “ դու ինքդ  
ալ իմ ձեռքիս մէջ կը գտնուիս այժմ բոլոր պաշտօնեանեւ-  
րովդ հանգերձ . օն ուրիմն երթանք . ես ձեզի աւելի լաւ տեղ  
պատրաստած եմ վանքին մէջ . . . ” :

Ապշեցաւ գայմագամը այս անակնկալ պատասխանն առ-  
նելով եւ պատուհաններէն դուրս ժուռա ածելով իւր ակ-  
նարկ՝ տեսաւ որ կատարելապէս պաշարուած էր, ու արձանի  
մը պէս անշարժ մնաց: Դերերը շուտ փոխուեցան: — Հիմա  
կարդր եկած էր, որ թռուքը խոնարհի ու հայր հրամայէ:  
Թռուլքական բնաւորութեան յատուկ եղած զձնութեամբ մը,  
որ ակարին առջեւը գտնուած առեն ամսերուն մէջէն կ'որո-  
տայ իր պատգամը, իսկ զօրաւորին առջեւ՝ անոր ուարին տակ  
կը սողայ, գայմագամն ալ իսկոյն կերպը փոխելով՝ “ Տէր իմ,  
կակազեց, թոյլտուութիւն արա ինձ գէթ միանգամ տես-  
նուելու ընտանեացս հետ, այնուհետեւ պատրաստ եմ հրա-  
մանդ կատարելու . . . ”: — “ Վանքին մէջ կիմաք տեմնուիլ, պա-  
տասխանեց Պապիկ, վասն զի ամբողջ բնտանկիքդ հոն փոխա-  
զրուած է արգէն . . . ”:

Խեղճ գայմագամը յուսահատ ու կորազլուխ հնազան-  
դեցաւ հայ իշխանի հրամանին եւ դատաւորին ու այլ պաշ-  
տօնակալաց հետ — թռով 22 անձինք — հրոսախումբէն  
շրջապատուած ելան վանք, ուր շղթայուելով դրուեցան  
ախոռներու մէջ :

Հերոսապետի հրամանով Մարտիկ կառավարութեան ուղեալ նամակ մը զրեց գայմագամը, ուր իրենց այս ծանր վեճակը նկարագրելով կաղաքէր որ ժամ առաջ արձակեն հայ բանտարկեալները, որ իրենք ալ ազատուին: Ամբարտաւան կառավարութեան համար որչափ ծանր պայման: բայց ինչ կարող էր անել: Զէյթունցին լաւ սերտած էր մոլխաւկան օրէնքը — “աչքի տեղ՝ աչք, ակռայի տեղ՝ ակռայ”, մանաւանդ աւելի առաջ կերթար նա, — մէկ աչքի տեղ՝ տասն աչք կը հանէր, մէկ ակռայի տեղ ալ՝ ամբողջ զլուխը կը ջարդէր շատ անգամ:

Կամայ ակամայ ստիպուեցան կատարել գայմագամին խնդիրքը եւ անմիջապէս արձակուեցան թէ: Հալէպի եւ թէ Մարտիկ մէջ բանտարկուած բոլոր զէյթունցիները, այն ամեն Պապիկ փաշան ալ ազատ թողուց իւր բանտարկած պաշտօնեանները, որոնք լոիկ մնջիկ նորէն անցան իրենց պաշտօնի զլուխը:

### XXXV.

250 չէրքէզներու ջարող

(1879) Մարտիկ կառավարիք կասկածելով որ միւս անգամ՝ կը կրկնուի նոյն անհաճյ գէպքը՝ օրական վարձքով 250 գաղթական չէրքէզներ զպկեց Զէյթուն, հազարապետի մը հրամանին տակ, ի սկաշտապանութիւն կառավարական պաշտօնէից եւ իրենց ընտանեաց:

Սակայն ասոնք գեռ եւս քաղաք ըմտած մեծ գերեզմաննոցին քով Պապիկ փաշա դէմերնին ելաւ իրենց գալուտեան պատճառն իմանալու համար, եւ երբ անոնք յայտնեցին իրենց ինչ պաշտօնով գալը, հերոսապետը սպահովեց զիրենք՝ թէ այսուհետեւ այդ բաները պիտի շըլլան եւ կրնան իւր խօսքին վասահելով գառնալ իրենց տեղերը, “քանի որ

այսչափ եկեր էք, ըսաց, երեք օր ձեզ կը հիւորնկալեմ տու-  
ներու մէջ, այնուշետեւ պէտք է երթաւը :

Անոնք պատասխանեցին թէ՝ « Մենք փաշային հրահան-  
գին միայն կը հնազանդինք եւ ըստ այնու կառավարութեան  
ապարանքը պիտի երթանք, » — « Եաւ ուրեմն, կրկնեց իշ-  
խանը, պէտք է զէնքերնիդ ինձի յանձնէք ու առանց զէնքի  
մտնէք Զէյթուն, » : Անոնք այս առաջարին ալ մերժեցին : —  
« Ուրեմն ասկէ վերջը պատահելիք չարեաց պատասխանա-  
տուն դուք եք, ըսելով քաշուեցաւ գնաց Պապիկ փաշա,  
անոնք ալ գնացին կառավարութեան ապարանքը, ու հազիւ-  
մէկ շաբաթ տեւեց, իրենց ի՞նչ ստոր արարածներ ըլլալը  
շուտով երեւան եկաւ : Դրեթէ ամեն օր գինովնալով աղ-  
բիւրներուն զբուխը կը հաւաքուեին ու ջրկիր կանանց եւ աղջ-  
կանց անվայել ու անպարփեշտ խօսքեր կը զբուցեին լիտի ու  
շուայտ շարժումներով :

Իրենց բարոյական սրբութեան ծայրայեղապէս նախան-  
ձաինդիր՝ բոլոր կանայք, խորապէս յուզուած այս անառակ  
խալամերու լիրք վարմունքէն, զիմեցին Պապիկ փաշային եւ  
խստիւ պահանջեցին, որ այն օրն իսկ հանէ Զէյթունէն այս  
վատազգի « նուզաները », « առա թէ ոչ, ըսին, մենք զինուե-  
լով կը ջարդենք զանոնք, այն առեն ձեր վիսը մեր գլուխը  
զրուի, մեր « շեաշն, ալ (շղարշը) ձեր զլուխը, » :

Այս գանգատեն օգուտ քաղելով չերոսապեար՝ խկոյն  
ժողովի հրաւիրեց քաղաքին զլսաւորները եւ ինդիրը անոնց  
ներկայացներով պահանջեց, որ իրենց որոշումը տան : Երկար  
խորհրդածելու պէտք չկար, շուտով տուին նորա իրենց  
որոշումը — պատերազմ :

Հանգիստ նստել ճակատազրուած չէր երբէք զէյթուն-  
ցիին, եւ խաղաղութեան հազուագեապ ժամանակներն ալ  
կարծատեւ զինագագարներ էին իրեն համար : Արիւն ու սուլը

— այս էր իւր բաժին։ ազատութիւն կամ մահ — այս էր իւր սկզբունքը։ Ուստի վճռեց նորէն դուրս քաշել սուրբ իւր պատեանէն՝ ուր կատարելապէս մխուած չէր արդէն եւ որուն վրայ տակաւին թարմ կը մնային թշնամնոյն արեան վերջին կաթիլները։

Պապիկ փաշա օծեալ թմբուկը զայնել տալով իւր մօտ հաւաքեց 300 զինեալ հերոսներ ու անոնց գլուխն անցած՝ գնաց պաշարեց կառավարական շնչքը, ուր կը գտնուէին չէրքէզները, յետոյ բարձրաձայն հրաւեր կարգաց անոնց, որ գուռը բանան ու յայանեն իրեն, թէ արդեօք իրենց ձեռքը բարձրագոյն տեղէ մը հրամանագիր ունեին այստեղ գալու եւ այսչափ սանձարձակ վարուելու։

Անոնք փոխանակ դուռը բանալու՝ հրացան մը պարպեցին՝ «մեր հրամանը մեր հրացանին բերանն է» ըստըվ։ Հերոսապետը շարունակեց, «կը դթամբ ձեր վրայ լաւ կ'անեք, որ խաղաղութեամբ ելէք հեռանաք այստեղէն։ պատուցս վրայ կ'երդնում որ ձեղի վեսս պիտի չհասցնեմ ամենեւին, եւ մեր երդումը, նոյն խիկ պարզ խոստումը՝ ձեր խարդախ պաշտօնեաներու երդումէն հաղարապատիկ աւելի արժեք ունի. վստահ եղիք ու գնացէք»։ Ներսէն ձայն մը պատասխանեց — «Մեր օրէնք թոյլ չի տար մեզ կեավուրի մը հնազանդիլ. եթէ կեավուրին հնազանդիլ ուղէինք՝ Մոսկովին մէջ կը մնայինք»։ — «Արիւն ձեր ի զլուխ ձեր, — գոռաց հայ հրամանատարը, — պէտք է ուրեմն ջարդուիք»։ Խպամի այս նորընծայ ձագերը ճշմարիտ հաւատացեալի մը ներքին համոզումով աղաղակեցին»։ կեավուրի գնդակը մեզի չի ներդործեր»։ — «կրամկ, որոտաց Պապիկ փաշա։ Եւահա շնչքին ամեն կողմերէն զնտակներու տարափ մը տեղալ սկսաւ։ 250 չըրէ զներէն միայն 5ը ողջ մնաց, բոլորն ալ այնտեղ ինկան՝ Մուհամմետի փառաց պատկը վայելելու համար անդիի աշ-

խարհին մէջ : Հազարասպետն ալ նստոյ տեղէն զարմուեցաւ ,  
երբ խոյս կու տար ու յետոյ Բասիլոսեան հաճի Կարապետ աղայի  
տունը տարուելով՝ այնտեղ՝ գարմանուեցաւ : Վենդանի մաս-  
ցած 5 հոգին Մարաշ Աէյսի փաշային զրկեցին , որ երթան  
իրենց տեսածին պէս պատմեն : Այս կռուոյն մէջ հայոցմէ  
երկու հոգի միայն նահատակուեցան :

## Է Ե Գ. Ե Ե 2 Ք (Ե Ե 2 Ք)

Աէյսի փաշա տէտի՝ Զէյթունա վարամ ,  
Երին վիրան խտիւպ , մալէրին ալամ ,  
Զէյթուն թէքքէսինտէ պիր զէման զալամ ,  
Եագարըմ Զէյթունու նառ իլէ , պէյլէր :

Պապիկ փաշա տէտի , քիմսէյի թագմամ ,  
Հալէպ վալիսինին աղղընա պագմամ ,  
Եիւզ պին ասկէր կէլսէ՝ երիմտէն գալգմամ ,  
Եագարըմ Զէյթունու նառ իլէ , պէյլէր :

Աէյսի փաշա տէտի՝ ասկէրիմ չաղլար ,  
Աթարըմ կիւլլէլէր , տէվիրիր տաղլար ,  
Զարսպմաէն թիթիրէր , Զէյթուն զան աղլար ,  
Եագարըմ Զէյթունը նառ իլէ , պէյլէր :

Պապիկ փաշա տէտի՝ պէլլէ վատընը ,  
Զիաղիլ Խարարընա դօյտում գատընը ,  
Պրագմամ Մարաշտա խլամ ատընը ,  
Եագարըմ Հալէպի նառ իլէ , պէյլէր :

Աէյսի փաշա տէտի՝ աղղընա պագմազ ,  
Կեավուր հալի իլէ խլամ պըրագմազ ,  
Ճանի ահվալէրին տէ պըրագմազ ,  
Օնոռուն երգարըմ զօռ իլէ , պէյլէր :

Պապիկ փաշան տէտի՝ գըլլթը չէքտիմ,  
Քերթիզ, Քիւրթիւլ, Նետիրլիկ պրագտըմ,  
Պօղտօղան աշիրէթին աթէշէ եագտըմ,  
Պիլահի սուսատըմ դանիլէ, պէյլէր:

Թարգմ. Աէյսի փաշան ըսաւ. “Աւլիա երթամ,  
Տեղն աւերեմ, ինչքերն ալ աւարի տամ”,  
Զէյթունի վանքն ալ ատեն մը մնամ.  
Հրով կը վառեմ Զէյթունը, իշխաններ:

Պապիկ փաշան ըսաւ. “Աէկն ալ չեմ ճանշնար,  
Հալէպի վալիին ականջ չեմ” ի տար,  
Հարիւր հազար զօրք բերես՝ տեղէս չեմ երերար,  
Մեղ Խօսքերով չէք կրնար առնել, իշխաններ:

Աէյսի փաշան ըսաւ. “Կ’որոտան իմ զինուորները,  
Ուումբերը կ’արձակեմ, կը տապալեն լեռները,  
Երկիւղէս կը գողան, արիւն կուլան Զէյթունցիները,  
Հրով կը վառեմ Զէյթունը, իշխաններ:

Պապիկ փաշան ըսաւ. “Ախոք պահէ քու երդումը,  
Եղբի պարկին մէջ դրի ձեր դատաւորը,  
Մարաշէ մէջ չեմ թողուր տաճկին անունը,  
Հրով կը վառեմ Հալէպը, իշխաններ:

Աէյսի փաշան ըսաւ. “Բերնին չի նայիր,  
Կեավուր հալովն ալ տաճիկ չի ձգեր,  
Եր արեան գործերը միտքը չի բերեր.  
Պատիւդ կը քանդեմ բռնի, իշխաններ:

Պապիկ փաշան ըսաւ. “Առըլլ քաշեցի,  
Բերթիզ, Քիւրթիւլ, Նետիրլին ալ ձգեցի,  
Պօղտօղան աշիրէթը ի հօւր վառեցի,  
Աստուած վկայ, արեան ծարաւ եմ, իշխաններ:

## XXXVI.

## Մամնաժողովը

(1879) Զելքէզները կոտրուելէն երեք օր վերջը Մամնաշն վեց անձէ բաղկացեալ մասնաժողով մը եկաւ, որոց երկուքը թուրք, երկուքը լուսաւորչական հայ, մէկը կաթողիկ եւ մէկը բողոքական հայ էր: Ասոնք հարցաքննութիւն բանալով տեղեկագիր մը պատրաստեցին՝ հիմնեալ գլխաւորաբար վերաւոր հազարապետին յայտարարութեանց վրայ, որ արդարեւ ճշմարտութիւններ էին: Սակայն Մարաշ գրկուելն վերջը այնտեղի թուրք պաշտօնեայք իրենց սովորութեան համեմատ խարսխախեցին հարազատ աեղեկագիրը եւ իրենց ուղածին պէս երկրորդ մը պատրաստելով՝ Մարաշ գարձող յանձնաժողովոյ անդամնց ալ ստորագրել տուին. միայն բողոքականաց ազգապետ Ռւռուպեանը ամեն անձնական նկատումները արհամարհելով՝ քաջութիւն եւ աղնուութիւն ունեցաւ այս անիրաւութեան դէմ բողոքելու եւ ըստորագրեց ալ: Դրկուեցաւ սակայն սոյն անհարազատ աեղեկագիրը Պօլիս եւ Հայէսպ՝ ուր քննութեան առնուելով՝ հարկ գատուեցաւ վերադարձնելու Մարաշ Ռւռուպեանին ստորագրութիւնը չկրելուն համար. ասոր վրայ պարտաւորեցան ձիշդ տեղեկագիրը զրկել, որով արդարացան զէյթունցիք եւ Վէյսի փաշան ալ Մարաշի կառավարութենէն պաշտօնանկ ըլլարվ փոխադրուեցաւ Կեսարիա, ուր մի քանի շարաժ վերջ, կառավարական շէնքը յանկարծ վրան փլքելով, չարաչար սաստիեցաւ, իւր հետ տանելով զէյթունցիներու քաղցր յիշատակը եւ իւր պատճառաւ կեանքերնին կորուսանող չերքէզներու ընտանեաց սրտաբուխ օրհնութիւնները:

## XXXVII.

Նոր կարգադրութիւնը

Սուլթան Համբուի գահակալութեամբ եւ արեւելեան պատերազմին յառաջ բերած հանգամանքներու շնորհիւ նոր շրջան մը բացուած էր Թիւքիս Համար՝ խիստ վտանգաբեր հպատակ քրիստոնէից, մանաւանդ գէպի ազատութիւն ձգաղող ժողովրդոց։ Զէյթուն ի հարկէ իւր կարեւոր բաժինը պիտի ունենար թրքական կամ — աւելի ձիչըր — համբատիւն այս նոր քաղաքականութեան մէջ։ Բայց կանուխ էր դեռ ժամանակը, ուստի լաւ համարեց սուլթանը պատեհութեան սպասել չար մասդրութեանց գործադրութիւնը յաջողցընելու համար, առ այժմ խաղաղական միջոցներով Զէյթունը սիրաշահելու քաղաքականութեան հետեւելով։

Այս ուղղութեամբ 1879ին սուլթան առանձին իշտառէն Զէյթունը Մաղչար փաշան եւ Նուրեան էֆէնտին, որոց ապա ընկերակցեցան Հալէպի անդիսական հիւստոս ժեներալ Շերմասյտ եւ Կիլիկիոյ Հայոց Տ. Մկրտիչ կաթողիկոսը, որոնք յանուն կայսերական կառավարութեան ներում հրատարակեցին թէ Պապիկ փաշայի համար՝ զոր քաղաքապետութեան նախագահ կարգեցին, եւ թէ իւր հերտական ամրող խումբին համար՝ որոց ամեն գործած հակառավարական արարքները չեղեալ համարուեցան։ Բաց յայսցանէ որովհետեւ զէյթունցիք խստիւ կը գանգատէին հետզհետէ իրենց վրայ ծանրացող տուրքերու քանակութեան մասին, այդ ալ ու շաղբութեան առնելով՝ տուրքերը շատ նուազեցուցին։ Խակ խաղողի այգիներուն համար ըստ հաճոյից տուրք առնելու գրութիւնը Ծնծերվ՝ տարուէ տարի 9000 գահեկանի որոշ տուրք մը սահմանեցին։

Այնուհետեւ վաշան ընդհանուր ժողով գումարելով՝ բանախօսութիւն մը ըստ այնուեղ, յորում Զէյթունի նախորդ թուրք պաշտօնէից արարքը քննադատելով՝ զատապարտեց իրենց անխոհեմութեան եւ անհեռատեսութեան համար, որոց այս ուղղութեան վերագրեց պատահած տեղն անկարգութիւնները։ Ապա զէյթունցոց դառնալով ըստ՝ “դոք ալ քիչ առաջ” (թոյն) չէք. թագուսորը իւր առատապատճեամբ ներեց ձեղ, բայց չգիտեմ Աստուած ալպիտի ներէն։

Այս բանախօսութենէն վերջը զօրաց համար ձմերանոց մը շինելու խնդիրը մէջ զրուելով՝ թեր ու գէմ շատ մը վեճարանութիւնք եղան եւ վերջապէս յաջողեցան համոզելու զէյթունցինները, որ ասոր գէմ արգելք մը չհանեն, եւ իրենք անձամբ չէնքին հիմնարկութիւնն ընելով՝ մեկնեցան, նորընտիր գայմազամին խոհեմութեանը թողով Զէյթունի խաղաղութեան պահպանման ծանր հոգի։ Ելի՛ զօրանոցի շինութիւնը աւագանեցաւ, 800 ալ կանոնաւոր զօրք գալով՝ գայմազամի հսկողութեան գործը բաւական զիւրացուց եւ այսպէս անցաւ 5 տարի առանց միջադէպի։

### XXXVIII.

#### Զէյթունի հրդեհը

1884 թուականը շատ աղետալի եղաւ. Զէյթունի համար՝ պատահած մեծ հրդեհին պատճառաւ, որ ամրողջ քաղաքը մօխիրի վրայ նատեցուց։ Իրակը Սուրէնեան թաղի նզեկիէլեանց տան յարդանոցի մէջէն ելաւ պատահամար, կէս գիշերին ատենները, եւ հրշէջ գործիներու չգոյութեան պատ-

<sup>1</sup> Ասոյ կաթողիկոսը ինքը զօրանոցի հիմքին առաջին քարը դրաւ, բոելով հայերուն՝ “աս զօրանոցը իրօք ձեր զօրքերուն համար է, այնպէս գիտցէք.”

Ճառաւ. Ճառալիցյաւ. ամեն կողմը, այնպէս որ չորս թաղերէն միայն Շօվքօնան թաղի կեսը ազատեցաւ: Դրեթէ ամենն ալ իրենց տան հետ բոլոր գոյքերնին եւ ուտեստնին ալ կորսրնցուցին: Կացութիւնը շատ ծանր էր եւ վտանգն անխուսափելի՞ եթէ օգնութեան շշամնեին ազգը եւ կառավարութիւնը կարեւոր գումարներով, որով քիչ ատենէն վերակենդանութիւն ստացաւ Զէյթուն: Աւրիշ շնչքերու հետ այրեցան նաեւ չօրս եկեղեցիք իրենց մէջի անօթներով ու զարդերով, մասնաւանդ հին ձեռագիր մատեաններով եւ այլ կարեւոր հնութիւններով: Եղած նպաստներու շնորհիւ ինչպէս մասնաւորաց առևները՝ նոյնպէս Ս. Աստուածածին ու Ս. Հուսաւորիշ եկեղեցիները վերաշնուեցան գեղեցիկ ու փառաւոր կերպով, մասնաւանդ առաջինք:

Սակայն բնութիւնը օձին խայթելու յատկութիւնը միայն տուած է եւ ոչ երբեք սիրելու. չեր կրնար ուրեմն թուրքը բարերարել՝ առանց ցոյց տալու իւր իսկական բնութիւնը, առանցի հանդէս բերելու իւր ճշմարիտ գերը, որուն սահմանուած է նա էապէս իւր գոյութիւն ունեցած թուականէն ի վեր, — իեղեքել, հարուածել, խայթել: Այսպէս Տէտէ փաշա, որ պաշտօն ունէր կառավարական նպաստը բաժնելու արկածահար ժողովրդեան, մէկ ձեռքով ցանածը միւս ձեռքով քաղելու համար սկսաւ նեղել արեգինցիները առւրքի համար, իրենց ունեցած պարտքին կրկնապատիկը պահանջնելով անոնցմէ, առարկելով թէ իրենք վնասուած չեն հրդեհէն: Անոնք իրենց ազքատութիւնը մէջ բերելով կը մերժէին համակերպիլ այս պահանջման, բայց նա կը մնար միշտ անողոք, վերջապէս գործը այն աստիճանին հասաւ, որ արեգինցիք բացէ ի բաց ապատամելով՝ հրոսակումբեր կաղմեցին ու կարեւոր դիրքեր բռնելով՝ սապարէղ կարդացին փաշային: Այդ ապատամբութիւնն պարազլուի հանդիսացաւ

Շամբ-քէշիշեան անուն երխտասարդը, որ՝ իրրեւ յաջորդ Պապիկ փաշային՝ հրոսակութեամբ կը շրջէր լեռները։ Փաշան զօրք զրկեց ասոնց վրայ նոյն տարուայ Յունիս 24ին, բայց կարճաատեւ ընդհարումէ մը յետոյ զօրքերը յաղթուեցան ու սոխութեցան հաշտութիւն խնդիրել։

\* \* \*

Անցողակի կերպով կը յիշենք այստեղ մասնաւոր գէպք մը եւս, որ բացայայտ կերպով ի վեր կը համեկ զէյթունցոց ազատ կամքի եւ անկախ բնաւորութեան տէր լինելլ։

1886ին Քացախ մականուանեալ Փանոսին երկու ջորիները վարձել կ'ուզեն թուրք զինուորները՝ Ալպուսթան ռազմամթերք փոխազբելու համար։ Քացախ չ'ուզեր տալ, զինուորները — թուրք 50 — բռնի կ'առնեն ջորիները եւ կը հեռանան։ Քացախ զայրացած թուրքերու այս բռնաւորական ընթացքէն՝ իւր հետ առնելով 12 անձինք կ'երթայ զինուորներու ետեւէն մինչեւ 2 ժամ հեռու եւ անոնց հետ սաստիկ կոխ մղելով՝ կը յաղթէ չարաչար։ Թուրքերը երկու վիրաւոր թողով այնտեղ՝ կը փախչին զօրանոցը, փոխանակ Ալպուսթան երթալու, իսկ Քացախ իւր ջորիներն առած կու գայ Զէյթուն՝ հանգիստ կը նստի իւր տուն։ Կոխւր մղած էն Օդ-հայտու կոչուած տեղը։

### XXXIX.

*Սալէհ փաշա. լրտեսի մը սպանումը:*

Զէյթունի նախկին գայմազամ Սալէհ էֆէնտի փաշայութեան տիտղոսով՝ 1890ին Մարաշ եկաւ իրրեւ կարավարիչ եւ բոլոր հրոսակներուն ներման հրովարտակ բերել տալով եկաւ Զէյթուն եւ իրեն կանչեց զանոնք՝ իրենց պարագլուխ Շամբ-քէշիշեանի հետ, ու իւրաքանչիւրին զրամ բաշխեց 60 մէծիաէն մինչեւ 10 մէծիա։ Թանըր կոչուած

տաճկաբնաւկ զիւղն ալ անոնց տրամադրութեան տակ դրաւ, որ անոր տասամնորդն իրենք ստանան. պատուիրեց միանգամայն Գայմագամ Գատըր պէյին, որ տուրքի համար չնեղէ զանոնք եւ բոլոր գէյթունցիները, այլ կարելի եղածին շափագատ թողու: Այս կարգադրութիւններն ընկը յետոյ դարձաւ Մարտ:

Հաղիւ չորս ամիս անցաւ, ասկէ ու Զէյթուն ալեկոծեցաւ նորէն Օսման-չափուշ անուն տեղացի թուրքի մը պատճառաւ, որ Հածըն գնացած էր լսենութիւն ընելու համար եւ վերագարձին Շամը-քէշիշեանի խմբակին ձեռամբ սպաննուեցաւ քաղաքին մէջ Պաղ-աղքիւրին դէմք, Խաչվերացի մեռելոցի օրը: Մարմայն վրայ բացուած էր 72 վէրք, որմէ բացայացաւ կերեւէր սպաննողներուն զայրոյթը իւր վարած անդրդ պաշտօնին դէմ:

Լսեց Սալէհ Փաշա այս դէսքը եւ սաստիկ կատղեցաւ. ոչ միայն կառավարութեան այլ եւ իւր անձին դէմ նախատինք մը համարելով լինչի օրինաց այս աստիճան խիստ գործադրութիւնը՝ եկաւ Զէյթուն եւ ինքն ալ նոյն աստիճան խստութեամբ ուղեց պատժել անոր հեղինակները: Բայց անոնք իրենց ամոււր դիրքերը քաշուած հանգիստ կը սպասէին:

Փաշան իրեն կանչելով հայոց զիստորները՝ պահանջեց, որ իրեն յանձնեն այդ հրոսախումբը, առկայն անոնք պատասխանեցին թէ ատոր համար իրենք խնդիր հանել չեն ուղեր. ինք, որ կառավարութենէն ատոր համար ոռոճիկ կը ստանայ, կինայ բռնել ու պատժել զանոնք: Այն ատեն Սալէհ Փաշա զօրանոցը գտնուած զօրքերով Սեպակեմբեր 24ին սկսաւ քալել Ս. Յովհաննէս եկեղեցւոյ վրայ, ուր ապաստանած էին հերոսները, բայց ասոնք այնպիսի սաստիկ կրակ մը թափեցին թուրք զօրաց վրայ՝ որ անոնք բաւական կորուստ տալով սախուեցան մեծ գերեզմաննոցի քովէն ետ քաշուիլ: Այնու-

Հետեւ հրոսակները կառավարական շինքն ալ գրաւելով՝  
ազատեցին այնտեղ գանուռող բոլոր բանտարկեալները։ Այս  
բանը աւելի եւս բորբոքեց փաշային բարկութիւննը. տեսնելով  
թէ Զեյթունի ժողովուրդը տրամադիր չէ պատերազմելու՝  
սկսաւ աջ ու ձախ ձերբակալութիւններ ընել որու որ հան-  
դիպեցաւ. միւս կողմէն Զեյթունի ապագան ալ մեռցնելու  
համար անլուր ու խուժադուժ միջոց մը ձեռք առաւ։

Ինչպէս Փարաւոն հսրայէլի նորածին մանկիները խեղ-  
գելու համար գաղտնի հրահանգ տուած էր դայեակներուն, Սոնկովի այս գաղտնաբարոյ ճեան ալ հրահանգ տուած էր  
Զեյթուննեկող Մարաշի Ապօւճուն բժիշկին, որ պատուաստի  
միջոցաւ թունաւորէ, զեյթունցի մանուկները։ Այս անա-  
գորոյն գաղանութեան զո՞չ գնացին 500է աւելի անմեղ ման-  
կութք, որուն չկարողանալով հանդուրժել այլ եւս ժողո-  
վուրդը՝ իւր առաջնորդ Կարապետ սրբազնի միջոցաւ հե-  
ռազրեց Բ. Դրան եւ Պատրիարքարանի՝ բողոքելով նորա թէ՛  
այս եւ թէ ուրիշ ամեն չարութիւններուն համար։ Ասոր  
վրայ Սալէ՛ս պաշտօնանկ ըլլարով՝ հրաման եկաւ իրեն, որ  
Տէրիզօր մեկնի, բայց նա Մարաշ իջնելով գործին տարբեր  
գոյն տալու համար ինքն ալ հեռազիր տուաւ Բ. Դրան այլ  
եւ այլ զբարառութիւններ կու տելով զլիսաւորաբար եկեղե-  
ցականաց վրայ։ Զանոնք ընդհանրապէս կը ներկայացնէր իրբեւ  
խորվարար եւ բոլոր հրոսակներու պարագուխ ու թելագիր,  
եւ նոյն իսկ Վրնուզի վանքին նոյն ատենուան վանահայր  
Բարթողիմէոս վարդապետին հողային խնդրոյ մը համար  
Ատամա դատավարութեան երթալը յեղափօխական խոր-  
հուրդներու վերագրելով՝ կամբաստաներ զայն։

Դուռը կարեւորութիւն տալով իւր խարդախ պաշտօ-  
նէին նենզամիտ հեռազրին, ձերբակալման հրաման արձակեց  
անոնց համար, ուստի Բարթողիմէոս վարդապետէն զատ՝ որ

արդէն բռնած ու բանտարկած էին, չետղչետէ Կարսապետ եպիսկոպոսը, Նիկոլաս Եպիսկոպոսը, Դրիգոր վարդապետը, տ. Նշան եւ տ. Դեւոնդ Շենանեան քահանաները, Անդրեաս-եան Մարտիրոսը, Կիւլանէսեան մահտեսի Յարութիւնը, Մերկէնեան մ. Գևորգը, Պօգօղեան Յարութիւնը, Մողեան Փանոսը, Տիրացուեան Աստուածատուրը եւ Եղիսարեթ աշ-նուն օրիորդ մը — ընդամենը 53 անձ — ձերբակալելով Հայէպ ասրին բանտարկեցին, ուր դատելով զոմանս 5, զո-մանս 15 տարուան, մի քանիները մշտնջենական թխապար-տութեան, տ. Դեւոնդ քահանան ալ ի մահ դատապարտե-ցին: Խակ Զէյթունի աւագ քահանայ տ. Ղազարի որդին պ. Մմբատ Բիւրատ, որ տարիներով Սամոնի հայոց դպրոցին մէջ դասախոսելէ յետոյ հայրենիք վերադարձած առեն իւր տիկնոջ ու 5—7 տարեկան երկու զաւակաց հետ նարփուղի մէջ ձերբակալուած ու Մարաշ զրկուած էր, այն ալ Հալէպ փոխազրելով դատեցին ու թէեւ չկրցան ո եւ է բան հաս-աստել վրան, սակայն ընդհանուր դատախազը ամեն ճիպ թափեց զայն ալ դատապարտել տալու համար՝ հայ եւ մի-անդամայն զէյթունցի, մանաւանդ դասատու ըլլալ բաւա-կան յանցանիք համարելով իրեն, եւ յաջողեցաւ 5 տարուան պատժոյ դատապարտել տալու զայն, որ այդ պատիժը ամ-բողջովին լրացնելէ յետոյ միայն կրցաւ ազատիլ:

Սա բանտին մէջ ցոյց տուած իւր գործունեութեամբ եւ անիրաւութեանց գէմ մզած իւր պայքարներովն սարսափ ազդեց կառավարութեան. բանտի մութ անկիւններուն մէջ դործուած ու ցայն վայր լոյս աշխարհին անծանօթ մնացած ամեն խժգժութիւնիք հրապարակ հանելով մինչեւ Պ. Կլա-տրսթօնի ականջը հասցուց ու անկէ միիթարական պատաս-խան իսկ սասցաւ: Այսու հանդերձ մի քանի անձինք բան-տային խստութեանց չկարողանալով դիմանալ՝ մեռան

(օրինակ, պօլսեցի Վըթանիւս վարժապետ) եւ միւսներն ալ յետ ժամանակաց ներողութեամբ արձակուեցան:

ՈՒաք է պատեղ յիշել, թէ թրբական արդարութիւնը 500 ոսկեոյ պատկառելի գումարի մը շնորհիւ, զօր իրբեւ համել կրծօն յաջողած էր խլել մեր 5 մեծաւորներէն, անպարտ արձակեց 22 անձինք մէկուկէս տարուան բանտարկութենէ յետոյ:

\* \* \*

Հոս կը վերջանայ Զէյթունի պատմութեան հին շրջանը, երբ Զէյթուն կղզիացած կեանք կը վարէր՝ հետամուտ միւմիայն իւր տեղական առանձնաշնորհութեանց: Իւր պատմութեան նորագոյն շրջանին մէջ, որուն պիտի նույիրուի պիտի երկրորդ մասը, Զէյթուն աւելի սերտ կապերով կը կապուի ազգային ամբողջութեան հետ:



# ՅԱՀԵԼՈՒԱԾՆԵՐ

Ա.

Զիշտուանի զիւղեր:

Մ Ե Ծ Գ Ի Տ Պ Ե Ր

1. Աւագ - կալ (առնկ. Միստ), 2. Արեգին (առնկ. Ալապաշ),  
3. Ֆրնուղ կամ Խժոս:

Փ Ա Ք Բ Գ Ի Տ Պ Ե Ր

- |                                      |   |                |
|--------------------------------------|---|----------------|
| 1. Խէպի, Քէլլօր, Քէլիւնք կամ Քէնկ    | } | զուտ հայաբնակ: |
| 2. Ղօղջուղագ                         |   |                |
| 3. Էլլէննէ                           | } | տաճկախառն:     |
| 4. Աճը - թէյէկինց (ագարակ)           |   |                |
| 5. Խընքիւօղ (ագարակ)                 | } | տաճկախառն:     |
| 6. Հաճի - տէրէ                       |   |                |
| 7. Թէշէն                             | } | տաճկախառն:     |
| 8. Քէթման                            |   |                |
| 9. Սարը - կէօղէլ կամ Քիւրէճիք        | } | տաճկախառն:     |
| 10. Գապագ - թէփէ                     |   |                |
| 11. Մալաթճա                          | } | տաճկախառն:     |
| 12. Ալիշար                           |   |                |
| 13. Ամպարճը                          | } | տաճկախառն:     |
| 14. Ազըլ - օպասը                     |   |                |
| 15. Գարա - թութ                      | } | տաճկախառն:     |
| 16. Ազյալը                           |   |                |
| 17. Էրիճէք կամ Էսէնտէրէ - պօղազը     | } | տաճկախառն:     |
| 18. Թօմպագ                           |   |                |
| 19. Գարամանլը, Բերդուսուս            | } | տաճկախառն:     |
| 20. Թէյ - թէմուրլը կամ Պայ - գէմիրլէ |   |                |
| 21. Տէօնիքլէր կամ Տօնիկենք           |   |                |

22. Զուգուր - հիսար կամ Ամելչի  
 23. Տէօնկէլ  
 24. Թանըր

առաջկաբնակ:

Բ.

Աևազ-կալի շրջակայքը (ազարտկանի):

1. Խէրէղէճ (Խարազաճ)
2. Զաթօլ - աղբըր (Երկճիւղ աղբիւր)
3. Գարու - գայս
4. Ղուռը
5. Ալապօզան կամ Անդրէասինք
6. Թէրիր
7. Առիսրդնա
8. Գայս - փունար
9. Եղիինք
10. Ազարիկոնք
11. Ղաղըրինք
12. Դէգէվիւրինք
13. Ոխնէ
14. Եայլաձուխ

զուտ հայաբնակ (ընդ  
ամենը 150 տուն բնա-  
կչներով):

Գ.

Արեգինի շրջակայքը (ազարտկանի):

1. Աւագլօր կամ Աւագինք
2. Եղիտինք կամ Ղալըճինք
3. Եկանինք
4. Թօփալինք
5. Տանտանինք
6. Աիւլինք (Աեւեանք)
7. Մրիսայիլինք
8. Գիւղիւրինք
9. Ղըրմանուկինք
10. Մնացականինք
11. Քէօնպէճինք
12. Քէօնտէլինք
13. Հանէսինք
14. Մակարինք
15. Մէրկէրիսինք
16. Քիղթիկինք

զուտ հայաբնակ (ընդ  
ամենը 300 տուն բնա-  
կչներով):

17. Աղնողինք
18. Վարդանինք
19. Մկրտիչինք
20. Սարգիսինք
21. Թաթևանինք
22. Զիլինք
23. Անանիկինք
24. Վայնատինք
25. Ջահանինք
26. Խոխինք (Յովաէփեանք)
27. Ճուլֆինք
28. Ամհակինք
29. Եղիինք
30. Մըխոր - Գիւնիւսինք
31. Մաճառինք
32. Պարսամինք
33. Մինասինք
34. Վաղրինք
35. Վուրտեկինք
36. Մրխոր - Դանիլինք
37. Եաղլինք
38. Խայեալինք
39. Մալխասինք
40. Մէնատիկինք
41. Բէհլիվանինք
42. Թիւրիւսինք (Թոռոսեանք)
43. Ճօթտուրինք
44. Վըլինք
45. Զիվի - Մարտիրոսին ազարտիք

զուտ հայաբնակ (ընդ  
ամենը 300 տուն բնա-  
կիչներով):

### Դ.

Փրառողի շրջակայրը (ազարտակներ):

- |  |   |
|--|---|
| <ol style="list-style-type: none"> <li>1. Կուշող</li> <li>2. Ունի կամ Հին - գիւղ</li> <li>3. Վափու - սալըխ</li> <li>4. Շուզուր</li> <li>5. Կոնչի կամ Չուզուր - հիսուր</li> </ol> | <ol style="list-style-type: none"> <li>1. Կանչի կամ Չուզուր - հիսուր երկու ուրոյն մասերէ կը բաղկանայ. տաճ-<br/>կաբնակ մասը անմիջապէս Զէյթունի կը պատկանի, իսկ հայաբնակ մասը,<br/>փրնու զէն դազգօթած ըլլալով, փրնու զին կը պատկանի:</li> </ol> |
|--|---|

6. Վաշլիկնոցը
7. Վարսա - թուման
8. 'Օրմօկ աղբը (Ծամակի աղբիւր)
9. Պայեաղը
10. Պառզուրինք
11. Պօզողլինք
12. Բռէլէմէլիք
13. Վասասպինք
14. Խոռզուզինք
15. Մէրգէրիկ

զուտ հայաբնակ (ընդ  
ամենը 300 տուն բնա-  
կիչներով):



# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

եւ

Յակոբ եւ սահմանը	5—6
Կոմիտաս պատմութիւն	7—27
Դիմում առ պատմանը Զէյթունի (7—8). — Կլիմոյ (8). — Լեռնակը (8). — Գևոսեր (9). — Աղքարներ (9—11). — Կենանիկը եւ թագավորներ (11—12). — Բերբ եւ արտադրութիւնը (12—13). — Երշակութ (13). — Կատակին բնակիչք Զէյթունի (13—14). — Թէ ինչո՞ւ Զէյթուն կը կոչուի ոյս երկիր (14—15). — Մուտք քը ինաւոննեւութեան ի Զէյթուն եւ տեղական սրբագրը (15—19). — Զէյթունի թագերը (19—20). — Հիմնադրը շորից իշխանութեանց (20—22). — Կրօնը, Դարբոցք, Եկեղեցակը եւ Կահանակը (22—27):	
I. Զարմանուհի, Հեթունում. Մուրատ Դաստիարակը	29
II. Խոմեր փաշալի պատերազմը. Խոյ Ցակոր	32
III. Ալի փաշա. Ալիրետինի պատերազմը	36
IV. Գայշնուեր փաշա. Ալիրակոս կաթողիկոս	38
V. Չափան - օղլու	42
VI. Քէսուէ փաշա. Ալիկիսոնի կռիւը	45
VII. Կերպին խռովութիւն. Սուլէյման փաշա	46
VIII. Խորահիմ - ուշագիներու եւ Գուռունազներու ջարդը. Սուլէյմանի երկրորդ յարձակումը	52
IX. Թօսուն փաշա. Սուլէյման Մարտիրոս	56
X. Տէլի - քէշիւ	59
XI. Խորահիմ փաշա Եգիպտոսի. Տէլի - քէշիւ	66
XII. Աղճառաղի պատերազմը	79
XIII. Խասուքիի պահանջումը	81
XIV. Թէճիրիցոց կռիւը	83
XV. Ալպուսթանցի Հաճ'ազան	85
XVI. Թօփալ - Սամա	87
XVII. Հայթաները	89
XVIII. Պայտազիս - օղլու. Ահմէտ փաշա	90

Էջ			
XIX.	Առաջին գաղափարական քարոզիչը		91
XX.	Քիրմէնի Հավաճայ		92
XXI.	Զէլթունցոց ու թե՛միրիցոց թշնամութիւնը		95
XXII.	S. Օհաննէս վարդապետ եւ կրթական վիճակ		98
XXIII.	Խոռըշխտ փաշա		101
XXIV.	Լեռն՝ իբրեւ գաղափարական քարոզիչ. Ազիզ փաշա		104
XXV.	Գօղանի պէտրը		120
XXVI.	Ազիզ փաշա եւ զէլթունցի պատգամաւորներ		123
XXVII.	Բողոք առ Կարոլէսն Գ. կայսր		125
XXVIII.	Յանձնախումբը. Պայամեանի սպանումը		127
XXIX.	Զէլթունի ա. գայմագամը		128
XXX.	Տավուտաւ Կիազի էֆէնտի		131
XXXI.	Համի Մամրէ եւ Խայծողլու		132
XXXII.	Պատիկ փաշա. Փոյրազ Ամի		133
XXXIII.	Չափրածոյլս. Եօթը Փէշին տարըն (Եօթը փաշային տարին)		135
XXXIV.	Պայիկ փաշա եւ բանտարկեալը		139
XXXV.	250 չերքէդներու ջարդը		141
XXXVI.	Մասնաժողովը		146
XXXVII.	Կոր կարգագրութիւնը		147
XXXVIII.	Զէլթունի հոգեհը		148
XXXIX.	Սալէհ փաշա. լրտեսի մը սպանումը		150
Ը--կողմէն			155

## ՎՐԻՊԱԿՁ

Էջ	Մող	Ախու	Առաջի
7.	7 (վարչն)	32	25
30	6 (վերէն)	Գերեզմանը	Գերեզմանը
40	7 -	որէց	որուան
41	10 (վարչն)	ուրծական	Հուրծական
45	1 -	Ասուածատուր այսինք	Ասուածատուր այսինք
46	1 (վերէն)	թշնամունից Ֆէլլազ մարտինական կիրս	(Ֆէլլազ մարտինական կիրս). թշնամուն պրատիկիրս
69	9 -	Աը Հանգին	Աը Հանգին
104	3 -	տարբեսիր	տարբեսիր
120	4 -	Պազապան	Պազապան

